

Հ ԹԱԴԵՍՈ ԹՈՄԱՅԱՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Բ Գ Ի Շ Յ Զ Ե Ր Ե Ն Ի


ՏԱՐՐԱԿՈՆ ԳԱՍՏՐԱՑՓ

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
կարեւոր փոփոխութիւններով

ՎԵՆԵՏԻԿ - Ա. ՂԱԶԱՐ

1948



ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ԱՐԴԻ ՀԱՅԵՐԷՆԻ

Ն Ա Ն Է Ր

Լիզպոնի Գալուստ Կիւլպէնկեան
Հիմնարկութեան կողմէ
Հայկական ՍՍՌ Գիտութիւնների
Ակադեմիայի Մատենադարանին

809.198.1

493

Հ ՊԱԴԵՍՈՍ ՇՈՄԱՎԱՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. ՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՅ

ԵՐԿՐՈՇԻ ՏԱՐԵ

Բ. ՏՊԱԴՐՈԽԹԻՒՆ
կարեւոք փոփոխութիւններով

ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ
1948



Խաչիկ
760

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Արդի հայերէնին համար ընտիր դասընթացքներ պատրաստել կարծուածին չափ դիւրին չէ՝ երբ նկատի առնուին անոր անըիւ պահանջները։ Միւս կողմէն սակայն կայ ու կը մնայ մեր լեզուն կանգուն պահելու կենսական հարցը, միակ պահատան ձալումի յորձանիքներուն դէմ, եւ արժանի բռնորիս մտահոգութեան, քանի որ ունինք բազմարիւ զոհեր աշխարհի չորս կողմերը։

Ահա՝ զլլաւոր պատճառը՝ որմէ թելադրուեցայ ձեռնարկել այս փորձին՝ աչք առնելով ամեն դժուարութին։ Եւ արժանապէս օգնելու համար ազգիս զաւակներուն, սուաշին մտածումն եղած է՝ ցոյց տալ անոնց մայրէնի լեզուին Հարազատ դիմագիթը, այսինքն՝ հայ ժողովուրդին ներկայապէս խօսելիքն ու զինիքը, զերծ անմերական, օտարախորք եւ զրաքարի սեփական բառերէ ու բանաձեւերէ։ Երկարատեւ փորձառութեան եւ ֆնինութեան արդինեն է նաև նպատակիս յարմարագոյն մերուր, որ է՝ կանոններէ աւելի հրահանդ, ինչպէս ըրած են մինչեւ վերջերս՝ եւրոպացի եւ հայ նշանաւոր քերականագետներ։

Այս ուղղութեամբ լոյս կը տեսնէ ահա առաջինը իմ Դասընթացքներուն՝ որոնք են Տարրական, Միջին, Լրացուցիչ։ Առաջինով կը տրուին համառօս ծանօթութիւններ՝ ուղղագրութեան, հեղովումներու եւ խօսի մասերան։ Միջին ընթացքով կ'առանդուին թէ՛ նոյն նիւթերը եւ թէ՛ ուրիշ գիտելիքներ՝ աւելի ընդարձակօրէն։ Իսկ լրացուցիչ դասընթացքը յատկացուած է Շարադրութեան եւ Տաղաչափութեան, երկուքն ալ օժտուած գործնական հրահանգներով ու թելադրութիւններով։

Ուգելով հաւատարիմ մնալ որոշ ու ամփոփ նպատակիս, քերականական ընթացքներու մէջ տեղ տուած չեմ առուգարան կամ լեզուաբննական տեղեկութիւններու, ինչպէս նաև՝

գուտ մտամարգական իրահանգներու : Նոյն համոզումով այս հատարիկէն դուրս բռղուած են նաեւ վերլուծումի շարահներ՝ իբր կանխահաս :

Վստահ եմ որ այս ամրող գործին մէջ բերուած խօսքերն ու օրինակները, արձակ թէ ոտանաւոր, օգուակար պիտի ըլլան հայ դեռատի ուսանողներուն ոչ միայն լեզուի տեսակիտով, այլ նաև տոգորելով անոնց սրտին մէջ առաքինութեան եւ, ողջ բարյականի սկզբունքներ :

Ամէն պարագայի մէջ, Ուսուցիչներու ձեռքն է դասազրքի մը յաջողութեան բանալին, անոնց՝ որ զիտութեան միջուկը կեղեւանեֆէն զատել զիտեն, ու կրնան եեռու բռնել իրենց յանձնուած փոքրիկները՝ տգիտութեան առ երեք տեսակներէն . բան չդիտնալ, դիտցածը գէշ դիտնալ, պէտք եղածէն տարրեր բան դիտնալ : Այդպիսիներն են որ կը դասախոսեն իրենց կոչումին կատարեալ զիտակցութեամբ :

Մաղքելի է որ չպակսի մեր մէջ այդպիսի ուսուցիչներու թիւը :

Հ. ԹԱԴԵԼՍ ԹՈՄԱԾԱՆ

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

1. Մարդիկ ամէն տեղ մէջ լեզու կը խօսին .

**Մարդիկ ամէն տեղ մէկ լեզու չեն խօսիր , իւրաքանչեւր
ազգ ունի խօսելու իր յատուկ լեզուն :**

2. Մենք Հայերս ի՞նչ լեզու կը խօսինք .

Մենք կը խօսինք մեր Հայերէն լեզուն :

3. Հայերէն զիտնալու համար խօսիլը կը բաւէ .

**Հայերէն զիտնալու համար խօսիլը չի բաւեր , պէտք է
սորվիլ անոր կազմութեան կանոնները :**

4. Ո՞ւր կը գտնուին այդ կանոնները .

**Այդ կանոնները կը գտնուին Քերականութեան մէջ , որ
Այրենարանէն յետոյ ամենակարեւոր դասագիրքն է
աշակերտաներու համար :**

5. Ուրեմն ի՞նչ պիտի սորվինք մեր այս դասընթացքն .

**Այս առաջին դասընթացքով պիտի սերտենք մեր խօսած
Հայերէնին հիմնական կանոնները :**

**ԾԱՆՈՅ. — ԻՐԻ Գործնական կրահանգ , ետեւի ոտանաւոր Հատուածը
զոց սորվիլ եւ մաքուր ընդօրինակել :**

Հայ դպրոցը

Ճամբար տըւէք հայ սերունդին նորածիլ
 Գալ տոհմային սեղանի,
 Առնել նըշխարը սուրբ, մասունքն ու աճիլ
 Ճաճանչին տակ մայրենի: . . .

Պահպանումի կորիզ գուք, հայ մանուկներ,
 Եկէ'ք անդարձ ձերին տուն,
 Պիտի կերտեն ուժն ու կորով, ճիգը ճեր
 Վաղուան կանդուն Հայութիւն:

Օրհնեա՛լ ըլլան այս ճըրագին մըշտարծարծ
 Լուսատուներ կաթողին,
 Իրենց սիրոյն, ուժին, ճէթին տալով կայձ՝
 Կը սլահեն վառ հայ հոգին:

Շ. ՄԵՐՈՒԵԱՆ

ԲԱՌԱԿԻ ԽԾՈՒԹԻՒՆ

Նորածիլ - նոր ծլած. տոհմային - ցեղին վերաբերող. նանանչ -
 ճառագայթ. կորիզ - կուտ, ճիջուկ. պիտի կերտեն - պիտի չինեն. մշտար-
 ծարծ - միշտ վառ. լուսատու - լոյս տունով. կարողին - գութով լեցուն:

Ա. ԴԱՍ

ՀԱՅԵՐԻՆ ԳԻՐԵՐԸ ԿԱՄ ԱՅԲՈՒԻՔԵՆԸ

6. Ի՞նչ է Գիրը կամ Տառը .

Գիր կամ Տառ կ'ըսուին լեզուի մը ամէն մէկ հնչիւնին նը-
շանները :

7. Քանի՞ հատ են մեր լեզուին գիրերը .

Մեր լեզուին գիրերը 38 հատ են , եւ հայ պղտիկները ման-
կապարտէցներու մէջ արդէն սորված կ'ըլլան անոնց անունները :

8. Գիրերը քանի՞ ձեւ ունին .

Բոլոր գիրերը զլիսաւոր երկու ձեւ ունին , զլիսադիր ու վոքք :

9. Ո՞ր բառերը զլիսագրով կը գրեմի եւ ո՞ր բառերը փոքր
տառերով .

Դլիսագրով կը գրենք քաղաքներու , աշխարհներու , ազգերու
և անձերու սեփական անունները , ինչպէս նաեւ ամէն դրուածք-
ներու և խօսքերու առաջին տառերը : Իսկ փոքրաստառ կը գրենք
մնացած բոլոր բառերը :

10. Ո՞վ եղած է մեր գիրերուն հնարիչը , եւ ո՞րքան մեծ է
անոր բարիքը հայ մանուկներուն .

Մեր գիրերուն հնարիչն է Սուրբ Մեսրոպ Վարդապետը ,
հայկական հին ոսկեդարի ամենասփայլուն աստղերէն մէկը : Անոր
չնորհիւ է որ բիւրաւոր մանուկներ կրցեր են լաւ սորվիլ հայ
լեզուն ու ծաղկեցնել մեր զլականութիւնը : Այսօր մենք ալ պիտի
չկարենայինք սորվիլ մեր լեզուն՝ եթէ գիր չունենայինք : Հարկ
է ուրեմն որ ճանչնանք ու երախտագիտութեամբ յիշենք անոր
անունը :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Զեռազիր ներկայացնել Այրբենարանին տպազիր ձեւըք հետեւալ օրինակին պէս.

Ա Բ Չ Դ Ռ Ե Յ Ց Ւ Ը Վ Ո Շ Ի Շ Կ
 Ց Կ Է Ջ Շ Ջ Թ Ժ Խ Ն Հ Ե Վ Շ Շ
 Ա Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ :

2. Ներկայացնել նոյն տառերուն գլխազիր ձեւըք այսպէս:

Ա Բ Ջ Շ Վ Շ Շ Վ Շ Վ Շ Վ Շ Վ Շ
 Տ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ
 Ա Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ
 Ա Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ Վ
 Օ Վ

Յ. Ընդօրինակել զլխազրով սկսած հետեւեալ անունները.

Անշուն. Քարգէն. Ջոնսոն, Միք-
այր, Արևուշոն. Շանցէ. Քուզով.
Հազարդոս. Ջեն, Ջոնորդ. Գար-
պոս, Ջրոց. Մանուչ. Միթայտէ. Ջո-
նէ, Ջուայր, Շառուշ. Ռուման,
Ջուղոս, Ջարգիս, Վարդունք.
Արգուն. Ջառագիս. Համունք:

ԲՆԹԵՐՑՈՒԽ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մեծ մայրը

Փոքրիկ մանչեր ու աղջիկներ, սիրեցէք ձեր մամիկը, բո-
լորուեցէք իր չուրջը. անոր հասակը զառն ցաւեր ունի: Կրակա-
րանին դիմաց զուարթ ակումբ մը կազմեցէք՝ երբ անիկա ձեր
մէջ մանէ, տաքցնելու համար թմրած մարմինը կրակով և իր
սիրալ՝ ձեր կաթողին սիրով:

Զեր անկեղծ հրճուանքը՝ որուն կը տենչայ, յոյսի նշոյլ
մըն է զինքը կենդանացնող: Անոր համար կարծես դարձեալ կը
բացուի կեանքի դարունը՝ երբ իր թոռնիկը կը սկսի ճռուողել
ուրախ թռչունի մը նման՝ որ կ'երգէ և թեւերը կը թափահարէ
կիսակործան ծառի մը ճիւղին վրայ:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ակումբ - խումբ. հրեւանձ - արախութիւն. տենչալ - փափաքիւ-
նշոյլ - յոյսի ցոլացում. ճռուողի - թռչունի պէս երգել. բափահարել -
թեւերը թափով զարնել. կիսակործան - կէս կործանած:

Բ. ԴԱՍ

ԶԱՅՆԱՒՐ ԵԽ ԲԱՂԱԶԱՅՆ ԳԻՐԵՐ

11. Քանի՞ տեսակ են հայ գիրերը.

Հայ գիրերը հնչումով երկու խումբերու կը բաժնուին,
ձայնաւոր եւ բաղաձայն գիրեր:

12. Որո՞նք ձայնաւոր կ'ըսուին եւ ինչո՞ւ համար.

Զայնաւոր կ'ըսուին գիրերէն սա եօթը. ա, ե, է, ը, ի, ո,
օ, վասն զի բնական ձայն ունին եւ կը հնչուին առանց ուրիշ
գիրի օդնութեան:

13. Ո՞ր գիրերը բաղաձայն կը կոչուին եւ ինչո՞ւ.

Միւս բոլոր մնացածները, այսինքն՝ թ, գ, դ, զ, թ, թ, ի,
լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ն, մ, յ, ն, շ, չ, պ,
ջ, ռ, ս, վ, տ, թ, ց, ւ, փ, ք, ֆ, փ, կը կոչուին
բաղաձայն, որովհետեւ ձայն չունին եւ հնչուելու համար հարկ
է ձայնաւորի մը հետ դանուին:

14. Քովի քով եկած բաղաձայն գիրերու միջեւ ո՞ր ձայնա-
ւորը կը հնչուի՝ բայց չի գրաւիր.

Քովէ քով եկած բաղաձայն գիրերու միջեւ ը ձայնաւորը
կը հնչուի՝ բայց նիւթապէս չի գրուիր: Օրինակ տղայ, խնձոր,
դդում կը գրենք, ու կը կարդանք տըդայ, խրնձոր, դըդում:

ՔԵՐՍԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Գրել երեքական անուններ աշխարհներու, բաղաբներու և
ազգերու.

Օրինակ. Ասիա, ... Պետքն, ... սպանիացի ...:

2. Հետեւեալ բառերէն որո՞նք զլխագրով պիտի ներկայացնին.

Թագաւոր, արտաշէս, երկիր, ամերիկա, դարուն, վենետիկ, սլարտէզ, նուարդ, դրախտ, հայաստան, ավրիկէ, հայրենիք, երեւան, վարժարան, Փրանսա:

ՀԵԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Մարդկային մարմինը

Մեր մարմինը երեք դիմաւոր մասեր ունի, գլուխ, իրան (մարմնի միջին կամ անշարժ մասը) և անդամներ: Գլուխը գլուխէ կըսր է. առջեւի կողմը կը կոչուի երես կամ դեմք, ետեւի կողմը՝ ծոծրակ, իսկ կողմանակի մասերը՝ քունք:

Գլուխը իրանին միացած է վիզով:

Անդամները չորս են, երկու բազմուկ՝ որ կը վերջանան ձեռքերով, երկու պրունի որ կը վերջանան ոտքերով:

Բազուկներուն յօդակապը արմուկ կ'ըսուի, իսկ սրունքներունը՝ ծունկ:

Զեռքը բազուկին կցուած է դաստակով, եւ ոտքը սրունքին միացնող ոսկորները կը կոչուին ոլոք:

Գ. ԴԱՍ

Ե ԵՒ Է ԶՈՅՆԱՌՈՐՆԵՐՈՒԽ ՀՆՁՈՒՄՆԵՐԸ

15. Ե Եւ է ձայնատրները ի՞՞նչ հնչում ունին բառերու ըսկիզբ.

Ե Եւ է ձայնաւորները բառերու սկիզբը իրենց յատուկ հընչումը կը պահեն։ Օրինակ. երկինք, եակ։

16. Ի՞նչպէս կը հնչուին ասոնք բառերու մէջտեղը.

Ասոնք երր գտնուին բառերու մէջ եւ երկու բաղաձայներու միջև՝ հնչումով զրեթէ չեն տարրերիր. ինչպէս՝ գեղեցիկ, ամենօրեայ։

17. Ասոնցիմէ ո՞րը կը դրուի բառերու վերջին բաղաձայնէ մը առաջ.

Բառերու վերջին բաղաձայնէ մը, մանաւանդ ն զիրէն տուաց՝ է կը զրուի ընդհանրապէս։ Օրինակ. ամէն, ապաւէն, ալարէն, հայերէն, Զապէլ, տէզ, տէր, եւն։

ԾԱՆՈԹ. — Սակայն եռով կը զրուին ասեա, ցորեն, բեն, կեն, մեն։ Իսկ բառերուն ծայրը բնաւ ն չի զրուիր, այս հնչումով ամէն վերջունութիւն է զրով կ'ըլլայ միշտ։ Օր. եղիշէ, մարգարէ, խուն, զրէ՛ եւն։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Որոշել սա բառերուն մէջ և եւ է զիրերուն հնչական տարբերութիւնը, ստորագծելով առաջիները երկու անգամ եւ երկրադիրը՝ մէկ անգամ.

Ետէ, երկինք, հասցէ, եթէ, եղէդ, ամէն, ևս եմ, գուք էք, զիտէ, կ'երգէ, քիչէն, շատէն, ուզեն, տեսնեն։

Հետեւեալ խօսքերուն մէջ քերանացի ցոյց տալ նոյն հընչումներուն տեղերը եւ եռվ կամ է-ով գրուելուն պատճառները.

Աստուած ստեղծեր է երկինքն ու երկիրը։ Գառնուկները կը մայիսն, եղը խոտ կուտէ։ Կայէն Արէլին ըստաւ. Եկուր դաշտ երթանք։ Էտիմազուրկ Սկովալիոյ մայրաքաղաքն է, ինչպէս Երեւան՝ Հայաստանի։ Էջն ու գոմէշը պիտանի կենդանիներ են։ Վայրի կենդանիներու մէջ եղնիկը երկչոտ եւ դիւրաշարժ է։ Հրահանդներս գրեր եմ տեսրակիս մէջ, ամբողջը եղաւ երկու էջ։ Հոփիսիմէ եւ Գայիսնէ կոյսերը իրենց ընկերուհիներով Հայաստանի մէջ նահատակուեցան։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Մանուկն ու խոտը

Գարնան մէկ լոյս առաւօտ
Տըղեկ մը ձեռքն առած խոտ,
«Ի՞նչ ես, կ'ըսէր, գու ի՞նչ ես
Որ անուշ հոտ կը բուրես»։
Պատասխանեց ան իսկոյն.
«Եսո եմ անարդ, յետնագոյն,
Բայց վարդերու հոտ քընքուչ
Կ'ապրիմ ես հեշտ ու անոլց»։
— Թէ սիրտ ունիս երկաթի՝
Կուղե՞ս վոխել զայն սովի.
Բարի եւ կիրթ հոգիներ
Միշտ ունեցիր քեզ ընկեր։

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Տղեկ — փոքր աղայ. Խոկոյն — շուտով. յետնագոյն — ամէնէն ցած,
Խեղճ. քնիուշ — փափուկ. հեշտ — սիրով, դիւրութեամբ։

Դ. ԴԱՍ

ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ Ո ԵՒ Օ ԶԱՅՆԱԽՈՐՆԵՐՈՒՆ

18. Ո ԵՒ Օ Ճայնաւորները ի՞նչպէս կը հնչուին բառերու սկիզբը.

Ո ԵՒ Օ Ճայնաւորները բառերու սկիզբը յաճախ իրարմէ կը տարբերին հնչումով, ինչպէս. ոք՝ օր, ոչխար՝ օհան, որդգայր՝ օրաբերք, որդեղիր՝ օդանաւ եւն.:

19. Բառերու մէջ այս Ճայնաւորներէն ո՞րը կը գործածուի ասելի եւ հնչումով կը զանազանուի՞ն իրարմէ.

Բառերու մէջ այս Ճայնաւորներէն ո աւելի կը գործածուի քան օ, եւ հնչումով զրեթէ չեն զանազանուիր. Օրինակներ. խոտ՝ մօտ. հոտ՝ յօդ. աղտոտ՝ աղօտ. ամպոտ՝ բօր. կարող՝ կարօտ. զրօսանի՛ ափոփանի՛ :

20. Բառերու վերջը ի՞նչպէս կը ներկայացնենք ասոնց հընձ չումը.

Բառերու վերջը ասոնց հնչումը պէտք է ո գրով՝ միացուած յ տառին. օր. հանոյ, յարգոյ, երեկոյ, կարոյ, ձիւկոյ. եւն.:

ՆԱԽՈԹ. — Շատեր այս դլասպիր օրինակներուն պէս ոյ վերջացող յասուեկ անունները օ ասասով կը ներկայացնեն, բայց հետեւելի չեն՝ իր հակառակ մեր լեզուի ուղղագրութեան կանոններուն:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԴՆԵՐ

1. Հետեւեալ բառերուն մէջ ցոյց տալ ո եւ օ հնչումներուն տարբերութիւններն ու բռնած տեղերը.

Ոչինչ այնքան ասելի է՝ որքան աղքատի մը հպարտութիւնը. Օձին թոյնը անոր ակուաներուն մէջ է: Առողջ գաստիարա-

կութիւնը կարեւոր է օրական սնունդէն աւելի: Օրէնքը միշտ կը զատապարտէ ո՛ եւ է ոճրագործ: Ով որ ուրիշին հոր կը փողէ՝ սովորաբար ինք կ'իյնայ անոր մէջ: Նախ օդը, յետոյ ջուրը ամենահարկաւոր են մեր գոյութեան: Քեզմէ չնորհք մը խնդրողին խիոյն ոչ մի ըսեր, այլ անոյշ խօսքով մը բարեխառնէ այդ չորսը: Հովիւն առաւօսները կանուխ դաշտ կը տանի իր ոչխարները եւ հոն կ'արածէ զանոնք:

2. Ուղղել հետեւեալ բաերուն մէջ ո եւ օ տառերուն վերաբերող սխալները.

Ծով, խօր, խօսում, օսկի, ոնառ, ոգուտ, օրարդ, այն', համօ, յետօյ :

Օրինակ. Ծով՝ ծով, խօր՝ խոր...

ԸՆԹԵՐՅՈՒՄ ԵՒ ԳՐԱԽՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Կատուն

Կատուն օկտակար կենցանի մըն է, բայց իր բնաւորութիւնը այնքան սիրելի չէ: Անհաւատարիմ ու ապերախտ է, եւ զինքը կը պահենք դէմ զնելու համար թշնամիի մը՝ որ շատ աւելի նեղացուցիչ է: Տեսքով սիրուն է, աշխաժ, ճարալիկ, քծնող, մանաւանդ փոքրկութեան ժամանակ. բայց իր խաղերը թէեւ ախորժելի եւ քնքուշ, զրեթէ միշտ ալ անմեղ չեն: Խարդախ նկարագիր մը ունի, յուսի բնութիւն մը՝ զոր տարիքը դեռ աւելի կ'ածեցնէ եւ կրթութիւնը ուրիշ բան չ'ըներ՝ եթէ ոչ քողարկել զայն: Եթէ քիչ մը զրգուենք՝ իր ճանկերը կը ցուցնէ. ու երբ կատղի՝ իր սիրուն դէմքը կը գտանայ կ'ըլլայ ժանտանեսիլ, աչքերը կրակոտ, շարժումները՝ վայրադ ու երադ, իր ճիչերը զարհուրելի, եւ ճանկերը երկայն եւ սուր՝ պատրաստ ամէն բան բգրտելու:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Քծնող՝ զգուանք սիրուց. յոնի՝ դէմ. քողարկել՝ քողով ծածկել. ժանտանեսիլ՝ զգուշելի տեսքով. վայրագ՝ վայրենի եւ անգութ. նիշ՝ պոսալու սուր ճայի:



Ե. ԴԱՍ

ԿԵՑԵՐ ԵՒ ԿԵՏԱՌՈՒԹԻՒՆ

21. ԿԵՏԵՐԸ ի՞նչ են եւ որո՞նք են զլխառքները .

Գրութեան մէջ բառերն ու խօսքերը պատշաճ կերպով ներկայացնելու եւ իրարմէ զատելու համար քանի մը նշաններ կան՝ որ կետ կամ զրանից կ'ըսուին :

Դլաւառը կէտերն են՝ Բուք^(*), Ստորակէտ (,), Միջակէտ (.), Վերջակէտ (:), Ապարարց (‘), Ենթամնայ (-), Շեշտ (‘), Պարոյլ (‘), Երկար (‘) :

22. Ո՞ւր կը դրուին Բութ եւ Ստորակէտ .

Բուք կը գրուի բառի մը վերջին զրին վրայ՝ կարդալու ատեն չունչ առնելու եւ յաջորդէն զատելու համար։ Օրինակ Թողչուները կանաչ նիւղերու վրայ նըւնըւալու ատեն՝ Աստուծոյ գովեստը կ'երգեն :

Ստորակէտը կը գրուի բառերու կամ խօսքի մասերու միջեւ՝ ուր որ պէտք է, զանոնք իրարմէ զատելու համար։ Օրինակ Հաւերը, կատուները, շուները, ինչպէս նաեւ ոչլխարները, կովերը, ձիերն ու էշերը, ընտանի կենդանիներ են :

23. Միջակէտն ու վերջակէտը ո՞ւր կը դրուին եւ ինչո՞ւ համար .

Միջակէտը կը գրուի խօսքի մը ծայրը՝ որ լրացուցիչ մաս մը ունի զեռ։ Իսկ բոլորովին լման խօսքի մը վերջը կը գրուի վերջակէտը, եւ հետեւորդ բառը դլխագլրով կը սկսի։ Օրինակ Էրկոքին համար։ Հնչեց դպրոցին զանգակը։ բոլոր աշակերտները դաշտաբանն են արդէն։ Ամենին ալ կ'աշխատին։ ուսումնամէր է ամէն ո՛ք :

ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերուն մէջ սերտել չորս կէտերուն բռնած դիրքերը.

ԲՈՒԹ

Այն ժարդը որ ուրիշին թշուառութեան հանդէպ անդղայ կը մնայ՝ եսասէր է: Փառքի սէրը խթան է մեծ հոգիներու, իսկ շահու սէրը՝ սամիկներու:

ՍՏՈՐԱԿԵՏ

Հասաւ զարունը, ուրեմն ա'լ մեր շուրջը դաշտ ու լեռ ծաղկած պիտի անսնենք: Տեսաւ թշամին, վրան վազեց, զարկաւ, սպաննեց, անհետացաւ: Հնազանդէ՛, տղայ:

ՄԻԶԱԿԵՏ

Ծառ մը առանց արմատի՝ հովերէ կը տապալի: Ընկերութիւն մ'ալ առանց օրէնքներու՝ կը քայքայուի: Իմաստասէր մը այսպէս ըսաւ իր յանցաւոր ծառային: «Քեզ պիտի ծեծէի՝ եթէ բարկացած չըլլայի»:

ՎԵՐՁԱԿԵՏ

Լուսինը զիշերուան մթութիւնը կը չափաւորէ: Ծովը կը ծածկէ երկրագունտին երեք քառորդը: Անձրեւը պաղարեր կ'ընէ դաշտերը:

2. Նոյն կէտերով ներկայացնել ուրիշ խօսքեր:

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Զգայարանքներ

Լրացմել հետեւեալ խօսքերը՝ կէտերուն տեղ դնելով պատշաճ բառեր.

Մեզ չըջապատող իրերը կը տեսնենք մեր աշխերով։ Մեր միջոցով կը լսենք մեր մօտ գոյացած աղմուկներն ու ձայները։ Մենք կրնանք չօշափել մարմինները կամ նիւթերը՝ մեր և հասկնալ անոնց պինդ կամ կակուզ, պաղ կամ տաք ըլլալը։ Կերակուրներու համը կ'առնենք և անոնց հոտը՝ ։ Տեսնելու, լսելու, չօշափելու, համ ու հոտ առնելու այս կարողութիւնները կը կաղմեն մեր հինդ զգայարանքները, այսինքն 1. Տեսանելիք, որուն գործարաններն են ականջները. — 2. Լսելիք, որուն գործարաններն են ականջները. — 3. Շօշափելիք, որուն դիմաւոր գործարաններն են ձեռքերը. — 4. Ճաշակելիք, որուն գործարանն է լեզուն. և 5. Հոտոտելիք, որու գործարանն է քիթը։

Զ. Դ. Ա. Ս

ԿԵՏԵՐ ԵՒ ԿԵՏԱԴՐՈՒԹԻՒՆ

(շարունակութիւն)

24. Ի՞նչ բանի կը գործածուին Ապաթարցն ու Ենթամնան.
Ապաթարցը (‘) որ ստորակէտի կը նմանի ձեւով, կը դրուի
ոռվորաբար զեղչուած ը և ի ձայնաւորներուն տեղ՝ քիչ մը

ՎԵՐՈՊԴ: Օրինակ. քոչունը կ'երգէ, զայլը կ'ոռնայ, ցորենը կ'ադան, խուլը չ'իմանար, ծոյլը չ'ուզեր աշխատիլ։ Իսկ Ենթամնայ (-) կը գրուի տողերուն ծայրը ամէն անդամ որ հարկ ըլլայ բառի մը մէկ մասը յաջորդ տողին անցընել, ինչոքս կը տեսնուի մեր այս դասադրքին բոլոր էջերուն վրայ։

25. Ի՞նչ քանի կը ծառայեն Շեշտ, Պարոյի ու Երկար։

Շեշտը⁽¹⁾ ձայնով զարնելու նշան է, Պարոյիը⁽²⁾ հարցընելու, և Երկարը⁽³⁾ զգացում յայտնելու։ Այս երեքն ալ կը գործածուին զրուածք մը լաւ կարդալու և արտասանելու համար։ Օրինակ. Տղա՛յ, ինձի մտիկ ըրէ՛, հո՛ս կեցիր, դուրս մի՛ ելլեր։ Գլուխդ ինչո՞ւ կախեր ես, արդեօֆ փորձանեֆի⁽⁴⁾ մը հանդիպեցար. ո՞վ է ֆեզի զարնողը։ Մե՛ղք, ո՞ւր եր քէ գտնէի զայն։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերուն մէջ ըթերուն տեղ ապաքարց դնել ուր որ պէտք է.

Պտոյստ մը ընենք՝ եթէ ուզես։ Դուն միշտ կը ուշանաս։ Ահա կը ունենանք զլիացաւ մը ալ։ Բոլոր մարդիկ միթէ պարապ տե՛զ զը կը աշխատին։ Շահ մը ընել կը արժէր։ Կը ընդունինք ձեր պայմանը։

Օրինակ. Պտոյստ մ'ընենք՝ եթէ ուզես...

2. Նոյն խօսքերուն մէջ շեղագիր բառերու վերև դնել պատշաճ մէկը արտասանութեան նշաններէն։

Օրինակ. Պտոյստ մ'ընենք, պարա՞պ տեղը...

ՀՆԹԵՐՅՈՒՄ ԵԻ ԳՐԱԿԱՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մանուկին ու վարդը

Ի՞նչ կ'ընես, տղա՛յ: Ո՞չ, մի՛ գողջիր ինձի. մի՛ կարձեցներ ժամանակը՝ որ տրուած է ինձի այս աշխարհի վրայ : Նայէ՛ ի՞նչովէս գեղեցիկ եմ եւ ո՞քան քաղցր է ապրիլը: Թող որ բացում արեւուն ճառապայլիներով: Կը տեսնե՞ս, պատկես կախուած են ցողի կաթիլներ, ուրո՞ք կը մըցին աղամանդի փայլին հետ: Եթէ զիս քաղես, թերթերս պիտի թափին մէկիկ մէկիկ եւ գուն մէկի պիտի նետես իմ թարշամած մնացորդներս: Կ'աղոչեմ, թո՞ղ զիս. ես կ'ուզեմ զարդարել քու ծաղկանոցդ եւ անուշութեամբ լեցնել քու չնչած օդդ: Տղա՛յ, յարդէ ինչ որ ստեղծեր է Աստուած: Թո՞ղ բոյնը մացառին մէջ եւ ծաղիկը՝ իր ցողունին վրայ:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Թարշամած – զեղնած ու չորցած. մացառ – խիտ թուփեր. ցողուն – ծաղկի մը կոթը կամ ծիլը. պսակ – ծաղկեներու թերթեր. ցող – չողի, որ կաթիւ եղած՝ ստուու եւ իրեկուն կ'իջնէ երկրիս ու բոյսերուն վրայ:

Է. ԴԱՍ

ՎԱՆԿ, ԲԱՌ, ԽՕՍՔ

26. Ի՞նչ է վանկը.

Մէկ կամ աւելի զբերով եղած չնչում մը վաճիկ կ'ըսուի, ի՞նչովէս է՝ հաց, դաս, զիրֆ:

27. Մէկէ աւելի վաճիկը ի՞նչ կը ձեւացնեն երբ քովէ քանի.

Մէկէ աւելի վանկեր քովէ քով զալով կը ձեւացնեն բառը:
Օրինակ. մանուկ, փուր-քաշան մէյժէկ բառեր են. մանուկ՝
երկու վանկ է կամ երկավանկ, փութաջան՝ երեք վանկ է կամ
եռավանկ:

28. Խօսքը ի՞նչպէս կը կազմուի.

Խօսքը կը կազմուի մէկէ աւելի բառերով որոնք քովէ քով
դալով իմաստ մը կը յայտնեն. օրինակ. Ուստմնասէր տղան ե-
նամբով իր դասերուն կը հետեւի:

Սակայն եթէ այս բառերը խառնակ կերպով շարենք ու ը-
սենք. իր կը հետեւի դասերուն տղան եռանդով, բան չի հաս-
կըցուիր: Որոշ իմաստ մը յայտնելու համար՝ պէտք է որ խօսք
կազմող բառերը օրինաւոր կարգով շարուած ըլլան:

29. • Քանի՞ հատ են խօսք կազմող բառերուն տեսակները կամ
խօսիի մասերը.

Մեր լեզուին մէջ խօսք կազմող բառերուն տեսակները կամ
խօսքի մասերը տասը հատ են, այսինքն՝ Անուն, Յօդ, Ածա-
կան, Գերանուն, Բայ, Գերբայ, Մակրայ, Հոլովառու բառեր,
Շաղկապ եւ Զայնարկութիւն:

Յաջորդ դասերով մէկիկ մէկիկ պիտի սերտենք ասոնցմէէ
իւրաքանչիւրը:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Բառերուն վաճիկերը զատել գծիկներով:

Կամար, աղնիւ, բարեկամ, բախտաւոր, երգմնաղանց, փա-
խըստական, չնորհապարտ, հետաքրքիր, առաքինաղարդ:

2. Նշանակել թէ քանի՞ բառերէ կազմուած են սա խօսքերը.

Ժամանակը կ'անցնի: Քունը կարեւոր է առողջութեան հա-
մար: Ծոյլ տղան անպատճ ծառի կը նմանի: Աստուծոյ երկիւղը
իմաստութեան սկիզբն է: Աշխատասէր մեղուները իրենց փեթակ-

ներուն չեն մօտեցներ անգործ պիծակները։ Աւելի լաւ է որ մարդիք իր աչքերը կորսնցնէ՝ քան թէ պատիւը։

3. Ուղիղ կարգի վերածել հետեւեալ խօսքերուն բառերը։
Է բան ստեղծեր Աստուած ամէն։ Նոր ծնած վրայ են դառնուկները դաշտին։ Ծաղիկը այս է որո՞ւն։ Բաներ շատ ընթերցումով գիրքերու կը սորմինք։ Կը պատճառէ զրութիւնը գեղեցիկ հաճոյք։

Օրինակ։ Աստուած է ստեղծեր ամէն բան . . .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Ճիւազն ու լապտերը

Օր մը ճըրադը լապտերին կ'ըսէր.
«Քու խորքէդ պղտոր կ'ելեն իմ բոցեր։
Ծոցդ ինչո՞ւ բոնի զիս բանտարկեր ես
Բացուէ՛ որ աշխարհ փայլի շողերէս»։
— Բացուեցաւ լապտերն հընազանդ, իրաւ,
Հով ելաւ . . . ճըրադն իսկոյն մարեցաւ։

Աղեքսանդր ՓԱՆՈՍԵԱՆ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Լապտեր — ճըրադի պատսպարան։ շող — լոյսի ճառագայթ։

Ը. ԴԱՍ

ԱՆՌԻՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

30. Ե՞նչ է անունը.

Անուն կամ գոյական կ'ըսուի այն ամէն բառ որ կը նշանակէ կամ անձ կամ անասուն կամ իր մը, ինչպէս՝ մարդ, առիւծ, պարտէզ:

31. Անունը ժամի^o տեսակ է լինիանիրապէս.

Անունը կը բաժնուի երկու դլխաւոր տեսակներու. յատուկ եւ հասարակ: Յատուկ կ'ըսուին այն անունները՝ որ միայն մէկ անձ կամ մէկ իր կը նշանակեն. օրինակ. Արմէն, Երեւան, Տիգրիս: Իսկ անոնք որ կը պատշաճին անձերու եւ իրերու բոլոր տեսակին՝ հասարակ անուն կը կոչուին. ինչպէս՝ մարդ, ոչխար, քաղաք:

Յատուկ անունները դլխագրով կը դրուին

ԴԱՆՅՈԹ. — Հասարակ անուններն ալ կը բաժնուին երկու դլխաւոր տեսակներու, 1. 'Նիւրական' որով կ'իմացուին բոլոր անձերը, անասունները եւ առարկաները որ կը տեսնենք ու կը չօշափենք եւ կը զգանք, ինչպէս՝ մարդ, օձ, ծաղիկ, հոտ, ձայն: — 2. Վերացական կ'ըսուին այն անունները՝ որ մտքով միայն կ'ըմրոնենք. օրինակ. հաւատք, զգացում, համբերութիւն: Բնդհանրապէս ուժ եւ ուրիշն վերջացող բառերը Վերացական են:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՅԱՀԱՆԳՆԵՐ

1. Զատել յատուկ գոյականները հասարակներէն լինգծելով այս վերջինները՝ տրուած օրինակին պէս.

Աստուած, երկիր, դարուն, Աղամ, Եւա, մարդ, տղայ, Լեւոն, Արմինէ, Հայկանոյչ, թուղթ, զրիչ, եղբայր, քոյր, զետ, Արածանի, լեռ, Մասիս, քաղաք, Երեւան, Հայաստան:

Օրինակ. Աստուած, — երկիր . . .

2. Հետեւեալ խօսքերուն հասարակ գոյականները նշանակել մէկ սոռրագիծով եւ յատուկ գոյականները՝ երկուբով.

Աղամ եղաւ առաջն մարզը: Երեւան Հայաստանի մայլաքաղաքն է: Մասիս աշխարհի ամենաբարձր լեռներէն մէկն է: Արմինէ կորսնցուց իր պուղըիկը: Լեւոն իր զասը կը սորմի: Մեր կասուն Միմին կը կոչուի եւ շուներնիս՝ Տորի: Եփաս զետը կը թափի Պարսից ծոցը:

3. Հետեւեալ բառերէն որո՞նի՛ նիւթական են եւ որո՞նի՛ վերացական . . .

Հաց, ախորժակ, զաւաթ, ծարաւ, գրիչ, զաղափար, աթոռ, վիճակ, ասեղ, աւետիս, անձրեւ, ընթացք, անտառ, խորհուրդ, կարկուտ, սոսկում, լուսին, հաւատք, աշտարակ, ժամանակ, ձիւն, ձմեռ, բանալի, բախում, գրօշ, քաջութիւն :

Օրինակ. Հաց՝ նիւթական, գաղափար՝ վերացական . . .

ԲՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Չող՝ սիրտը դոդ

Դպրոցի աշակերտ մը գիտուածով գտարանի սովակիներէն մէկը կը կոտրէ. եւ թէպէտ ուրիշները չեն գիտեր, բայց ամէն անդամ որ իրեն հարցում կ'ընեն՝ սիրտը դոդ կ'ելլէ: Կիրակի օր մը՝ քրիստոնէական վարդապետութեան ուսուցիչը կ'երթայ նոյն դասարանին աղոց դաս տալու, եւ կը հարցնէ անոնց թէ «աշխարհս ո՞վ է ստեղծեր»: Խեղճ տղուն խելքը միտքը իր կոտրած ապակիին վրայ ըլլալով, «Ես չէի, ես չէի», կ'ըսէ: Կը զարմանայ ուսուցիչը. «Բ՞նչ կ'ըսես, տղա՛յ, կ'ըսէ, ես չէի հոսինչ ըսել է»: — «Այո՛, ես էի, բայց մէյ մըն ալ չեմ ըներ» կը պատասխանէ լալով, ու ներողութիւն կը խնդրէ:

Թ. ԴԱՍ

ԳՈՅԱԿԱՆ ԵՒ ԱՌԱԿԱՆ

«

32. Անունը ե՞րբ գոյական կ'ըստի եւ ի՞նչ խմասով .

Անունը Գոյական կ'ըսուի՝ երբ բանի մը ի՞նչ ըլլալը կ'իմացընէ : Այսպէս՝ բան, մարդ, ծառ մէջմէկ գոյականներ են, վասն զի սպարզապէս ի՞նչ ըլլալնին կը զգացնեն :

33 Անունը ե՞րբ Ածական կ'ըստի եւ ի՞նչ կը նշանակ .

Անուն մը Ածական կ'ըսուի՝ երբ բանի մը ի՞նչպէս ըլլալը կը նշանակէ : Բարի, չար, բարձր բառերը ածական են, վասնդի վերի գոյականներուն քով երբ դրուին՝ անոնց լ'նշպէս ըլլալը կամ որպիսութիւնը կը յայտնեն . բարի բան, չար մարդ, բարձր ծառ :

ԾԱՆՈԹ. - Եթէ բառի մը քով կրնան դրուիլ բան կամ մարդ՝ ածական է, իսկ եթէ ոչ՝ գոյական է : Մեծ, բարի, վնասակար բառերը ածական են, վասնդի կրնան ըսել մեծ բան կամ մեծ մարդ, բարի բան կամ բարի մարդ, վնասակար բան կամ վնասակար մարդ : Բայց չուր, հաց, չար գոյական են, որպէսէս չ'ըսուիր երրեք չուր բան կամ չուր մարդ, հաց բան կամ հաց մարդ, չար բան կամ չար մարդ են . :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ստորագծել հետեւեալ բառերուն ածականները .

ՎԵՀԱՆՑՆ մարդ, սիրելի բնաւորութիւն, անուշահոս վարդ, լեղի գեղ, իմաստուն խրաս, աշխատասէր մեղու, հեղ ու անմեղ դառնուկ, քծնող կատու, հաւատարիմ շուն, խորամանկ աղուէս, անդութ դայլ :

2. Զալս կողմի ամէն մէկ բառին կցել պատշաճ ածական մը աչ կողմի սիւմակէն.

Ա Փեսուր - Բեռ - Երկինք - Զիւն Օձ - Ծունկ - Երդ - Վեհ:	Թեթև , ճերմակ , կազոյու , գիւրաթեք , ծանր , ներդաշնակ , թունաւոր , խոր :
---	---

Բ Զինուռը - Կըտկ - Ստախօսու- թիւն - Ասեղ - Ասող - Աչտա- բակ - Ազակի - Ստո:	ամօթալի , քաջասիրտ , այլող , սրածայր , փայլուն , բարձր , թափանցիկ , պաղ :
---	--

Գ Փիղ - Խոս - Մանուկ - Դաշտ Վտակ - Գետ - Արին:	կանաչ , ջանասէր , վիթխարի , բարերեր , վճիտ , կարմիր , ե- րադընթաց :
---	--

ԱՐՏԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ

Գեղեցիկ՝ բայց չար

Ո՞րքան գեղեցիկ
 է Աղեքսանդրիկ,
 Մագերն ոսկեպոյն
 Աչուկներ փայլուն .
 Կարմրագեղ , առոյդ
 Այսեր ունի զոյզ ,
 Մանրիկ եւ աշխոյժ
 Անդամներ քընքուշ ,
 Զըւարթ ու սիրուն
 Կ'երդէ օրն ի բուժ . . .
 Սակայն եկուր տե՛ս
 Որ մայրն յոռեանս
 Հէք մայրն է առած
 Երկիւղ ու կասկած .
 Որդեակին վըրայ

Երբ կը գուրգուրայ՝
 Հառաշանք կ'ելեն
 Իր սրտին խորէն ,
 Հառաշներ ի զուր .
 Եւ կու լայ տըխուր .
 Զի միակն իր յոյս
 Եւ աչքերուն լոյս ,
 Փայլուն տեսքին քով
 Սեւ է հողիովլ ,
 Միտքը դուլ եւ ըիրտ
 Զար է ու անսիրտ . . .
 Երդ՝ Եթէ չունի
 Զիրք մը պիտանի ,
 Գեղեցկութենէն
 Ի՞նչ օդուտ իրեն :

ԲԱԱԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Առյգ - աշխոյժ . յոռեանս - գէշ տեսնող . իէֆ - իւղճ . զուրգուրալ - չափազանց գութ ունենալ . գուլ - գոց , բութ . բիրտ - կոչտ :

Ժ. ԴԱՍ

ԵԶԱԿԻ ԵՒ ՅՈԳՆԱԿԻ

34. Ամէն բառ ժամի՞ թիւ ունի Քերականութեան մէջ .

Ամէն բառ երկու թիւ ունի Քերականութեան մէջ , եղակի և յողնակի :

35. Բառ մը ե՞րբ եզակի է եւ ե՞րբ յոգնակի .

Բառ մը եզակի է՝ երբ մէկ անձ կամ իր կը նշանակէ . յոգնակի է՝ երբ կը ցուցնէ մէկէ աւելի անձեր կամ իրեր :

36. Ի՞նչպէս յոգնակի կ'ընենք միավանկ բառերը .

Միավանկ բառերը յողնակի կ'ընենք՝ ծայրերնին եր մասնիկը աւելցնելով : Օրինակ . ազգ՝ ազգեր , բան՝ բաներ , զօրք՝ զօրքեր , կարդ՝ կարդեր , հայ՝ հայեր :

37. Ի՞նչպէս յոգնակի կ'ըլլան մէկէ աւելի վանկ ունեցող բառերը .

Մէկէ աւելի վանկ ունեցող բառերը յողնակի կ'ըլլան՝ ծայրերնին ներ աւելցնելով : Օրինակ . այդի՝ այդիներ , աշակերտ՝ աշակերտներ , ծաղիկ՝ ծաղիկներ , մանուկ՝ մանուկներ , պարտէզ՝ պարտէզներ :

38. Երբ բառ մը անձայն յ վերջանայ , ի՞նչ ընել պէտք է յոգնակի ընելու համար .

Անձայն յ-ով վերջացող բառ մը յողնակի ընելու համար՝ ծայրի յ գիրը պէտք է ջնջէլ : Օրինակ . տղայ՝ տղաներ , վկայ՝ վկաներ , քահանայ՝ քահանաներ եւն . :

ՆԱԽՕԹ . — Սակայն եթէ բառը հնչուն յ-ով վերջացող միավանկներէ մէկն ըլլայ , ծայրի այդ գիրը կը մնայ կէս ի-ի հնչումով : Բայ՝ բայեր , խոյ՝ խոյեր , հայ՝ հայեր , վայ՝ վայեր :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ բառերէն որո՞նք եզակի են եւ որո՞նք յոգնակի.

Այդի, պարտէզ, խնձորներ, պատկեր, աղցեր, քարտէս, մանչեր, գրասուն, պատուէր, ընկեր, դասատու, աղղական, վարժուէի, պղոփհներ :

2. Նշանակուածներուն եզակիները յոգնակի ընել եւ յոգնակիները՝ եզակի.

Օրինակ. **Այդի**՝ այզիներ, խնձորներ՝ խնձոր...

3. Հետեւեալ բառերուն յոգնակիները նշանակել.

Թուղթ, մելան, ներկայ, կատու, հրեայ, կաղամար, ապայ, տոռու, բու, գեռասի, մեղենայ, զօրանոց, հեռածայն, չուկենաւ :

Օրինակ. **Թուղթ**՝ թուղթեր, մելան՝ մելաններ...

ԸՆԹԵՐՅՈՒՄ ԵՒ ԳՐԱԿԱՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Շոշնը

Շունը մարդուն հաւատարիմ ընկեր մը չէ միայն, այլ նաև անձնուէր բարեկամ մը, որ ուրիշ նպատակ չունի՝ բայց եթէ ծառայել եւ ցոյց տալ իր սէրը։ Ո՞վ կրնայ անզգայ մնալ ույն գոհունակ չարժումներուն տաջեւ՝ գոր այս անասունը ցոյց կու տայ իր տիրոջ վերադարձին։ Անմիջապէս կը ցատկէ, կը վաղվրգէ, անոր չորս կողմը կը դառնայ։ Եւ յանկարծ կանող առնելով՝ աչքերը վրան կը սեւեսէ ամէնէն սիրալիր արտայայտութեամբ։ Յեսոյ գարձեալ կը մօտենայ, կը քծնի, կը չոյէ, կը հեռանայ, կրկին կը վերադանայ, եւ հազարումէկ սիրուն ձեւեր առնելով կը զգացնէ իր չափազանց ուրախութիւնը։

ԲԱՅԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Այս ենել՝ աչքը մէկ կէտի վրայ կեցնել. քծնիլ՝ սիրուլութիւն. շոյել՝ զգուել, փայփայել։

ՃԱ. ԴԱՍ

ՀՈԼՈՎ. ՈՒ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՂՂԱԿԱՆԻ ԵՒ ՀԱՅՑԱԿԱՆԻ

39. Հոլովը ի՞նչ է.

Խօսքի մէջ բառերու առած ձեւը հոլով կ'ըսուի։ Օրինակի համար, վարդ բառը պէտքին համեմատ՝ կ'ըլլայ վարդը, վարդի, վարդէ, վարդով։

40. Քանի՞ հաս են հոլովները.

Զփոխուած ձեւն դաս՝ որ կ'ըսուի Ուղղական, միւս հոլովները չինդ հաս են. Սեռական, Տրական, Բացառական, Գործիսկան, Հայցական։

41. Այս հոլովներէն որո՞նիք իրարու նման են ձեւով.

Այս հոլովներէն հայցականը նման է ուղղականին և տրականը՝ սեռականին, բայց իմաստով իրարժէ կը զանազանուին։

42. Ի՞նչպէս կրնանիք իրարմէ զանազանին ու հայցականը.

Բառի մը ուղղական ըլլալը հասկնալու համար՝ կը հարցը-նենք. ո՞վ, եթէ առարկան տնձ է, ևւ ի՞նչ կամ ի՞նչ բան՝ եթէ իր մըն է։ Օրինակ, Հովիւր կ'արածէ իր հօոր։ Ո՞վ է արածողը — հովիւր, ուղղական է։ Հայցականը դանելու համար՝ նոյնպէս կը հարցնենք. Հովիւր կ'արածէ, ի՞նչը կամ զո՞վ — իր հօոր կ'ըլլայ պատասխանը։ Ուրեմն այս խօսքին մէջ հովիւր ուղղական է ևւ հօոր՝ հայցական։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերուն մէջ որոշել թէ ո՞ր բառերը ուղղական են ևւ որո՞նիք հայցական։

Գարունը եկաւ, ծիծեռնակները իրենց բոյները դարձան, ևւ

մեղուները մեղք կը պատրաստեն, զուարթացեր են դաշտերն ու անտառները: Բոլոր արարածները Աստուծոյ օրհնութիւն կ'երգեն, նոյնպէս սոխակներն ու սարեակները: Ծոյլերն ու յանցաւորները կը պատժուին: Աշխատասէրները կը վայելեն կեանքը: Եղբայրս ու ես քերականութիւն կը սորվինք: Պարտիզպանը ուսողեց ծաղիկները: Կասունները մուկեր կ'որսան: Շուները կը պահպանեն տուները: Օրէնքը յանցաւորը կը պատժէ: Երկրադուծը կը մշակէ հողը, դաստիարակը՝ մանուկներու միտքն ու սիրաը: Պահպան հրեշտակները կը խնամեն բարի տղաները:

2. Բերանացի սորվիկ հետներալ կենդանիներու պզտիկներուն անունները՝ շեղագիր նշանակուած, եւ յոգնակի ընել բոլոր խօսքները՝ տրուած օրինակին պէս.

Կողուն պղտիկը կը կոչուի հորք, այծին պղտիկը՝ ուշ, ոչխարինը՝ գառնուկ, հաւունը՝ վառեակ, թռչունինը՝ ձագ, շանը՝ լալու, ձիունը՝ մտրուկ, իշունը՝ յաւանակ, առիւծինը՝ կորիւն, արջունը՝ քոժիւն, խողինը՝ խոնկոր, եղնիկինը՝ եղնորք, ուղտինը՝ կոզո:

Օրինակ. Կողերուն պղտիկները կը կոչուին հորքեր, այծերուն պղտիկները...

ՀԵԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԴԻՑՈՒԹԻՒՆ

Չեռքը

Բոյք կամ բուքամատ — մատեր — դաստակ — նկոյք — ցուցամատ — միջնամատ — եղունգ — մատնեմատ — ափ կամ բուռ:

Ակտերու տեղ՝ նշանակել վերեւի բառերէն յաբմարը:

Մեր մարմնական գործարաններուն մէջ ամէնէն հարկաւորն

է ձեռքը, բաղրուկին վերջին մասը՝ կցուած ուով: Իր ներքին կողմը... կը կոչուի: Ունի հինգ մատեր, ամէնէն առելի հաստի ու կարճը կ'ըսուի... կամ...: Ասոր քովինը՝ կոչուած է, վասն զի բան մը ցուցնելու կը ծառայէ: Մէջտեղինը... կը կոչուի: Չորրորդը որուն վրայ մատանի կ'անցընեն՝ ըստածն է: Իսկ վերջին փոքրիկին անունն է՝ ...: Բոլորին ծայրերն ալ զինուած են պինդ ու ողորկ պատեանով մը՝ որ է ը:

ԺԲ. ԴԱՍ

ԶԱՆԱԶԱՆՈՒԹԻՒՆ ՄՆԱՑԱԾ ՀՈԼՈՎԱՆԵՐՈՒՆ

43. Ի՞նչպէս կը զանազանուին Սեռականն ու Տրականը:

Սեռական հոլովը պատասխան է որո՞ւն կամ ի՞նչ քանին հարցումներուն՝ գոյականի մը ուղղուած: Իսկ Տրականը դանելու համար՝ պէտք է բայի մը ուղղել միեւնոյն հարցումները: Օրինակներ. Պօղոսին զրիչը կորսուեցաւ. որո՞ւն զրիչը — Պօղոսին (սեռական): Ուսուցիչը ինքնահոս մը նուիրեց զտնողին. որո՞ւն նուիրեց — գոնոդին (տրական): Մեր զիւզի աղբիւրը ցամքած էր. ինչի՞ն աղբիւրը — զիւզին (սեռական), եւ կը սպասէինք անձրեւի. ի՞նչ բանի — անձրեւի (տրական):

44. Սեռականը ուրիշ ինչո՞վ կը տարբերի տրականէն.

Սեռականը տրականէն կը տարբերի նաեւ անոր համար որ անձի մը կամ իրի մը յատկացուիլը կը նշանակէ՝ Յատկացուցիչ անունով, եւ նշանակուած բառը կը կոչուի Յատկացեալ: Այս պէս՝ երբ ըսենք Պօղոսին զրիչը, դասարանին զանդակը, զիրժերու օգուտաները, չեղաղիր սեռականները կ'իմացնեն թէ ուրո՞նց եւ ինչո՞ւ կը պատկանին զրիչը, զանգակը եւ օգուտները:

45. Ի՞նչ հարցումներու պատասխան են Բացառական եւ Գործիական հոլովները.

Բացառական հոլովը պատասխան է որմի՞՞ կամ ի՞նչ բանէ հարցումներուն, և Գործիականը՝ որո՞վ կայ ի՞նչ բանով։ Օրինակ. Կայէն անիծուեցաւ. որմէ՞։ — Աստուծմէ։ Հիւանդները կը տառապին. ի՞նչ բանէ. — ցաւէ։ Աշխարհ տակնուվրայ կ'ըլ-լայ. ինչերո՞վ. — պատերազմներով ևն։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերուն մէջ նշանակել շեղագիր սեռական-ները, տրականները, բացառականներն ու գործիականները։

Ժամանակին արժէքը զին չունի։ Շատ կարեւոր է հայերէնի դասընթացքը։ Որդիները կը պարտին հնազանդիլ ծնողներուն։ Նոյ շնուց տապանը Աստուծոյ հրամանով։ Մարտիրոսները մահուընէ չէին վախար։ Մարդը կը բագկանայ հոգիէ և մարմինի։ Իմ քոյրերս կը զրապին անական գործերով։ Հեթանոսները կուռֆերուն կը զոհէին իրենց զաւակները։ Դարպահն զանդակը հնչեց, աշակերտները պիտի հետեւին իրենց դասերուն։

Օրինակ. Ժամանակին՝ սեռական հոլով . . .

2. Շեղագիր ուղղականները վերածել պահանջուած հոլով-ներուն։

Ան որ աղքատ կ'ողորմի՝ Աստուած վոխ կու տայ։ Լուսինը արեւ կ'առնէ իր լոյսը։ Մշակը արօր կը հերկէ երկիրը, և ցո-րենը կը հնձէ մանգաղ։ Ժամկոչը բացաւ եկեղեցին դուռը։ Կը պարտինք չնորհակալ ըլլալ մեր Ստեղծողը որ մեզ կը հողայ անբաւ բարիքներ։ Յիսուս մեղի համար խաչին վրայ մեռնիլ ետքը՝ երեք օր յարութին տուաւ։ Աղքատները կարօտ կ'ըլլան շատ բանիր, իսկ աղահ մարդը՝ ամէն բան։ Պէտք է որ աղաք օդտուին իրենց համար եղած խնամքներ, և բնաւ չբացակային դպրոցը։

Օրինակ. Ան որ աղքատին կ'ողորմի՝ Աստուծոյ վոխ կու
մայ . . .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Տղան եւ կատուն

Մեր փողոցին մէջ տըզայ մը պղտիկ
Կարկանդակ կ'ուտէր նստած գըրան մօտ,
Երբ պոչը տնկած հոն եկաւ յուշիկ
Աղուոր կատու մը դիրուկ ու մաղուտ,
Եւ բիւր զըզուանքով աղաչեց իրեն
Որ կըսոր մը տայ համով խըմորէն:
Ու մեր բարեսիրոտ մանուկը սիրուն
Մաս մը կերածէն տըւաւ վիսիկին.
Առաւ խածաւ զայն չողոքորթ կատուն,
Եւ վաղեց զընաց չընայած ետին:
«Կեղծաւո՛ր կատու, զոչեց տըզան ժիր,
Գըրուանքու ինձի չէր, ճաշել կ'ուզէիր»:

ԶԱՊԵԼ ՏՕՆԷԼԵԱՆ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Յուշիկ – կամացուկ. կարկանդակ – խմորեղէն. զզուամի – ոչը,
զըրով. ժիր – աշխոյժ, նոանդուն. զոչեց – պոռաւ. վիսիկ – կատուներու
ընտանեկան անուանում:

Ճ Գ. Դ Ա Ս

ՀՈԼՈՎՈՒՄԻ ԿԱՆՈՆԱԿՈՐ ԶԵՒԵՐ

46. Հայերէն լեզուի բոլոր բառերը միեւնո՞յն կերպով կը հոլովուին արդիօք.

Հայերէն լեզուի բոլոր բառերը միեւնոյն կերպով չեն հոլովուիր, այլ կան հոլովումի զանազան ձեւեր՝ վերածուած երկու տեսակներու, կանոնաւոր եւ Անկանոն:

Կանոնաւոր հոլովումը կը կարգին չորս ձեւ ունի. Ա. Բ. Գ., որոնք եղակիին մէջ միայն կը տարբերին իրարմէ. լոկ յոդնակիին մէջ ամէնքն ալ միեւնոյն վերջաւորութիւններն ունին:

47. Ո՞ր բառերը կը վերաբերին կանոնաւոր հոլովումի Ա. ձեւին.

Կանոնաւոր հոլովումի Ա. ձեւին կը վերաբերին այն բառերը որոնց սեռականը ի-ով կը վերջանայ, ինչպէս կը տեսնուի հետեւալ կրկին օրինակներէն.

Ա. ԶԵՒ

Եզակի

Ուղղ. Հայց. Ծառ

Սեռ. Տրակ. Ծառի

Բացառական. Ծառէ

Գործիական. Ծառով

Յոգնակի

Ծառեր

Ծառերու

Ծառերէ

Ծառերով

Եզակի

Ուղղ. Հայց. Պատկեր

Սեռ. Տրակ. Պատկերի

Բացառական. Պատկերէ

Գործիական. Պատկերով

Յոգնակի

Պատկերներ

Պատկերներու

Պատկերներէ

Պատկերներով

Հայերէն բառերուն մեծ մասը, միավանկ թէ բազմավանկ, այս առաջին ձեւին կը հետեւին, ինչպէս. ձայն՝ ձայնի, գետ՝ գետի, լաթ՝ լարի, խոտ՝ խոտի, փայտ՝ փայտի, աթոռ՝ աթոռի, տետրակ՝ տետրակի, մելան՝ մելանի, այդի՝ այգիի, զանգակ՝ զանգակի, պատանի՝ պատանիի, հրեշտակ՝ հրեշտակի, եւն.:

ԾԱՆՈԹ. — Անձերու և աշխարհներու ա վերջացող անունները կը հռովարին այս կանոնաւոր ընդհանուր ձեւին համաձայն եւ յ զրի յաւելումով. Օրինակ. Արա՝ Արայի, Մարթա՝ Մարթայի, Ֆրանսա՝ Ֆրանսյի, Ամերիկա՝ Ամերիկայի եւն.:

48. Ո՞ր բառերը կը վերաբերին կանոնաւոր հոլովումի Բ. ձեւին.

Կանոնաւոր հոլովումի Երկրորդ ձեւին կը վերաբերին այն բառերը որոնց սեռականը ու-ով կը վերջանայ. ահա օրինակ մը այդ ձեւին.

Բ. ԶԵՒ

Ուղղ. Հայց.	Մարդ.
Սեռ. Տրակ.	Մարդու
Բացառական	Մարդէ
Գործիական	Մարդով

Ուրիշ օրինակներ. — Արջ՝ արջու, ծով՝ ծովու, կով՝ կովու, հայ՝ հայու, հաւ՝ հաւու, ձի՝ ձիու, մանէ՝ մանչու. եւն.:

49. Ո՞ր բառերը կը վերաբերին կանոնաւոր հոլովումի Գ. ձեւին.

Կանոնաւոր հոլովումի Երրորդ ձեւին տակ կ'երթան այն բառերը որոնց սեռականը եան կը վերջանայ՝ համեմատ հետեւալ օրինակին.

Գ. ԶԵՒ

Ուղղ.	Հայց.	Բարութիւն
Սեռ.	Տրակ.	Բարութեան
Բացառական		Բարութենէ
Գործիական		Բարութեամբ

Ուրիշ օրինակներ. — Բարկութիւն՝ քարկութեան, դիսութիւն՝ զիտութեան, թողութիւն՝ քողութեան, քաջութիւն՝ քաջութեան. :

50. Ո՞ր բառերը կը վերաբերին կանոնաւոր հոլովումի Զորդորդ ձեւին.

Կանոնաւոր հոլովումի Զորդորդ ձեւին կը վերաբերին այն բառերը որոնց սեռականը ուան կը վերջանայ՝ հետեւեալ օրինակին պէս.

Գ. ԶԵՒ

Ուղղ.	Հայց.	Տարի
Սեռ.	Տրակ.	Տարուան
Բացառական		Տարիե կամ Տարութնէ
Գործիական		Տարիով

Առյն ձեւին կը հետեւին ժամանակ կամ տեւողութիւն նշանակող բառերը. օրինակ, ժամ՝ ժամուան, օր՝ օրուան, առոտու՝ առոտւան, շաբաթ՝ շաբրուան, ամիս՝ ամսուան, ամառ՝ ամառուան, ձմեռ՝ ձմեռուան, չերու՝ հերուան, ցորեկ՝ ցորեկուան, զիշեր՝ զիշերուան, եւն. :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կշանակել հետեւեալ բառերուն եզակի եւ յոգնակի համապատասխան հոլովները.

Թուղթէ, վարդերու, փայտով, հայեր, դարան, քարէ,
գործերով, գոլոցի, քաղաքներէ, սպաներազմով:

Օրինակ. թուղթէ՝ բուլը երեւ, վարդերու՝ վարդի . . .

2. Նշանակել նոյնական հետեւեալ բառերուն հոլովները եզա-
կի եւ յոգնակի, ու վերջին երեքինը՝ միայն եզակի:

Դար, գերութիւն, կէսօր, նու, չարութիւն, իրիկուն, չի-
մա, երէկ, վաղը:

Օրինակ. դար=գարու, գարէ, գարով, գարեր, գարերու,
գարերով . . .: Գերութիւն=գերութեան, գերութենէ, գերու-
թեամբ: Գերութիւններ = գերութիւններու, գերութիւններէ,
գերութիւններով . . .: Հիմա=հիմակուան, հիմակուընէ, հիմակ-
ուանով . . .:

ԲՆԹԵՐՅՈՒՄ ԵՒ ԲԱՐԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Հացը

Յորհն, չաղացպան, թթխմոր, հաց, կեղեւ, ալիւր, խմոր,
չուր, միջուկ, հացաղործ, փուռ, երկաղործ:

Լրացնել հետեւեալ խօսքերը՝ կէտերուն տեղ դնելով հա-
մապատասխանը վերի բառերէն:

Հացը որ մեր ամէնէն սովորական եւ ամէնէն առողջարար
սնունդն է, կը չինուի . . .ով՝ զոր երկաղործը կը ժողվէ ու
. . .ին կը յանձնէ . . . չինելու համար: Այս ալիւրը կը տարուի
. . .ին, որ . . . խառնելով լաւ մը կը չաղուէ դայն . . .ին հետ,
ու երբ խմորը պէտք եղածին չափ ուրի՝ տաք . . .ին մէջ կը
զնէ եփելու համար: Եւ այս կերպով չինած կ'ըլլայ • • •՝ զոր
կը ծախէ յաճախորդներուն:

Հացին արտաքին մասը կամ ուղինդէ ու կարմբագոյն .
իսկ ներքին մասը որ կ'ըսուի , կակուզ ու ճերմակ է եւ ըս-
պունդէ պէս փոքրիկ ծակտիքներ ունի :

Ճ Դ. ԴԱՍ

ՀՈԼՈՎՈՒՄԻ ԱՆԿԱՆՈՆ ԶԵՒԵՐ

51. Ի՞նչ տեսակ հոլովումներ անկանոն կը կոչուին , եւ քա-
նի՞ են ասոնց տիպար օրինակները .

Անկանոն կ'ըսուին քանի մը բառերու եղակի հոլովաձեւերը ,
նման սա երեք տիպար օրինակներուն .

Ա.

Բ.

Գ.

Ո. Հ. Տէր

Հայր

Աէր

Ս. Տէրոջ

Հօր

Աէրոյ

Բ. Տէրոջմէ

Հօրմէ

Աէրէ

Գ. Տէրոջմով

Հօրմով

Աէրով

Տէր բարին կը հետեւին՝ 1) իրմով եղած քանի մը բարդու-
թիւններ , գործատեր , երլրատեր , սպատառեր , եւն . — 2) աղ-
դականութեան վերաբերող անուններ . ինչպէս՝ կին՝ կող , տի-
կին՝ տիկնոջ , տանտիկին՝ տանտիկնոջ , քոյր՝ քրոջ , մօրաքոյր՝
մօրաքրոջ , հօրաքոյր՝ հօրաքրոջ , ներ՝ ներոջ , տալ՝ տալոջ ,
աներ՝ աներոջ , տազքրոջ , կեսուր՝ կեսորոջ , տանտեր՝
տանտերոջ :

Շեղողիր նշանակուածները կրնան նաև հոլովուիլ ընդհա-
նուր կանոնի համեմատ :

52. Հայր օրինակին պէս ո՞ր բառերը կը հոլովուին .

Հայր օրինակին պէս կը հոլովուին՝ մայր, եղբայր, հօրեղբայր, մօրեղբայր, կնքահայր, կնքամայր, սանահայր, տիրամայր, աստուածամայր, վանահայր, նախամայր, պատմահայր, ժերբողահայր, ևն.։

53. Ո՞ր բառերը կը հոլովուին Մէր օրինակին համաձայն.

Մէր օրինակին համաձայն կը հոլովուին՝ 1) Աստուած, բացառական՝ Աստուածմէ. — 2) իս վերջացող երկրամասերու սեռականն ու տրականը. Ասիս՝ Սսիրյ, Խոսլիս՝ Խտալիոյ, Սպանիս՝ Սպանիոյ, որոնց բացառականն ու գործիսկականը կ'ըլլայ կանոնաւոր ձեւին պէս։ Իսկ նոյն իս վերջացող անձի անուններուն հոլովումները՝ ամբողջապէս կանոնաւոր են, Անանիս՝ Անանիսիսի, Եղիս՝ Եղիսյի, Սոփիս՝ Սոփիայի, ևն.։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Նշանակել սա խօսքերուն մէջ շեղագիր բառերուն հոլով- ները։

Կայէն անիծուեցաւ Աստուածմէ։ Մօրեղբայրս եւ մօրաքոյրս երէկ մէր տունն էին։ Կրնաք չնորհել ինծի ձեր կնքահօր հասցէն։ Ծառաները կը պարտին իրենց տէրերուն հնազանդիլ։ Մէր տանտիրոջ որդին ճամբայ ելած է Սոփիային ու վաղը հոս կը հասնի։ Յիսուս Մարքային ըստաւ. Մարիամ ընտրեց լաւ բաժինը որ իրմէ պիտի չառնուի։ Ալպեան լեռները կը շրջապատեն ֆրանսայի եւ Խոսլիոյ սահմանագլուխները։ Խրայշլացիներուն մէջ շատ այրիներ կային Եղիսյի ատեն երր մէծ սով կար եւ անիկա զրկուեցաւ մի միայն Սարեփայի մէջ բնակող կնոջ քով։ Ճիպ- քայլքարի նեղուցը որ միակ անցքն է Միջերկրականին դէպի Ատ- լանդեան ովկիանոս, կը դանուի Սպանիոյ եւ Մարոքի միջեւ։

Օրինակ. Աստուածմէ — եղակի բացառական . . .

2. Բերանացի հոլովել վերեւ շեղագիր նշանակուած բառե- րուն յատուկ անունները եղակի, եւ հասարակները՝ նաև յոգ- նակի։

Օրինակներ. Աստուած, Աստուծոյ, Աստուծմէ, Աստուծով:
Մօրեղբայր, մօրեղբօր, մօրեղբօրմէ, մօրեղբօրմով, մօրեղ-
բայրներ, մօրեղբայրներու, մօրեղբայրներէ, մօրեղբայրներով:

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱՒՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Աքաղաղը

Աքաղաղը հաւնոցին թաղաւորն է: Նայուածքը վառվուն,
կեցուածքը խրոխոտ, քալուածքը ծանր: Կարմիր մսի կտոր մը
դիմուն վրայ՝ ժանեկաւոր կտորար մը կը ձեւացնէ: Ոսկեղոյն
չէկ թիկնոցակ մը մետաքսէ թելերով վզէն կ'իջնէ ու կը տա-
րածուի ուսերուն վրայ: Երկու գեղեցիկ վետուրներ կանաչ եւ
մետաղեայ ցոլացումներով եւ շնորհալի տեսքով կը ցցուին պո-
չէն վեր: Ոտքերուն ետեւի կողմը զինուած է ոսկը սուր խը-
թանով մը որ թիտ կը կոչուի: Իր զուարթ կուկուլիկուն, գոր-
արեւծաղին լսել կու տայ՝ աղարսկին զարթուցիչն է:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Խրոխոտ – հոգարտ ու համարձակ. Ժանեկաւոր – ժանեկակի (տանիթե-
լայի) ձեւով. կտորար – վերին մաս, զաղաթ. շէկ – զոյն՝ կարմիրի ու
գեղինի միջնու. թիկնոցակ – կարճ թիկնոց (pelerine). ցոլացում – լոյս
ցայտում. խրան – խայթելու կամ խթելու զործիք. ցցուիլ – ցիցի պէս
անկուիլ:

ՃԵ. ԴԱՍ

ՈՐՈՇԻՉ ԵՒ ԱՆՈՐՈՇ ՅՈԴ

54. Յօդը ի՞նչ է եւ քանի՞ տեսակ .

Յօդ կ'ըսուին այն զիրերը կամ մասնիկները որ բառերու ծայրը կը դրուին եւ անոնց կու տան նշանակութիւններ :

Յօդը երկու տեսակ է, Որոշիչ եւ Անորոշ :

55. Ո՞ր յօդերը որոշիչ կ'ըսուին .

Որոշիչ յօդ կ'ըսուին՝ բառերու ծայրը դրուող ը եւ ն տառերը :

56. Ի՞նչ տեսակ բառերու ծայրը ը կը դրուի .

Բաղաձայն զիրով վերջացող բառերու ծայրը միշտ ը կը դրուի : Օրինակ՝ վարդը, խնձորը, քռչունը :

57. Ո՞ր բառերուն ծայրը կը դրուի և յօդը .

Ն յօդը կը դրուի 1) Զայնաւորով վերջացող բառերուն ծայրը : Օրինակ՝ բաղէ՝ բաղէն, հողի՝ հողին, մեղու՝ մեղուն, վահէ՝ վահէն . — 2) Բաղաձայն զիրով վերջացողներուն ծայրը՝ եթէ յաջորդ բառը սկսի սա կարճ ձայներէն մէկով . ու, ալ, իսկ, է, էի, էիր, էինք, էին, ես, ենք, անզամ : Օրինակներ . զրիչն ու ասեղը, ձեր ընկերներն ալ, կոյրերն իսկ, քարերն անզամ, նոյն շատախօսն ես, է, էիր, էր :

ԽԱՆՈԹ . — Բառերու ամէն մէկ հոլով կրնայ որոշիչ յօդ առնել՝ բացի զործեականէն : Ռւսով կ'ըսենք սովորաբար . վարքը՝ վարքին՝ վարքէն, վարքով . վարքերը՝ վարքերուն՝ վարքերէն՝ վարքերով : Բացառութեամբ՝ վարքովը եւ վարքերովը կ'ըսուին այն պարագային՝ երբ ու զինք հասկցնել իր վարքով, իրենց վարքերով :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւալ շեղագիր բառերուն ծայրը պատշաճ յօդեր դնել :

Զեր մօրեղբայր իմ հօրս բարեկամ է : Տեսա՞ր այն աղքատ տղու մայր որու ամուսին մեռած է : Մեր պտղավանակ զնեցի այս խնձորներ ու տանձեր : Հիւսի կարեւոր գործիքներ են ուրագ ու սղոց : Աւելի նշանաւոր է մկրատի դեր դերձակներու ձեռքի մէջ . անոր երկու շեղբեր կը յիշեցնեն անիրաւ դատաւորներ ու փաստաբաններ՝ որոնք յաճախ կը միաբանին իրենց դիմողներ կտրելու համար : —

2. Սա բառերէն որո՞նք յօդ ունին եւ ի՞նչ հոլով կը ներկայացնին :

Բան, տան, ձին, լուսին, կարկին, փեթակին, կաղին, մաղին, ձռւին ու մուկը, կատուն, չուն :

3. Յօդով հոլովին սա երեք բառերը՝ եզակի եւ յոգնակի .

Դաս, այդի, զօրավար :

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կարը

Կարագ, շինուկ, կով, կերակոր, մածուն, մակարդ, սեր, ներմակ, այծ, պանիր :

Լրացնել սա խօսքերը, կէտերուն տեղ դնելով վերի բառերէն մէկը՝ իմաստին համեմատ :

Կաթը ամենապատռական . . . մըն է՝ զոյնով . . . զոր մեղի կու տան . . . ը . . . ը . . . եւ քանի մը տեսակ ոչխարներ : Երբ

կաթը զով ու հանդարտ տեղ դրուի, երեսը կը ծածկուի ճար-
պային խառով մը ... կոչուած, որմէ կը չինեն ...ը: Կաթին
մէջ եթէ քիչ մը ... լեցնենք, կը թանձրանայ, այսինքն՝ երկու
մասերու կը բաժնուի, մէկը սպիտակ ու հաստատուն՝ որ է
...ը եւ որմէ կը չինեն ...ը, իսկ միւսը՝ դեղնագոյն հեղուկ
մը՝ որ մը կը լուսուի:

Օրինակ. Կաթը ամենապատուական կերակուր է, զոյնով
ներմակ...

ԺԶ. ԴԱՍ

ԱՆՈՐՈՇ ՅՈՒ ՄՀ ԿԱՄ ՄՀՆ

58. Ո՞րն է Անորոշ Յօդը եւ ի՞նչ կը նշանակէ.

Անորոշ Յօդ կը կոչուի մը կամ մըն որ բառերու վերջը
դրուելով՝ կը նշանակէ անձեր կամ իրեր՝ առանց գանոնք որո-
շելու:

59. Ե՞րբ մը ձեւը կը զործածուի եւ ե՞րբ մըն.

Մը կը դրուի ո՞ր եւ է բառի վերջը, թէ՛ առանձին եւ թէ՛
յաջորդ ձայնաւոր կամ բաղաձայն դրէ առաջ: Մըն կը զոր-
ծածուի վերեւ յիշուած է, եր, ալ, եմ կարճ ձայներէ առաջ:
Օրինակ. խնդիր մըն ալ, աղքատ մըն է, ապուշ մըն էր, լքուած
մըն եմ եւն:

60. Այս մասնիկներէն առաջ մըն-ի տեղ մը կրնա՞յ գոր-
ծածուիլ եւ ի՞նչպէս.

Է, եր, ալ մասնիկներէն առաջ մըն-ի տեղ կարելի է գործա-
ծել մ' (ապաթարցով): Ուստի վերի խօսքերը կրնան ներկայաց-
ուիլ նաև այսպէս. խնդիր մ'ալ, աղքատ մ'է, ապուշ մ'էր,
լքուած մ'եմ:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀԲԱՀԱՆԳՆԵՐ

1. Սա խօսքերուն մէջ անորոշ յօդերը ստորագծել.

Առանց Աստուծոյ՝ տերեւ մը անդամ չի կրնար շարժիլ:
Անզութ հարուստ մը եւ հաղարտ աղքատ մը հաւասարապէս զբուելի են: Զախորդութեան առեն ինքնինքը կասավարելը
մէծ դիտութիւն մըն է: **Շատախօսութիւնը ծանր թերութիւն**
մըն է ընողին համար, եւ ձանձրոյթ լսողներու: Կան որ ան-
պատեհութեան մը առաջքը առնելու տեղ՝ կունենան զլիացաւ
մըն ալ աւելի: **Մտերմութիւնը յարմար միջոց մըն է նպատակի**
մը հասնելու: Եկո՞ւր, եթէ կը հաճիս, պառյա մընինք միասին:
Շատ սիրով, ձեզի ընկերակցիւլ պատիւ մ'է ինծի եւ իրախոյ:

2. Բերանացի ցոյց տալ քէ վերեւ նշանակուած յօդերէն
 որո՞նք չեն կրնար ապարացով ներկայացուիլ, եւ մըն ու մ'
 ձեւերը ո՞ւր կրնան իրարու հետ փոխանակուիլ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Խայրող Աւորուն

«Գոհ եմ,	վրէժու առի.
Խայր՝ մառաւ լեղի	
Այն ձեռքն անրպամ	
Որ այս հինգ անդամ	
Կու գար համարձակ	
Խառնել իմ փեթակ»:	
Պարձելով կըսէր	
Մեղուն այս խօսքեր:	
Սակայն էր անդէտ՝	

Որ իր զէնքին հետ	
Կեանքն ալ կը թողուր	
Մահով մը աընաւը:	
— Այս մեղուն, տըզայ,	
Խըրատ քեզ ըլլայ	
Որ վրէժինդրութեան	
Խընդումն անարժան	
Շատ հեղ կը փոխուի	
Մահուան եւ սուզի:	

ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Անզամ - չար, գէշ, համարձակ - անվախ, անգիտ - բան չգիտցող,
 աղէտ - բողուու - կորսնցնել, խնդում - ուրախութիւն, հեղ - անդամ:

Ճ Է. Դ Ա Ս

ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

61. Ո՞ր ածականները թուական կ'ըստին եւ քանի՞ են զլլ-խաւրմերը.

Թուական կը կոչուին համբանք ու կարդ ցուցնող ածական-ները, և երեք են զլլաւոր տեսակները. 1) Պարզ կամ Բացար-ձակ թիւեր, 2) Դասական թիւեր, 3) Բաշխական թիւեր:

62. Որո՞նք են Պարզ կամ Բացարձակ թիւերը.

Պարզ կամ Բացարձակ կը կոչուին սովորական համբանք-ները. մէկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօրը, ուրը, ինը, տասը, տասներմէկ, տասներկու, տասն, տասներմէկ, տասներկու, երեսուն, տառասուն, յիսուն, վարասուն, եօրանասուն, ուրասուն, իննեսուն, հարիւր, հարիւրմէկ, հազար, բիւր, միլիոն, որոնք անձեռու եւ իրերու թիւը կամ քանակը ցոյց կու տան:

63. Որո՞նք են Դասական կոչուածները եւ ի՞նչ կը նշանա-կեն.

Դասական են՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հիմ-գերորդ, տասներորդ, տասներմէկերորդ, տասներորդ, երեսնե-րորդ, տառասներորդ, յիսներորդ, վարասներորդ, եօրանասնե-րորդ, ուրսներորդ, իններսներորդ եւն., որոնք անձեռու եւ իրերու կարգը կամ աստիճանը կը յայտնեն:

Ա. ՆԱԽՕԹ. - Համառոտութեան համար՝ յաճախ այս Դասականներու տեղ կը գործածուին այրուրենի համազատասխան զլլաղիրները՝ այսպէս. Ա. առաջին. - Բ. երկրորդ. - Ժ. առաներորդ. - ԺԵ. առանըմէկերորդ:

64. Ո՞ր թուականները Բաշխական կը կոչուին.

Բաշխական կը կոչուին այն թուականները՝ որ իրերու քանի հատ ըլլալը կը ցուցնին: Օրինակ. Մէջմէկ կամ մէկական խըն-ձոր, յիսունական փրաեֆ, հարիւրական զինուոր:

Բ. ԾԱՆՈԹ. - Դասական թուականները կը ձեւանան՝ պարզ թիւերու վրայ բարդ կամ երորդ մասնիկներու յաւելումով, բայց ի առաջին եւ վերջին բառերէն. իսկ Բաշխականները՝ ական մասնիկով, ինչպէս կը տեսնուի բերուած օրինակներուն մէջ:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ քուանշաններով եւ գլխագիրներով ցոյց տըրուած քուական ածականները զրել ու ներկայացնել ամբողջապէս:

Տարին ունի 12 ամիս, չարաթը՝ 7 օր եւ ժամը՝ 60 վայրկեան: Մեղրին 100րդ մասը կը կոչուի հարիւրորդամեղր: Մաթուազա 969 տարի ապրեցաւ, իսկ նոյ՝ 850 տարի: Գիւղապէտ Համբարին նախիրներն ու հօտերը կը բաղկանան՝ 3 ձիերէ, 8 եղներէ, 12 կովերէ, 17 այծերէ, 63 ոչխարներէ: Եւ 22 գաննուկներէ: Գարունը Ա. ն է տարուան 4 եղանակներուն, ամառը՝ Բ., աշունը՝ Գ. եւ ձմեռը՝ Դ.:

Օրինակ. Տարին տասնիրկու ամիս ունի. Գարունը առաջինն է տարուան եղանակներուն...

2. Հետեւեալ պարզ քուականները վերածել դասական եւ բաշխական ձեւերու.

Երկու, չորս, հօթը, տասը, քսան, յիսուն, եօթանասուն, ութսուն, հարիւր, հաղար, բիւր:

Օրինակ. Երկու. Երկուրդ, Երկուքական...

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հաշն ու իր վառեակները

Ամէնէն գեղեցիկ տեսարաններէն մէկը զոր ագարակը մեղի կը ներկայացնէ՝ հաւուն քալուածքն է իր վառեակներուն դըլուխն անցած։ Արթուն եւ ուշագիր՝ ան մէյմը ասդին, մէյմը անդին կ'երթայ դանդաղօրէն՝ հաւասար իր ձաղուկներուն կարողութեան։ Երբ հասնի արեւոտ ու պայծառ տեղ մը՝ հանդըստանալու եւ տաքնալու համար, կը կծկուի, կ'ուսեցնէ իր փետուրները եւ թեւերը կը կլորցնէ օրօրոցի մը ձեւով։ Բոլոր ձագուկները կը վաղեն կը մտնեն տաքուկ յարկին տակ։ Անոնցմէ երկուքը կամ երեքը գէպի զուրս կը հանեն իրենց սիրուն դըլիկները։ Կայ որ մինչեւ անդամ մօրը կռնակը կ'ելլէ։ միւաները՝ ծածկուած անոր վետուրներուն մէջ՝ կը ճըւճըւան ու կը մրագիւն անուշիկ։ Քունը վերջանալուն դարձեալ պտոյտի կ'ելլեն։

ԲԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կծկուիլ - ամփոփուիլ, գէպի վար ծոխ - յարկ - վրան ծածկուած չէնք. նըւելուալ - ճիւ ճիւ ընել. մրափել - թեթեւ քուն ըլլալ։

Ճ Ը Ն Ա Ս

ԴԵՐԱՆՈՒՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

65. Ի՞նչ է Դերանունը եւ քանի՞ տեսակներու կը բաժնուի.
Դերանունը բառ մըն է՝ որ զոյականներու տեղ կը զբուի՝
որպէս զի ասոնք խօսքի մէջ յաճախ չկրկնուին։ Դերանունը ու-
նի հինգ տեսակներ. Անձնական, Յուցական, Ստացական, Յա-
րաբերական և Անորոշ։

66. Ո՞ր դերանունները Անձնական կ'ըսուին եւ քանի՞ դէմք
ունին։

Անձնական կ'ըսուին այն դերանունները՝ որ անձերու հա-
մար կը դործածուին եւ ունին երեք դէմք։

Եղակի՝ Ես, Դու, Իմիք.

Յողնակի՝ Մենիք, Դուիք, Իրենիք։

67. Հոլովէ՛ այս Անձնական դերանունները մէկիկ մէկիկ։
Անձնական դերանունները կը հոլովուին հետեւեալ կերպով։

Առաջին դէմք

Երկրորդ դէմք

Եղակի

Յողնակի

Եղակի

Յողնակի

Ո. Ես

Մենք

Դու, դուն

Դուք

Հ. Զիս

Մեզ

Քեզ

Զեզ

Ա. Իմ

Մեր

Քու

Զեր

Տ. Ինձիք (ինձ)

Մեղիք

Քեղիք

Զեղիք

Բ. Ինձմէք

Մեղմէք

Քեղմէք

Զեղմէք

Գ. Ինձմուլ

Մեղմուլ

Քեղմուլ

Զեղմուլ

Եզակի Յողմակի

Երբորդ դեմք

Ո . Ինքը	Իրենք
Հ . Զինքը	Զիրենք
Ս . Իր	Իրենց
Տ . Իրեն	Իրենց
Բ . Իրմէ	Իրենցմէ
Գ . Իրմով	Իրենցմով

ԾԱՆՈԹ . - Այս անձնական դերանուաներու Գ . դէմքին տեղ կը գործածուի նուև Ան կամ Անիկա, ինչպէս պիտի տեսնենք յաջորդ դասին մէջ :

ՔԵՐՍԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ստորագծել հետեւեալ խօսքերուն անձնական դերանունները .

Ես կը կարդամ, դուն կը գրես, ինքը կ'երգէ : Մենք կը խօսինք, դուք դաս կը սերտէք, իրենք կը խաղան : Գրիչէ ինձի տուր : Զեմ կրնար զայն քեզի տալ : Դուք եւ մենք ժիասին խաղանք՝ առանց կրուելու : Ծաղիկները մեր աչքերը կը հմային իրենց զանազան զոյներով : Յակորիկ բարի սիրս ունի, ինձմէ չուզեր բաժնուիլ : Դուք կը յիշէ՞ք զինքը : Մեր ընկերները զիւղէն վերադարձն : Մենք զիրենք տեսանք, բայց իրենցմէ ոչ մէկուն հետ խօսեցանք :

2. Նշանակել վերի դերանուններուն դէմքերը, քիւերն ու հոլովերը :

Օրինակ . Ես = Առաջին դէմք, Եզակի ուղղական հոլով . . .
Մենք = Առաջին դէմք, յողմակի ուղղական հոլով . . .

ՀՆԹԵՐՅՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Սովորաբար ո՞ւր կը գտնուին հաւաքուած

Զիերը, Հաւերը, Կովերը, զէնքերը, մեղուները, զանդակները, ոչխարները, աշակերտաները, ծառերը, շիրիմները, ազաւնիները, հրեշտակները:

Նշանակել տրուածներուն հաւաքատեղիները՝ կէտերուն տեղ գործածելով համապատասխանը սա բառերէն. զոմ, ծառասատն, ազաւնոց, փարախ, փեթակ, հաւնոց, գիրեզմանատուն, զինաբան, ախոռ, վարժարան, երկինք, զանդակատուն:

Սովորաբար ձիերը Հաւաքուած կը գտնուին ախոռին մէջ, Հաւերը՝ ..., Կովերը՝ ..., ոչխարները՝ ..., ազաւնիները՝ ..., մեղուները՝ ..., զանդակները՝ ..., ծառերը՝ ..., շիրիմները՝ ..., զէնքերը՝ ..., աշակերտաները՝ ..., եւ հրեշտակները՝ ...:

ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Շիրիմ կամ դամբան – վրան մեծ քար դրուած գերեզման. զոմ – կովերու ախոռ. փարախ – ոչխարներու հաւաքման աեղ. փեթակ – մեղուներու տուն:

Ճ Թ. Դ Ա Ս

ՅՈՒՅԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ ԵՒ ԱԾԱԿԱՆՆԵՐ

68. Ո՞ր բառերը Յուցական գերանուն կ'ըսուին եւ ի՞նչպէս կը հոլովուին.

Յուցական գերանուն են աս կամ ասիլա, առ կամ առիլա, ան կամ անիլա, որոնք կը դործածուին ցոյց տրուելիք անուններու տեղ, ու կը հոլովուին հետեւեալ ձեւերով.

Եղակի

Ո .	Աս , ասիկա	Ատ , ատիկա	Ան , անիկա
Հ .	Ասիկա	Ատիկա	Անիկա , Զայն
Ս .	Ասոր	Ատոր	Անոր
Բ .	Ասկէ	Ատկէ	Անկէ
Գ .	Ասովլ	Ատովլ	Անովլ
		Յոզիակի	
Ո .	Ասոնք	Ատոնք	Անոնք
Հ .	Ասոնք	Ատոնք	Զանոնք
Ս .	Ասոնց	Ատոնց	Անոնց
Բ .	Ասոնցմովլ	Ատոնցմէ	Անոնցմէ
Գ .	Ասոնցմովլ	Ատոնցմովլ	Անոնցմովլ

69. Որո՞նք Յուցական ածական կ'ըստւին եւ ի՞նչ բանի համար կը գործածուին .

Յուցական ածական կը կոչուին նոյն գերանուններուն վերաբերող սա բառերը . Այս, Այդ, Այն, Սոյն, (Դոյն) Նոյն, ուրոնք կը գործածուին զոյական անուններու հետ : Օրինակ . Այս գիրքը, այդ տպան, այն բաղաքը, այն տողերը, նոյն ամիսը : Այս կ'իմացնէ մօտաւոր անձ կամ առարկայ, այդ՝ քիչ մը հեռու եղողը, այն՝ բացակայողը :

ԾԱԽԹԻ . - Յուցական ածականներու հետ եղող անունները ն կամ ըստուիչ յօդը կ'առնեն միշտ, ինչպէս կը տեսնուի վերը բերուած օրինակներն էն :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերուն յուցական ածականները նշանակել մէկ ստորագիծով, եւ դերանունները՝ երկու քով :

Այդ գիրքը շատ օգտակար պիտի ըլլայ անոնց որ ուշագրութեամբ կը կարդան : Այս տարուան ձմեռը աւելի խիստ եղաւ՝ քան անցած տարուանը : Զեմ ուզեր այն մատիտը . կը նախընտրեմ ասիլկա : Այս նարինջները տոն'ւր քոյլերուդ : Այդ երկու զըլլելսարկներէն ո՞րը պիտի յարմարի զմսուդ : Ոչ մէկը . անիկա շատ

մեծ է, եւ ատիլա՝ շատ սլուհիկ։ Յաճախ մեղի հանդէս նուռաղ երախտագիտութիւն կ'ունենան անոնիք զոր մենք աւելի կը սիրենք։

Օրինակ Այդ գիրքը, անոնց . . .

2. Նշանակել վերի իրահանգին շեղագիր ցուցական ածականներուն ու դերանուններուն բիւր եւ հոլովը։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Աղաւնին ու մրջիւնիք

Առուի Եղբին օր մ'աղաւնին
Զուր կը խըմէր ամբան տաքին,
Երբ նշմարեց հեռուն յանկարծ
Խեղճ մը ջրչիւնիկ մը ջուրն ինկած.
Գութը շարժած փութաց շուսով
Շիւղ մը կարեց դըրաւ մեղմով
Մրջիւնին մօտ, որ վրան ելած
Փրկեց իր կեանքը վըտանդուած։

Երբ աղաւնին գնաց հանդչեցաւ
Որսորդ մը չար զինքը տեսաւ,
Աղեղն առած կ'ուղէր իսկոյն
Զարնել անմեղ այդ մեր թուչունն։
Մրջիւնին աշխոյժ երբոր տեսաւ
Վըտանդաւոր այդ լարուած դաւ
Բնդդէմ իր կեանքն աղատողին,
Վաղեց՝ այնպէս խածաւ ուժդին
Ոտքն որսորդին՝ որ ցաւաղին
Ճիչ մ'արձակեց, ու այդ ճիչէն
Մեր աղաւնին թըրաւ տեղէն։

ԿՈՒՇԻ

ԲԱՌԱԳԻՑ ՈՒԹԻՒՆ

Կոտցել - կոտցով բռնել, դաւ կամ դաւանանուրիւն - մէկուն կեանքը յերցնելու չար խորհուրդ, նիչ - ուժով ձայն, աղաղակ։

Ի. ԴԱՍ

ՍՏԱՑԱԿԱՆ ԱՇԱԿԱՆՆԵՐ ՈՒ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ

70. Որո՞նք են Ստացական ածականները.
Ստացական ածականներն են.

Եղակի՝ իմ, քու, իր
Յոդնակի՝ Մեր, Զեր, իրենց

որո՞նք կը ձեւանան անձնական զերանուններու սեռականներէն :

71. Որո՞նք են Ստացական զերանունները եւ ուսկի՞ց կը ձեւանան .

Ստացական դերանունները կը ձեւանան ստացական ածականներէն ու հետեւեալներն են.

Եղակի՝ Խմինս կամ իմս, բուկինդ կամ բուկդ, իրենը կամ իրը .
Յոդնակի՝ Մերինը կամ մերը, ձերինը կամ ձերը, իրենցինը կամ իրենցը :

ՄԱՆՈԹ. Ա. — Գ. գէմքը ունի նաեւ ուրիշ ձեւ ժը. Եղակի՝ Անորինը կամ անորը, յոդնակի՝ անօնցինը կամ անօնցը:

Բ. — Ստացական ածականին հետ գործածուող գոյականին ծայրը կը գրուին ս, դ, ն (կամ ը) զերերը, որոնք դիմորոշ յօդ կը կոչուին: Օր. իմ զիրքս, քու տունդ, իր (կամ անոր) կատուն:

Ցածախ նաեւ ածականը կը գեղչուիք: Օրինակ, տունս՝ փոխանակ ըսեւ իմ տունս, զրիչ՝ փոխանակ քու գրիչդ:

72. Հոլովէ՛ մէկիկ մէկիկ Ստացական դերանունները.
Ստացական զերանունները հետեւեալ կերպով կը հոլովուին:

Առաջին դէմք	Յոգնակի
Եղակի	

Ո. Հ. Իմինս կամ իմս

Իմիններս

Ս. Իմինիս

Իմիններուս

Բ. Իմինէս

Իմիններէս

Գ. Իմինովս

Իմիններովս

Երկրորդ դէմֆ

Եզակի

Յողնակի

Ո . Հ . Քուկինդ կամ քուկդ
 Ս . Ս . Քուկինդ
 Բ . Քուկինէդ
 Գ . Քուկինովդ

Քուկիններդ
 Քուկիններուն
 Քուկիններէն
 Քուկիններովդ

Երրորդ դէմֆ

Եզակի

Յողնակի

Ո . Հ . Իրենը կամ իրը
 Ս . Իրենին
 Բ . Իրենէն
 Գ . Իրենով

Իրենները
 Իրեններուն
 Իրեններէն
 Իրեններով

Առաջին դէմֆ

Եզակի

Յողնակի

Ո . Հ . Մերինը կամ մերը
 Ս . Մերինին
 Բ . Մերինէն
 Գ . Մերինով

Մերինները
 Մերիններուն
 Մերիններէն
 Մերիններով

Երկրորդ դէմֆ

Եզակի

Յողնակի

Ո . Հ . Զերինը կամ ձերը
 Ս . Զերինին
 Բ . Զերինէն
 Գ . Զերինով

Զերինները
 Զերիններուն
 Զերիններէն
 Զերիններով

Երբորդ դէմք

Եզակի

Յոզեակի

- Ո . Հ . Ի ր ե ն ց ը
Ս . Տ . Ի ր ե ն ց ի ն ի ն
Բ . Ի ր ե ն ց ի ն է ն
Գ . Ի ր ե ն ց ի ն ո լ

- Ի ր ե ն ց ն ե ր ը
Ի ր ե ն ց ն ե ր ո ւ ն
Ի ր ե ն ց ն ե ր է ն
Ի ր ե ն ց ն ե ր ո վ

ԾԱՆՈԹ . — Մերը, ձերը ունին զբարարածեւ յոգնակի մըն ալ .
Մերոնք, մերոնց, մերոնցմէ, մերոնցմով .
Զերոնք, ձերոնց, ձերոնցմէ, ձերոնցմով :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Խմաստներու պահանջին համեմատ՝ իւրաքանչիւր զծի տեղ դնել ստացական ածական մը .

Ես կը գրեմ — զասս : Ամէնքս ունինք — թերութիւնները : Կը սպարտինք սիրել զԱստուած — բոլոր սրտով, բոլոր — Հողիով եւ բոլոր — զօրութեամբ : Ես կ'ըսեմ — զասս, դու կ'ըսես — զաստ, ան կ'ըսէ — զասը . մենք կ'ըսենք — զասը, դուք կ'ըսէք — զասը, անոնք կ'ըսեն — զասը : Ես կ'աւարտեմ — զբաւոր սպարտականութիւնս, դուն կ'աւարտես — զբաւոր սպարտականութիւնդ, ինքը կ'աւարտէ — զբաւոր սպարտականութիւնը, դուք կ'աւարտէք — զբաւոր սպարտականութիւնը, իբենք կ'աւարտեն — զբաւոր սպարտականութիւնը :

Օրինակ . Ես կը գրեմ իմ զասս : Ամէնքս ունինք մեր թերութիւնները . . .

2 . Հետեւեալ խօսքերուն շեղագիր գոյականները վերածել ստացական դերանուններու .

Քու զասդ իմ դասէս աւելի դիւրին է : Զեր հայրը վաճառական է, մեր հայրը կը զբաղի կրթական զործով : Մեր թաղին

ջուրերը ցամքած են, ձեր ջուրերը ի՞նչպէս են: Պ. Յարութիւնին տնեցիները երէկ դիւղ մեկնեցան, մեր տնեցիներն ալ պիտի երթան դաշտաթ: Յաճախ ծանր կ'երեւին մեր վիշտերը, սակայն բոլոր մարդիկ իրենց վիշտերը ունին:

Օրինակ. Քու գասող իմինէս աւելի դիւրին է:

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵԻ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Աշակերտն ու դեղձանիկը

Դեռասի մանուկ մը ծոյլ եւ մասցիր էր՝ հակառակ իրեն արուած խրատներուն: Երկու տարիէ ի վեր զպրոց կ'երթար, եւ տակաւին բան մը սորված չէր: Օր մը լսեց անոյշ ձայնը զեղձանիկի մը՝ որ վանդակին մէջ կ'երդէր: Տղան զմայլած թռչնիկին զեղզեղանքէն, մօտեցաւ եւ այս խօսքը ուղղեց անոր: «Ես զիտէի որ զեղձանիկները բնականէն ունին երգելու պարգևը, բայց չէի կարծէր որ անոնք կարենան քեզի չսփ անոյշ դայլայլել: Ուրեմն ի՞նչպէս կրցար դուն ըլլալ այլքան վարսկետ երպիչ մը ու զարմացնել զիս»:

— «Ի՞նչպէս, պատասխանեց թռչնիկը, չառ պարզ է պատճառը. երբ իմ տէրս առտու իրիկուն կը սորվեցնէ ինձի երգի եղանակ մը, ուշաղբութեամբ մտիկ կընեմ ու կօղտուիմ իր տուած դասերէն»:

Կարելի չէ բան մը սորմիլ՝ առանց ուշաղբութեան եւ չանքի:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Դեղձանիկ – քանարիտ թռչունը. դեռատի – տարիքով պղամիկ. մտացիր – մտքով ցրուած. զեղզեղանիք – խաղուն ձայնով երգ. դայլայլել – եղզել թռչունի պէս:

Ի Ա. Դ Ա Ս

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

73. Ո՞րն է Յարաբերական գերանունը.

Յարաբերական դերանուն կը կոչուի որ բառը. անիկա կը դրուի միշտ իրմէ առաջ յիշուած անունի մը տեղ՝ որ յարաբերական կ'ըսուի: Օրինակի համար՝ երր ըսէնք սիրելի է այն աշակերտը՝ ՈՐ իր դասով կը զբաղի. այս խօսքին մէջ որ յարաբերական է եւ աշակերտը՝ յարաբերեալ:

74. Հոլովէ՛ որ դերանունը.

Որ գերանունը կը հոլովուի այսպէս.

Եզակի

Յոզեակի

Ո. Որ

Որոնք

Հ. Զոր

Զորոնք

Ս. Տրու

Տրոնց

Բ. Որմէ

Որոնցմէ

Գ. Որով

Որոնցմով

75. Այս դերանունը ո՞ր հոլովներու մէջ յօդ կ'առնէ եւ որո՞նց մէջ չ'առներ.

Այս գերանունը եղակի սեռական եւ տրական հոլովներու մէջ սովորաբար որոշիչ յօդով կը գործածուի, ինչպէս. Տեսայ մարդ մը՝ որուն աջ թեւը կորուած էր: Իսկ եղակի ուղղական, հայցական եւ յոզնակի բոլոր հոլովներուն մէջ միշտ առանց յօդի կը գործածուի:

76. Որ յարաբերականը իմչո՞ւ յարաբերեալին ժող պէտք է դրուի.

Որ յարաբերականը պէտք է անմիջապէս իր յարաբերեալին

քով դրուի՝ որպէս զի խօսքը տարբեր խմաստով չհասկցուի:
Օրինակի համար, ուղիղ չէ սա խօսքը. կը նանչնա՞յ ձայնափիւ-
նին հնարիչը՝ որ քանի մը տարի առաջ գտնուեցաւ. պէտք է
զրել այսպէս. կը նանչնա՞յ հնարիչը ձայնափիւնին՝ որ քանի
մը տարի առաջ գտնուեցաւ: Վասն զի դանուողը հնարիչը չէ՝
այլ ձայնասփիւռ դործիքը:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Յոյց տալ հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր յարաբե-
րականներուն հոլովները եւ յօդով կամ առանց յօդի եղողներուն
պատճառը.

Գեղեցիկ առաքինութիւն մըն է քաղաքավարութիւնը որով
մարդիկ զիրար կը յարգեն: Փառաւոր քաղաք մըն է Փարիզ՝
որուն մէջ կան չքեզ ու հոյակապ չչնքեր: Դիւրին կ'ըլլայ կա-
տարումը այն պարոքին՝ զոր յանձն առած ենք յօժար սրսով: Այն
զամերը՝ որոնց ուշադրութեամբ կը հետեւինք՝ դրոշմուած
կը մնան մեր մաքին մէջ: Պատիմէ ազատ կը թողուին երբեմն
յանցաւոր աղաք՝ որ անկեղծութեամբ կը խոստովանին իրենց
ըրածը: Սիրենք մեր ծնողները ու զաստիարակները՝ որոնցմէ
կ'ընդունինք ամենամեծ բարիքներ: Մեր երկրին լոյս տուողն
է արեգակը՝ որմէ չառ հեռու կը գտնուինք: Մարդկութիւնը
կը առասպի այն կիրքերէն՝ որոնցմով զինուած են չար հոգի-
ները:

2. Սա խօսքերուն մէջ յարաբերական դերանունը իր պատ-
շան սեղը դնիլ:

Այս առաւօտ մեր գրացիին տունն էինք՝ որ Երեւանէն հա-
սաւ: Ուշադրութեամբ կը լսենք մեր տեսչին խօսքերը՝ որուն
այնքան երախտապարտ ենք: Կը ճանչնա՞ք մեծ կամուրջին ճար-
տարապետը՝ որ նոր չինուեցաւ: Երէկ լնդունեցայ եղօրդ նը-

ւէրը՝ զոր սրտանց կը յարդեմ։ Ստէոլ մեր թաղի եկեղեցին կ'երթամ մօրս հետ՝ որ զարդարուած է ջահերով ու պատկերներով։

Օրինակ Այս առաւօտ տունն էինք մեր դրացին։ որ հասաւ Երեւանէն . . .

ԸՆԹԵՐՅՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԽՇԱԼ Կ'ԸՆԵԱ

Դանակ սրողին	Ուրիշին ինչքը առնողին
Հաց եփողին	Այդի մշակողին
Պատկեր գծողին	Ոչխար արածողին
Դեղ պատրաստողին	Դաշտեր չափողին
Առանց մտածելու խօսողին	Զանդակներ զարնողին
Անդործ ապրողին	Նամակ բերողին
Սեղանի կամ պատարագի	Ճառայողին

Լրացնել հետեւեալ խօսքերը՝ կետերուն սեղ դնելով վերը նշանակուածներուն համապատասխանող սա քառերէն մէկը։ Նամակարեր, այդեղործ, հովիւ, սպասաւոր, զանդակահար, յիսանող, հացադործ, նկարիչ կամ պատկերահան, գեղագործ, անխորհուրդ, պարապորդ, գող, երկրաչափ։

Նամակ բերողին՝ . . . կ'ըսեն, այդի մշակողին՝ . . . կ'ըսեն, ոչխար արածողին՝ . . ., զաշտեր չափողին՝ . . ., պատարագի ծառայողին՝ . . ., զանդակներ զարնողին՝ . . ., զանակ սրողին՝ . . ., պատկեր գծողին՝ . . ., դեղ պատրաստողին՝ . . ., առանց մտածելու խօսողին՝ . . ., անդործ ապրողին՝ . . ., ուրիշին ունեցածը առնողին՝ . . .:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Այգեգործ – այդի մշակող։ զանդակահար – զանդակ զարնող։ յիսանող – գանակ սրող։ անխորհուրդ – առանց մտածելու խօսող։

Ի Բ. ԴԱՍ

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒԽՆԵՐ ՈՒ ԱԾԱԿԱՆՆԵՐ

77. Ո՞ր բառերը Անորոշ գերանուն կը կոչուին.

Անորոշ դերանուն կը կոչուին այն բառերը՝ որ անորոշ գաղափար մը կու տան, և տեղին համեմատ՝ կ'առնեն գոյականի թէ ածականի ձեւեր:

78. Որո՞նք են սովորաբար զործածուած անորոշ դերանունները.

Սովորաբար զործածուած անորոշ գերանունները ասոնք են. Մէկը, մէկ ժանին, ամէնքը, ամէն մէկը, որիշը, միւսը, իւրաքանչիւրը, այսչափը, միւտեայնը, ոչ մէկը, ոչինչը, ո՞րը, ի՞նչը, ի՞նչժանիքը, ո՞րչափը, ասանիկը, ատանիկը, անանիկը, ևն::

79. Ե՞րբ ածական կ'ըլլան այս անորոշ դերանունները.

Եյս անորոշ գերանուններէն շատեր ածական կ'ըլլան ամէն անդամ՝ երբ իրենց ը կամ ն յօդիրը զեղչելով ընկերացուին գոյականի մը: Օրինակի համար, ածական են սա զոյտ բառերուն շեղագիրները՝ վերեւ նշանակուածներէն. Մէկ անձ, մէկ ժանի զէպքեր, այսչափ զոհողութիւն, իւրաքանչիւր անհատ, ամէն ժողովուրդ, միւտեայն բանը, ասանի կամ ատանի խօսքեր, ևն::

ԾԱՆՈԹ. – Ամէնքը գերանուն է (զոյական) և անձերու միայն յատուկ. իսկ ամէն ածական է:

Անորոշ գերանուն են նույն ո՞վ, ո՞ք (ամէն ո՞ք, իւրաքանչիւր ո՞ք), ո՞մանք, և առանց ը-ի կը զործածուին՝ իրը զուտ գրաբար բառեր:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Նշանակել հետեւեալ խօսքերուն մէջ մէկ ստորագիծով յարաբերականները եւ երկութով՝ անորոշ դերանունները.

Ամէն փայլուն բան ոսկի չէ : Ամէնքը՝ որոնց գիմեցինք՝ խարեցին մեզ : Ոչ ոք դիտէ այսօր թէ իրեն ի՞նչ պիտի պատահի վաղը : Աստուած ամէն մէկուն պիտի փոխարինէ իր գործերուն համաձայն : Բարեկամս որուն վրայ մէծ յոյս գրած էի՝ մատնեց զիս : Ամէն բան Աստուածոյ փառքին համար ընել կը պարտինք : Խւրաքանչխւր ոք իր անձին համար կ'աշխատի, քիչեր կան ուրիշին վրայ մտածող : Եսասէրը ոչ մէկուն կարեւորութիւն կու տայ՝ իր անձին զատ : Ծոյլ մարդիկ չեն կրնար օգտագործել ոչ մէկ բան :

Օրինակ . Ամէն՝ անորոշ ածական որոնց՝ յարաբերական դեպանուն . . .

2. Նշանակել նոյնպէս քէ վերեւի անորոշներէն որո՛նի՛ ածական են եւ որո՛նի՛ դերանուն :

Օրինակ . Ամէն՝ ածական, ամէնիք՝ դոյական . . .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Հոգիով գեղեցիկը

Ոչ է մեր Զարիկ	Հողիով չըքնաղ,
Այնքան գեղեցիկ .	Եօտն ընկերներուն
Չունի չէկ մազեր	Հըեշտակ մը սիրուն՝
Ու փայլուն աչքեր	Զոր բարին Աստուած
Եւ ոչ ալ աշխոյժ	Հիւր է մեզ զըրկած . . .
Անլամներ քընքուշ :	Ո՞չ, կ'ուզէի զէթ
Բայց ունի սըրտիկ	Մի անգամ իր հետ
Բզզայրուն, փափկիկ,	Գըտնըւելով տուն՝
Եւ միտքն ամէն օր	Տեսնել ցընծութիւն
Կ'առնէ փայլ ու չնորհ	Մօրն՝ ոք անուշիկ
Տարիքով մատաղ	Տալով համբուրիկ,

Կ'ըսէ . «Դու իմ յոյս
Եւ աչքերուս լոյս ,
Առաքինաջան

Ծընունդ աննըման ,
Ուզեակ իմ եւ սէր
Ապրիլս բիւր օրեր» :

ԱԻՆԱԼՏԻ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Շէկ - գեղին , սոկույն . չնաղ - սքանչելի . հիւր - գուրսէն եկող .
մատաղ - մատղաշ . առաջինաջան - յարի ըլլալու աշխատող :

Ի Գ. ԴԱՍ

ԲԱՅ ԵՒ ԻՐ ԳԼԽԱԽՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ

80. Բայը ի՞նչ է .

Բայ կ'ըսուի պյու ամէն բառ՝ որ ըլլալու , ընելու և կրելու
զործողութիւն մը կը նշանակէ , ինչպէս՝ մեծնալ , գովել , սիր-
ուիլ :

81. Որո՞նք են բայերուն գլխաւոր պարագաները .

Բայերուն զլիաւոր պարագաներն են՝ անոնց բիւր , դէմքը ,
ենթական , ժամանակին ու եղանակը :

82. Քանի՞ թիւ եւ քանի՞ դէմք ունին բայերը .

Բայերն անուններու պէս ունին երկու թիւ , եղակի և յող-
նակի , և երեք դէմք՝ գերանուններու պէս : Օրինակ . Ես զրեցի ,
դուք կարդացիք , անոնք լսեցին խօսքերուն մէջ՝ զրեցի , կար-
դացիք , լսեցին՝ բայերը կը ցուցնեն զործողին մէկ կամ աւելի
ըլլալը , իսկ ես , դուք , անոնք՝ զործողին երեք դէմքերը :

83. Ի՞նչ բան ենթակայ կամ Տէր բայի կ'ըսուի .

Ենթակայ կամ Տէր բայի կը կոչուի խօսքի մը մէջ՝ զործող
անձը կամ իրը , որ կը գիտցուի՝ հարցնելով բային ո՞վ կամ
որո՞նք՝ անձերու համար , և ի՞նչ կամ ինչե՞ր՝ իրերու համար :

Օրինակ. Պօղոս կը կարդայ, գործաւորները կ'աշխատին, նրազը մարեցաւ, ամպերը գոռացին։ Կը հարցնեմ, ո՞վ կը կարդայ — Պօղոս, որո՞նք կ'աշխատին — գործաւորները, ի՞նչ մարեցաւ — նրազը, ինչե՞ր գոռացին — ամպերը։ Ուրեմն Պօղոս, գործաւորները, նրազը, ամպերը ենթականեր են իրենց պատկանող բայերուն։

Բայը եղակի կը դրուի՝ երբ ենթական եղակի է, եւ յոդնակի՝ երբ ենթական մէկէ աւելի է կամ ձեւով յոդնակի։

84. Ո՞ր դէմքին պէտք է համաձայնի բայ մը՝ երբ խօսի մէջ գտնուին տարբեր դէմքերով ենթականեր։

Երբ խօսքի մը մէջ Ա. եւ Բ. կամ Ա. Բ. Գ. դէմքերով ենթականեր հանդիպին՝ բայը պէտք է համաձայնի Ա. դէմքին։ Խոկ ևթէ միայն Բ. եւ Գ. դէմքերով ենթականեր ըլլան՝ բայը պէտք է համաձայնի Բ. դէմքին։ Օրինակներ. Եկո՛ւր միասին երգենիք դուն եւ ես. — Կը յիշե՞ս այն զրօսանքները՝ զոր վայելեցինք դուն եւ ես. — Եկ յիշե՞ս այն զրօսանքները՝ զոր վայելեցինք դուն եւ ես. — Զեր բարեկամը եւ դուն մէծապէս կը սխալիի։

Այս խօսքերուն շեղագիր բառերը որոշ կ'իմացնեն բայերուն դէմքով համաձայնութիւնը իրենց պատկանած ենթականերուն։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսերուն ենթակաները նշանակել մէկ ստորագիծով եւ բայերը երկուենով։

Աստուած կը հոգայ ճնճղուկներն ու վայրի չուշանը։ Հայրս ու մայրս ինձի համար կ'աշխատին։ Ալութիկը եւ դուն միասին խաղացէք։ Եղայրս, քոյրս եւ ես երեկ այցելեցինք արքայական պարտէզը։ Ծաղիկները սքանչելի էին իրենց դոյներով։ Անոնց անոյշ բոյրը կը լեցնէր օդը։ Թռչունները կը ճըւճըւային մէր գլխուն վերեւ։ Դաշտին մէջ գառնուկները կը մայէին։ Այսպէս բոլոր արարածները կ'օրհնեն ու կը փառաբանեն զԱստ-

ուած իրենց բնազդով : Ես ալ թէպէտ գեռ պղտիկ եմ՝ պիտի փառաւորեմ զինքը որ ստեղծեր է զիս ու կը խնամէ :

Օրինակ . Աստուած կը հոգայ . . .

2. Գիծերուն տեղ յարմար ենքականեր դրէք .

— ստեղծեց աշխարհը : — մեղի համար մեռաւ խաչին վրայ : — Յիսուսի մայր եղաւ : — կը պատարացէ : — հայ կը շինէ : — նամակներ կը բաժնէ : — ոչխարներու վրայ կը հսկէ : — ծաղիկներ կը գարմանէ : — ջուրի մէջ կ'ապրի : — օղին մէջ կը թուչի : — մեղք կ'արտադրէ : — ոչխարներ կ'ուտէ : — մուկեր կ'որսայ :

Օրինակ . Աստուած ստեղծեց աշխարհը . . .

ԲՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Արտահամ հանապետին զոհը

Արրահամ նահապետը ունէր մէկ հատիկ որդի մը՝ զոր շատ կը սիրէր եւ անոր վրայ զրած էր իր բոլոր յոյսը :

Օր մը Աստուած ուգելով անոր հաւատքը փորձել՝ ըստ «Արրահամ»՝ ա՛ռ մէկ հատիկ գաւակդ, իսահակը՝ զոր կը սիրես, եւ զնա՛ զոհէ ինձի զայն լերան մը վրայ՝ զոր քեզի պիտի ցուցնեմ»։ Արրահամին սիրաը կոտրեցաւ այս անակնկալ հրամանէն . բայց անխախտ ըլլալով իր վստահութիւնը Աստուածոյ վրայ, առանց վարանելու հնազանդեցաւ . Աւստի առաւ իսահակը, եւ տարաւ նշանակուած լեռը, եւ անոր հասկցնելէ ետքը թէ Աստուած չի հրամայեր մեղի բան մը որ մեր բարիքին հրամար չըլլայ, կապեց զանի ու զրաւ փայտակոյտի մը վրայ, եւ ալդէն պատրաստ էր սուրը շողացնելու՝ երբ Աստուածոյ հրեշտակը բոնեց անոր ձեռքէն ու ըստ . «Կեցի՛ր, Արրահամ . զա-

ւակիդ՝ վնաս մի՛ հասցներ. կը տեսնեմ հիմա որ երկիւղած Աստուծոյ եւ, վասն զի չտարակուսեցար Անոր զոհել քու միակ որդիվոյ»: Աստուծած այնքան զոհ մնաց նահապետին այս հնագանդութենէն՝ որ խոստացաւ բազմացնել անոր ցեղը երկնքի աստղերուն չափ եւ անկէ ծաղեցնել Մեսիան, որով պիտի օրհնուէին երկրի բոլոր արդերը:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Անխախտ՝ հաստատուն. փայտակոյտ՝ փայտի գեղ. շողացնել՝ լոյս ցատկեցնել. վարանիլ՝ տարակուսիլ, չուարիլ. Մեսիա՝ օձեալ կամ Քրիստոս:

Ի Դ. ԴԱՍ

ԲԱՑԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

85. Ժամանակ ըսելով ի՞նչ կը հասկցուի եւ քանի՞ է քայլուն մէջ.

Ժամանակ լսելով՝ կ'իմացուի բայի մը գործողութեան առենը:

Բայերուն մէջ զլխաւոր ժամանակները երեք են. Ներկայ, Անցեալ, Ապանի:

Ներկայ կը կոչուի՝ երբ հիմա կը կատարուի գործը. Անցեալ կ'ըսուի՝ երբ առաջ կատարուած է, և Ապանի՝ եթէ յետոյ պիտի կատարուի: Օրինակ. կը զրեմ (ներկայ), զրեցի (անցեալ), պիտի զրեմ (ապանի): Անցեալն ալ երկու տեսակ է, կատարեալ և Անկատար. առաջինով կը յայտնուի գործի մը բոլորովին լմնած ըլլալը. իսկ Անկատար անցեալը կ'իմացնէ գործին զադարումը անցեալին մէջ՝ երբ ուրիշ մը յաջորդած է անոր: Օրինակ. ես կը կարդայի՝ երբ դուն եկար:

86. Ի՞նչ է եղանակը եւ քանի՞ է քիւով.

Քերականութեան մէջ եղանակը կ'իմացնէ բայերուն գործե-

լու կերպերը՝ որոնք չորս հատ են թիւով. Սահմանական, Հրամայական, Ստորադասական և Անորոշ:

87. Քանի՞ ժամանակ ունի այս Եղանակներէն իւրաքանչիւրը.

Սահմանական Եղանակը ունի չորս ժամանակ, Ներկայ, Անկատար, Ապառնի և Կատարեալ: Հրամայականը ունի միայն Ներկայ ժամանակը. Ստորադասականը՝ երկու, Ներկայ և Անկատար. իսկ Անորոշ Եղանակը՝ Ներկայ, Անցեալ և Ապառնի Դերայները:

ԾԱՆՈԹ. — Հրամայական Եղանակը իր հաստատական ձեւէն զատ՝ ունի երկրորդ մըն ալ մի՛ ժամանիկով՝ Արգելական կոչուած, որով կը հրամայուի չընել բան մը կամ կ'արդիլուի: Օրինակ. Մի՛ պոռար, մի՛ երգեր, սուս մի՛ խօսիք, ևւն.:

ՔԵՐԱԿԱՆՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կրկնել նախորդ դասին 1 հրահանգը, նշանակելով քայլերուն ժամանակները եւ ենթականերուն դէմքերն ու քիւերը:

2. Նոյներուն եզակիները յոգնակի ընել եւ յոգնակիները՝ եզակի:

ԲՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱՋՈՒԹԻՒՆ

Պաղատոց ճառեր և պառղներ

Խնձորենի, նարնջենի, ծիրանենի, դեղձենի, սալորենի, կեռասենի, թղենի, որթատունի:

Դեղձ, սալոր, կեռաս, ծիրան, խաղող, թուզ, կուտաւոր, կորիզաւոր, կորիզ:

Լրացնել հետեւեալ խօսքերը՝ կշտերու տեղ վերի քաներէն համապատասխանները դնելով.

Պառուղները շատ ախորժելի ուտելիքներ են, եւ կը մշակուին պտղատու ծառաստաններու մէջ:

Այսպէս՝ խնձորը կը քաղեն խնձորենիչն, թուզը...էն, եւ նարինջը՝ ...էն: Դեղձենին կու տայ..., սալորենին՝ ..., կեռասենին՝ ..., ծիրանենին՝ ..., եւ որթատունկը՝ ...:

Այն պտուղները որոնց մէջ շատ կուտեր կան՝ ... կ'ըսուին, անոնք որ մէկ հատ միայն ունին խոշոր կճեղով, ինչպէս ծիրանը, սալորը եւ զեղձը, կը կոչուին ... պտուղներ, եւ իրենց կուտը՝ ...:

ԲԱՌԱԳԻՏԻՑՈՒԹԻՒՆ

Որբառունկ - խաղող տունկ. Պողատու - պտուղ տուող. Ծառատան - ծառերու տեղ, անտառ. կնիւպ - պինդ կեղեւ. կորիկ - խոշոր կուտ:

ԻԵ. ԴԱՍ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՂՂԱԿԻ ԵԽ ԱՆՈՒՂՂԱԿԻ

88. Ի՞նչ տեսակ բառեր լրացուցիչ կամ ինդիր-բայի կ'ըսուին.

Լրացուցիչ կամ խնդիր-բայի կը կոչուին այն բառերը՝ որ բայերու քով գրուելով կ'ամրողացնեն անոնց յայտնած գաղափարները: Օրինակի համար՝ երբ ըսենք ես կը սիրեմ, դուն կը սկրտես, թերի կամ կէս գաղափարներ յայտնած կ'ըլլանք. ամբողջացնելու համար՝ կ'աւելցնենք մէյմէկ բառեր: Ես կը սիրեմ ուսումը, դու կը սերտես դասդ: Շեղաղիր յաւելուածները լրացուցիչ են իրենց բայերուն:

89. Քանի՛ տեսակ լրացուցիչ կ'ունենան բայերը.

Բայերը կ'ունենան երկու տեսակ լրացուցիչներ: ուղղակի և անուղղակի, կամ սեռի ու բնուրեան խնդիրներ: Ուղղակի կամ սեռի ինդիրը այն է՝ որ բային յայտնած գաղափարը կ'ամ-

բողջացնէ առանց ուրիշ բասի միջամտութեան, եւ միշտ կը գրուի հայցական Հոլովով, ինչոքս են վերի խօսքերուն մէջ ուսումը եւ դասդ բառերը: Իսկ անուղղակի կամ բնուքեան իրնդիր կը կոչուին այն բառերը՝ որ բայի մը ուրիշ պարագաները կ'իմացնեն եւ կը ներկայացուին անոր պահանջած Հոլովներով: Օրինակի համար՝ երբ ըսեմ. Հայրս քանի դահեկան տուաւ՝ պէտք է նաեւ իմացնեմ թէ որո՞ւն տուաւ, եւ կ'աւելցնեմ. ծառային (տրական Հոլով): Աստուած ստեղծեր է աշխարհը, ինչո՞ն — ոչինչեն (բացառական): Մենք գասերնիս կը պատրաստէինք, ի՞նչոքս կամ ի՞նչ կերպով — եռանդով (զործիական): Ուրեմն այս խօսքերուն մէջ՝ ծառային, ոչինչեն, եռանդով բառերը անուղղակի կամ բնուքեան խնդիրներ են իրենց բայերուն:

ՄԱՆՈՒ. — Ասոնցմէ ոչ նուազ կորեւոր է բայի մը հայցական սեսի խնդիրը զանազանեւ անոր ևնթակայէն՝ որ միշտ ուզգական կ'ըլլայ: Եւ որովհետեւ այս երկու Հոլովները ձեւով նման են իրարու, սեսի խնդիրը զանելու համար՝ պէտք է ընել մաքով այն հարցումները՝ զոր ցոյց տուինք զերեւ (ԺԱ. Դաս, 42 համար):

ԳԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր նշանակուած ուղղակի խնդիրները ցոյց տալ մէկ ստորագիծով եւ անուղղակիները՝ երկուքով.

Տղաք, սիրեցէք ձեր դաստիարակը ու ջանացէք օգտուիլ անոր խրատներէն: Տիպար աշակերտը չի նախանձիր ընկերին, ու եռանդով կը սերտէ իր դասերը: Հողագործը կը հերկէ դաշտերը, ու մանգաղով կը հնձէ խոտերը: Բու զիշերային թըռչունը ցորեկ ատեն բան չի տեսներ, եւ կը սնանի մոլիերով: Անհնազանդ տղայ մը պատժելու համար զայն կը զրկեն զրապահի: Դաւիթ Քնարով կը մեղմացնէր Սատուղին մոլեզնուքիւնը: Հեթանոսները կուռքերու կը դոհին իրենց մանչ ու աղջիկ

զաւակները։ Մարտիրոսները չէին վախեր բռնաւորներէն և քառութեամբ կը կրէին ամենադառն տանջանիքներ։

2. Վերեւի շեղագիր խնդիրներուն եզակի ձեւերը յոզհակի ընել եւ յոզհակիները՝ եզակի։

Օրինակ. *Տղա՛ք, սիրեցէք ձեր դաստիարակները ու ջանացէք օղաուիւ անոնց խրաններէն...*

Ա.ՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Փոքրիկ մանուկի մը երազը

Տեսայ երազ մը դեղեցիկ այս գիշեր,
Եւ զայն՝ աղէկ թէ զէւ՝ կ'ուզեմ պատմել ձեզ։
Արծաթափայլ ջինջ առուակի մը եզերք՝
ինձ կ'երեւէր թ'էի խաղի մը զրազած։
Եւ ահա մօսս եկաւ ուրիշ մանուկ մ'ալ.
Ունէր զանդուր մազեր, ոսկի զոյդ թեւեր.
«Ես քու Հրեշտակե եմ Պահապան, ու քեզ շա՛տ
Շատ կը սիրեմ» — ըստ ան՝ զիս զըդուելով։
Եւ զըրկապինդ փարումէն՝ բոց մը սիրոյ
Յայտեց յանկարծ աչքերուս մէջ... Արթլնցայ:
Գուշակեցի՞ք... Մայրիկս եկած էր զարձեալ
Զիս իր դրկին մէջ սեղմելու խանդակաթ։

ՄԻՆԿՈԹԹԻ

ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Գանգուր - ուսորուն, գրկապինդ - զիրկը սեղմած, փարում - փաթմուիլը, խանդակար - մեծ զորովանքով։

Ի Զ. ԴԱՍ

ԷԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ

90. Ո՞ր բայը էական կ'ըսովի եւ ժանի՞ ձեւ ունի.

Էական կը կոչուի Եմ բայը՝ իրը նախառիպար և օժանդակ միւս բոլոր բայերուն, եւ ունի Ըլլամ Երկրորդ ձեւ մըն ալ: Եմ կը նշանակէ ներկայապես ըլլալ, իսկ ըլլալ կը դործածուի յետոյ ըլլալու իմաստով:

91. Ցոյց տուր Եմ կամ ՀԱՄԱ էական բայը ամբողջապես.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅԱ

Եզակի

Ցողօնակի

(Ես)	Եմ
(դու)	Ես
(ան)	Է

(մԵնք)	Ենք
(դուք)	Եք
(անոնք)	Են

ԱՆԿԱՏԱՐ

(Ես)	Էի
(դու)	Էլու
(ան)	Էր

(մԵնք)	Էինք
(դուք)	Էիք
(անոնք)	Էին

ԿԱՏԱՐԵԱԼ

(Ես)	Եղայ
(դու)	Եղար
(ան)	Եղաւ

(մԵնք)	Եղանք
(դուք)	Եղաք
(անոնք)	Եղան

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Եզակի

Յոգնակի

- (Հս) պիտի ըլլամմ
(դու) պիտի ըլլամմ
(ան) պիտի ըլլամյ

- (ԺՀնք) պիտի ըլլամնք
(դու) պիտի ըլլամք
(աննք) պիտի ըլլամն

ԱՆԿԱՏԱՐ Ա.Պ. ԿՈՄ ԹԵԿԱԿԱՆ

- (Հս) պիտի ըլլայի
(դու) պիտի ըլլայիր
(ան) պիտի ըլլամր

- (ԺՀնք) պիտի ըլլայինք
(դու) պիտի ըլլայիք
(աննք) պիտի ըլլայինք

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ

(դու) եղբ'ր

(ԺՀնք) ըլլամ'նք
(դուք) եղբ'ք

ԱՏՈՒՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ

ՆԵՐԿԱՅ

- (Հս) որ ըլլամմ
(դու) որ ըլլամմ
(ան) որ ըլլամյ

- (ԺՀնք) որ ըլլամնք
(դու) որ ըլլամք
(աննք) որ ըլլամն

ԱՆԿԱՏԱՐ

- (Հս) որ ըլլայի
(դու) որ ըլլայիր
(ան) որ ըլլամր

- (ԺՀնք) որ ըլլայինք
(դու) որ ըլլայիք
(աննք) որ ըլլայինք

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿԻ

Աներեւոյք՝ լլլամ

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Դերկայ՝ եղող — Անցեալ՝ եղած կամ եղեր
Ապանի՝ լլլամլք

92. Ի՞նչ կ'ըսուի եական բային լրացուցիչը եւ ի՞նչ հոլով կը դրուի.

Եական բային լրացուցիչը կը կոչուի Ստորոգելի, որ Ենթակային ի՞նչ կամ ի՞նչպէս ըլլալը կը ցուցնէ եւ միշտ ուղղական հոլով կը դրուի: Օրինակ Սստուած ամենավարող է: Հայաստան դրախտավայր եղաւ. մեզուն եւ շերամը օգտակար անասիկներ են:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Խոնարհել էական բային Սահմ. Եղանակի ժամանակներ՝ քովի բառով միասին.

Ես ջանասէր եմ... Ես ջանասէր էի... Ես ջանասէր պիտի ըլլամ... Ես ջանասէր պիտի ըլլայի... Ես ջանասէր եղաւ...

Օրինակ. Ես ջանասէր եմ. դուն ջանասէր ես. ան...

3. Խոնարհել նաեւ Ապառնի կամ Թէական ժամանակներով սա խօսքը.

Ես դոհ պիտի ըլլամ, դու դոհ պիտի ըլլաս, ան...: Ես դոհ պիտի ըլլայի, դու դոհ պիտի ըլլայիր, ան...:

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱՀՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՊՐԱԳՈՒԵԱՆ ԱՊՈՐՔԸ

Երբ արթնցած էինք եւ պայծառ արեղակը կը սկսէր ճառագայթել պատուհաններուն վրայ, ներս կը մտնէր մեր մայրեկը եւ զուարթ դէմքով ու զորովով մեղի կօգնէր հաղուելու, եւ յետոյ կ'ըսէր. «Որո՞ւն կը պարտինք այս գեղեցիկ օրը՝ զոր պիտի վայլենք միասին: — Աստուծոյ կը պարտինք, մեր երկնաւոր Հօր: Աւանց Անոր հրամանին՝ պիտի չծագէր այս չքնար

արեղակը, ծառերը պիտի չունենային իրենց տերեւները, զուարթ թռչունները անօթութենէ ու ցուրաէ պիտի մեռնէին: Դուք ալ, անուշիկ զաւակներս, ո՛չ անկողին պիտի ունենայիք տաքնալու, ո՛չ տուն՝ պատապարուելու, ո՛չ պարտէզ՝ խաղալու համար, եւ ոչ ալ ձեզ սիրող մայր մը: Պարտաւոր ենք ուրեմն Իրեն փառք եւ գոհութիւն տալու»:

Այս խօսքէն եաքը ծունը կը զնէր մեր անկողինին առջև, կը միացնէր մեր փոքրիկ ձեռքերը եւ հատիկ հատիկ կ'արտասանէր առտուան աղօթքը՝ դոր մենք կը կրկնէինք իր խօսքերով եւ իր չեշտերով:

ՀԱՄԱՐԹԻՆ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԶԲԱՋ - ՀԱՄ ԳԵՂԵցիկ. գոհութիւն - ՀՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ:

Ի Է. ԴԱՍ

ԽՈՆԱՐՀՈՒՄ, ԲԱՅԱՐՄԱՏ, ՎԵՐՋԱԿԱՐՈՒԹԻՒՆ

93. Ի՞նչ է բայերու Խոնարհումը եւ ի՞նչ ըսել է խոնարհել բայ մը.

Անուններու եւ գերանուններու հոլովին ոկս, բայի մը վերջաւորութեան կերպկերպ ու միօրինակ փոփոխումը՝ կը կոչուի խոնարհում. բայ մը խոնարհել՝ կը նշանակէ կարդով ըսել անոր փոփոխական ձեւերը:

94. Քանի՞ մասերէ կը բաղկանան բայերուն դէմքերը.

Բայերուն բոլոր դէմքերը կը բաղկանան երկու մասերէ, Արմատ եւ Վերջաւորութիւն: Արմատը առաջին մասն է՝ որ խոնարհումի ասեն չի փոխուիր, իսկ վերջաւորութիւնը կը կրէ միշտ կանոնաւոր փոփոխութիւններ: Օրինակ. Բեր-ի, բեր-իր,

բերաւ, բերի-ինք, բեր-իք, բեր-ին. բեր-ինք, բեր-էք, բեր-իլ, բեր-ած, եւն.:

ՆԱԽՈԹ. - Շատ մը բայարմատներ կ'ունենան իրենց մէջ ձայնաւոր ստաերու վերածում կամ կրծասում: Ուստի՝ սէր արժատէն կը ձեւանայ սիր-ել եւ ոչ թէ սէր-ել, յոյս արժատէն՝ յուս-ալ եւ ոչ թէ յոյս-ալ. զիր եւ սուս արժատներէն կը կազմուին գր-ել եւ ստ-ել եւն.:

95. Ի՞նչ տեսակ Ենթականիր նիւրապէս չեն դրովիր երբենմն բայերուն հետ.

Երբ բայի մը ենթական կամ Տէր-բային Անձնական եւ Ցուշ ցական վերանուններէն մէկն է, նիւթապէս չի զրուիր եւ զօրութեամբ կը հասկցուի, ինչողէս կ'իմացնեն վերի օրինակները. Բերի՝ ըսել է ես բերի, բերիր՝ դուն բերիր, բերաւ՝ ան բերաւ, բերինք՝ մենք բերինք, բերիք՝ դուք բերիք, բերին՝ անոնք բերին, եւն.:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ բայերուն արմատներն ու վերջաւորիւրիւնները զատիկ գծիկով մը.

Բանալ, փակել, դանիլ, տոկալ, երգել, խօսիլ, սոսկալ, կապել, մաշել, դռուտ, պարել, նայիլ, սոնալ, դործել, հալիլ, արտորալ, պարսաւել, զարհուրիլ:

2.Մեյմեկ դերանուն Ենթակայ դնել սաւ դիմաւոր բայերուն վրայ.

Գտայ, կ'իջնէիր, կը բուրէ, զիրցաք, սիրէ՛, պիտի խօսին, զիտէիք, տիրեց, յուսանք, զրեցի, պիտի կուրնայ, մի՛ ստէք:

Օրինակ. Ես գտայ, դու կ'իջնէիր...

ԲՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՌ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մեր զգեստները

Կաշի, չուլհակ, դրամ, կաշեպործ, պլիստրկավաճառ, կօշկակը, դերձակ կամ դերձակուհի, ներկարար:

Ո՞րքան աշխատողներ ու ձեռքեր պէտք եղած են պատրաստելու համար այն բոլոր հաղուստները՝ զոր կը հաղութինք, և դուցէ քիչ խնամք ունինք անոնց մասին:

Մեր պլիստրկը կը պատրաստէ …ը, մեր կօշիկները …ը կը չինչ՝ …ն …էն տոնելով:

Մեր հաղուստը շիներ է …ը կամ …ուհին, կերպառները որոնցմով շինուած են՝ հողացած է …ը եւ …ը ներկած է թելերը:

Եւ որովհետեւ ամէն մարդ իր աշխատութեամբ պիտի ապրի՝ հարկ է այս բոլորին վճարել: Մեր բարի ծնողները իրենց ճակատին քրտինքովն է որ … վաստկած են: Ո՞րքան երախտադէտ ըլլալու ենք անոնց:

ԲԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կերպաս - գործուած կամ բանուած լաթեզէն. ջուլիակ - կերպաս գործող. կաշի - կենդանիի մորթ՝ մաքրուած ու պատրաստուած. դերձակ - զգեստ կարող. հագուստ - զգեստ:

Ի Ը. ԴԱՍ

ԿԸ ՄԱՍՆԻԿԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

96. Բայ մը ո՞ր ժամանակներու մէջ կը մասնիկով կը խո-
նարհուի եւ ո՞ւր կը դրուի այդ մասնիկը .

Բայ մը իր Սահմանական Ներկայ եւ Անկատար ժամա-
նակներուն մէջ կը խոնարհուի միշտ կը մասնիկով , որ կը գըր-
ուի անոր ամէն մէկ գէմքի արմատէն առաջ , ինչպէս յայտնի
է . Կը զրեմ , կը կարդանք , կը սորվին , կը զրէի , կը կարդայիք ,
կը սորվէին , եւն :

97. Ե՞րբ այսպէս նոյնուրեամբ կը գործածուի ԿԸ մասնիկը
եւ Ե՞րբ կը գեղչուի անոր ը գիրը .

Կը մասնիկը սովորաբար նոյնութեամբ կը գործածուի բա-
ղաձայնով սկսող բայերէն առաջ՝ վերի օրինակներուն պէս .
բայց անոր ը զիրը կը զեղչուի ու ասլաթարց նշանը⁽¹⁾ կը գըր-
ուի տեղը՝ երբ բայց ձայնաւոր զրով մը սկսի : Օրինակ . Կ'ա-
զահմ , կ'ըսեմ , կ'ելլէք , կ'երթան , կ'անիծէր , կ'իմանար կ'ու-
տէք , կ'ուրանաք , եւն :

98. Այս մասնիկը ո՞ր բայերուն առջեւ կու ձեւը կ'առնիք .
Կը մասնիկը կու ձեւը կ'առնէ սս երեք միավանկ բայերուն
առջեւ . գալ , լալ , տալ : Ուստի կ'ոսենք միշտ . կու գամ , կու
լսս , կու տայ , կու դայինք , կու լայիք , կու տային , եւն :

99. Ո՞ր բայերը բնաւ չին առներ կը մասնիկը .
Եմ , կամ , Ռւնիմ , Գիտեմ և Կրնամ բայերը՝ իրենց այս
ձեւերով՝ կը մասնիկը չեն առներ . բնաւ չ'բառուիր՝ կը եմ , կը
կամ , կ'ունիմ , կը գիտեմ , կը կրնամ : Բայց եմ , գիտեմ , ու-
նիմ կրնան կը մասնիկը առնել՝ երբ իրենց միւս ձեւերով զոր-
ծածուին այսպէս . կ'ըլլամ , կը գիտնամ , կ'ունենամ :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱԶԱՆԳՆԵՐ

1. Նշանակել հետեւեալ բայերու Սահմ. Ներկայի եւ Անկատարի եղակի երեք դէմքերը, խրաբանչիւրին սկիզբը դնելով
կը, կ' եւ կու մասնիկներէն պատշաճը.

Բանալ, երթալ, դալ, գիտել, լսել, լսալ, սորվել, ուղել,
սոմլ:

Օրինակ. կը բանամ, կը բանաս, կը բանայ. կը բանայի,
կը բանայիր, կը բանար . . .

2. Նոյնպէս նշանակել սա բայերուն Սահմ. Ներկայի եւ
Անկատարի դէմքերը.

Լլսմմմ, գիտնամ, ունենամ :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Մանուկ և առողակ

Մանուկ անո՞յշ եւ չըքնազ,
Յատակն ինչո՞ւ կը գիտես
Վըձիս ջուրին այդ խաղազ :

— Զիս հոն տեսայ նըկարուած,
Եւ իմ անդուսազ հըմայքէն՝
Աչքըս մընաց հոն պազած :

Մանուկ, զիտցի՛ր որ հոգւոյդ
Ամրիծ պատկերը տեսար
Ելած ձեռքէն Աստուծոյդ :

Պահէ՛ զայն միշտ անպըզտոր,
Որ հոն զիստուած միշտ տեսնես
Գեղեցկութեամբը բոլոր :

Հ. Մ. ՃԱՆԱՇԵԱՆ

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Հմայք — կախարդիչ հրապոյր :

Ի Թ. ԴԱՍ

ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՊԻՏԻ ՄԱՍՆԻԿԻՆ

100. Ի՞նչ կը նշանակէ Պիտի մասնիկը եւ ո՞ւր կը դրուի. Պիտի մասնիկը կը ցուցնէ բայլ մը դործողութեան ըլլալիքը կամ ապառնին՝ որ ապազայ ըսել է: Իր զիրքը սովորաբար բային առաջ է: Օրինակներ. Սիրելի ընկեր, բարեկենդանի առիթով շարաթ մը արձակուրդ պիտի ըլլայ մեր վարժարանին մէջ, գասերը պիտի դադրին ու մենք պիտի զուարհանանք շարժանկառվ եւ թատերական ներկայացումներով:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Նշանակել հետեւեալ բայերուն ապառնի Ժամանակները՝ դնելով պիտի մասնիկը ուր որ պէտք է.

Պիտնալ, ըսել, պառկիլ, երթալ, քննել, իյնալ, հաւասար:

Օրինակ. Պիտի գիտնամ, պիտի գիտնաս, պիտի գիտնայ. պիտի գիտնանք, պիտի զիտնաք, պիտի զիտնան. պիտի զիտնայի, պիտի զիտնայիր, պիտի զիտնար, պիտի զիտնայինք, պիտի զիտնայիք, պիտի զիտնային:

2. Խոհարիել նոյն բայերուն Ապառնի Ժամանակները չ ժըստականով.

Օրինակ. Պիտի չըսեմ, պիտի չըսես, պիտի չըսէ, պիտի չըսենք, պիտի չըսէք, պիտի չըսեն. պիտի չըսէի, պիտի չըսէիր, պիտի չըսէր. պիտի չըսէինք, պիտի չըսէիք, պիտի չըսէին:

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԽՆՔԻԱՅՆՈՂ

Սիրելի աշակերտներ, ինքնամուլ կամ եսասէր կ'ըսուի այն անձը՝ որ միշտ իր վրայ կը մտածէ միայն ու երբեք՝ ուրիշներուն. չի սիրեր ոչ մէկը բաց իրմէ, եւ համոզուած է՝ առանց կամկածելու՝ թէ աշխարհի մէջ ամէն բան իրեն համար եղած է: Ինքնամուլ է տղայ մը՝ որ միշտ կը դանդատի զինքը խնամողներուն դէմ. ընտանիքի տէր հայր մը՝ որ զինետումներու մէջ կը ծախսէ շահած գրամը եւ չի հոգար իր կինն ու զաւակները. աղան հարուատը՝ որ թշուառներու համար չունի զութ եւ կարեկցութիւն. այն ժլատ ու անզպայ մարդը՝ որ ոչ համակրանք ունի եւ ոչ նուիրում՝ ուրիշներու համար:

Ինքնամուլին միակ հոգածութիւնն է՝ հանգիստ ապրիլ: Ան չի ճանչնար ոչ մէկ պարտականութիւն. իր ամէնօրեայ մտազրադումն է՝ ընել ինչ որ կը նպաստէ անձնական պէտքերուն եւ զըւարճութիւններուն, եւ խուսափիլ ուեէ բանէ՝ որ կրնայ զինք անհանգիստ ընել կամ վնասել իրեն:

Տղաքնիր, բնաւ մի՛ հետեւիք ինքնամուլին:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ժլատ – կծի, աղան. կարեկցուրիւն – խղճալու զգացում. համակրանք – սիրոյ հակում. նուիրում – զոհողութիւն. մապքաղում – մտքով զրազում. նպաստել – օդնել. խուսափիլ – փախուստ տալ:

L. ԴԱՍ

ԿԱՆՈՆԱԿՈՐ ԲԱՅԵՐՈՒ Ա. ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆ

101. Բայերը խոնարհումի ժամի^o ձեւ կամ Լծորդութեան ունին, եւ որո՞նք կ'ըստին կանոնաւոր բայերը.

Արդի հայերէնի մէջ բայերը խոնարհումի երեք ձեւ կամ լծորդութիւն ունին՝ պատառուած այսպէս.

Ա. Լծորդութեան կը պատկանին ալ վերջաւորուածները,
ինչպէս՝ կարդ-ալ.

Բ. Լծորդութեան կը պատկանին ել վերջաւորուածները,
ինչպէս՝ Սիր-ել.

Գ. Լծորդութեան կը պատկանին իլ վերջաւորուածները,
ինչպէս՝ Խօս-իլ:

Կանոնաւոր կը կոչուին այն բայերը որոնք կը պատկանին
այս ձեւերէն մէկին:

102. Որո՞նք են Ա. Լծորդութեան խոնարհումի ձեւերը.

Ա. Լծորդութեան խոնարհումի կամ վերջաւորութեան ձեւերը հետեւեալներն են.

ԵԶԱԿԻ

Անմ. Ներկայ ամ, աս այ

Անկատար այի, այիր, ար

Կատարեալ ացի, ացիր, աց

Ապառնի { Բացարձակ յար և նման Աահմ. Ներկային ու
Անկատար Անկատարին՝ պիտի մասնիկով:

Հրաւայական Եղ. ա՛

ՑՈՎՆԱԿԻ

անք, աք, ան

այինք, այիք, ային

ացինք, ացիք, ացին

ապառնիկով:

ացէք, անք

Ատորադասական – նման Սահմ. Կերկայ ու Անկասարին՝ որ
մասնիկով:

Անորոշ Եղանակ – Ներկայ՝ ացող,
Անցեալ՝ ացած կամ ացեր,
Ապասնի՝ ալիք:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Որոշել թէ ո՞ր լծորդուքեան կը պատկանի սա բայերէն
իւրաքանչիւրը, ստորեւ դնիլով 1, 2, 3:

Ճարժիւ, մուրաւ, Խնդաւ, պառկիւ, քալիւ, փութաւ, մեկ-
նիւ, դործեւ, քնանաւ, նստիւ, վաղեւ, հոգաւ, սորվիւ, հնձեւ,
պոռաւ:

Օրինակ. Խնդաւ, վաղեւ, շարժիւ…
1 2 3

2. Յոզեալի դարձնել յաջորդ խօսքերը.

Ես իմ զիրքս կը վնառեմ: Դուն ուշ կը հասնիս: Անիկա-
նսանդով կ'աշխատի: Դու զուարթութեամբ կ'երդէիր: Ես կը
խօսէի չարունակ: Ան կը ներէր իր թշնամիներուն: Լսեց բարի
խրառները: Զգուշացիր ծուլութենէ: Ես քանցի երկու ժամ:
Դու միւթարեցիր սկաւոր մը: Պիտի զանես զիրքու: Ես քեզի
կ'ընկերեմ: Ան զիս պիտի մեղաղեք:

Օրինակ. Մենք մեր զիրքը կը վնառենք…

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Հաջագործ, զինվաճառ, անուշարար, ջաղացպան, կաշե-
գործ, զինվաճառ, դարբին, ժամագործ, դերձակ, կօշկակար,
սափրիչ, դրամափոխ, զլխարկավաճառ:

Գրել վարը տրուած օրինակին ոէս՝ թէ ասոնցմէ ո՞վ կը վաճառէ՝ զէնք կամ զլիսարկ կամ զինի — ո՞վ կը չինէ՝ կօշիկ կամ կաշի կամ կղպահք կամ ժամացոյց կամ զդեստ կամ հաց կամ ալիւր կամ շաքարեղէն — ո՞վ կը փոխէ դրամներ եւ ո՞վ կը կարէ եւ ո՞վ կը յարգարէ զլիսու մաղեր :

Օրինակ. Հացագործ կ'ըսուի այն մարդը՝ որ հաց կը չինէ. գինեվաճառ կը կոչուի ան՝ որ զինի կը ծախէ . . .

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Անուշաբար — անուշեղէն չինող. ջադացան — ալիւր պատրաստող. դարբին — երկաթաղործ. սափրիչ — զլիսու մաղեր կտրող ու յարդարող. դրամափոխ — սատկ փոխող :

ԼԱ. ԴԱ.Ս

ՊԱՏԿԵՐ Ա. ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ

103. Ա. Լծորդութեան օրինակ մը տուր եւ խոնարհէ. Կարդալ բայլ օրինակ է Ա. Լծորդութեան եւ կը խոնարհուի այսպէս:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եղակի

Յոգինակի

Կը կարդամ
» կարդաս
» կարդայ

Կը կարդամ
» կարդաք
» կարդան

ԱՆԿԱՏԱՐ

Կը կարդայի
» կարդայիր
» կարդար

Կը կարդայիմ
» կարդայիք
» կարդային

ԿԱՏԱՐԵՍԼ

Եզակի

Յողնակի

Կարդացի

Կարդացին

Կարդացիք

Կարդացիք

Կարդաց

Կարդացին

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Պիտի կարդամ

Պիտի կարդամն

Պիտի կարդաս

Պիտի կարդասն

Պիտի կարդայ

Պիտի կարդայն

ԱՆԿԱՏԱՐ Ա.Պ. Կամ թէսկան

Պիտի կարդայի

Պիտի կարդային

Պիտի կարդայիք

Պիտի կարդայիք

Պիտի կարդար

Պիտի կարդարն

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՊԱՆԱԿ

Կարդա'

Կարդա'ն

Կարդա'ք'

ԱՏՈՒՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՊԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Որ կարդամ

Որ կարդամն

Որ կարդաս

Որ կարդասն

Որ կարդայ

Որ կարդայն

ԱՆԿԱՏԱՐ

Որ կարդայի

Որ կարդային

Որ կարդայիք

Որ կարդայիք

Որ կարդար

Որ կարդարն

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք — Կարդալ

ԳԵՐԲԱՅՆԵՐ

Ներկայ՝ Կարդացող
Անցեալ՝ Կարդացած կամ Կարդացեր
Ապանի՝ Կարդալիք :

ՆԱՆՈԹ. - Այս տիպար օրինակին պէս կը խոնարհուին չառ մը բարեր, ինչպէս սա հետեւեաները գոռալ, լողալ, խաղալ, հազալ, մուրալ, յուսալ, պոռալ, չանալ, տոկալ, փուրալ:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Որոշել հետեւեալ խօսքերուն մ'շ շեղագիր բայերուն ժամանակը, դէմքն ու թիւը:

Ամպերը գոռացին: Անձրե՞ւ պիտի տեղայ թէ կարկուտ : Հնձողները կը վախճանի: Հարկ է որ փուրանի տուներնիս: Գործերը քող կրկուանի: Խաղացէք, դասնուկներ, Աստուած կը հոգայ ձեզ:

Օրինակ. Գոռացին=կատարեալ յոդնակի երրորդ դէմք...

2. Խոնարհել ինդալ եւ մնալ բայերուն ապանի անկատարներ՝ հետեւեալ բանահերով .

Յանցաւոր պիտի ըլլայիր՝ եթէ ինդայիր... Ես ամօթով ուիտի մնայի՝ եթէ յանցաւոր ըլլայի...:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Բարի օրինակը

Զեռքըս ծնօտիս՝ մըսուխոհ
 Նլատած ափիդ ես քովիկ,
 Կը գիտեմ լուռ եւ անդոհ
 Ո՞վ դետ, անդարձ քու ալիք:
 Այդպէս կ'անցնին չուտափոյթ
 Կեանքիս օրերն անուշակ,
 Կ'անհեաին ա՛յզպէս առոյդ
 Գեղեցկութիւն ու հասակ:
 Բայց դուն աբագ ամէն օր
 Երբ կը վագես գէպի ծով,
 Կ'ողեւընս մօտաւոր
 Դաշտեր՝ ծաղկով ու պըտղով:
 Իցիւ ես ալ քեզի պէս
 Արդիւնքներով զարգարուն,
 Օր մը երթամ աշխարհէս
 Յաւերժութեան ծովն անհուն:

ՔԱՓԵԼԼԻՒՄ

ԲԱՌԱԴԻՑՈՒԹԻՒՆ

Մտախոն - մտածկոտ, անզոն - առելոհ, շուտափոյթ - աբագ, անհետիլ - հետք, չթողուլ - ոգիւրիլ - կենզանացնել, իցիւ - ո՛ւր էր թէ, յաւերժութիւն - յաւերենականութիւն, անհուն - ծայր ու սահման չունեցող:

Լ Բ. ԴԱՍ

ՊԱՏԿԵՐ Բ. ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆ

104. Որո՞նք են Բ. Լծորդութեան խոնարհումի ձեւերը.
Բ. Լծորդութեան խոնարհումի ձեւերը հետեւալներն են.

ԵԶԱԿԻ

Ասմա-. Ներկայ եմ, ես, է
Անկատար էի, էիր, էր
Կատարեալ եցի, եցիր, եց

ՅՈԳՆԱԿԻ

ենք, էք, են
էինք, էիր, էին
եցինք, եցիր, եցին

Ապասնի } Բացարձակ յար և նման Սահմ. Ներկային ու
} Անկատար Անկատարին՝ պիտի մասնիկով:

Հրամայական Եղ. է եցէք, ենք
Մտորադասական - նման Սահմ. Ներկայ ու Անկատարին՝ որ մասն
նիկով:
Անորոշ Եղանակ - Ներկայ՝ ող՝
Անցեալ՝ ած կամ եր
Ապասնի՝ ելք

105. Բ. Լծորդութեան օրինակ մը տուր եւ խոնարհէ'.
Սիրել բայլ իրր տիպար Բ. Լծորդութեան կը խոնարհուի
վերեւ զբուած ձեւերուն համեմատ՝ այսպէս.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

Կը սիրեմ
» սիրես
» սիրէ

Յոգնակի

Կը սիրենի
» սիրէֆ
» սիրեն

ԱՆԿԱՏԱՐ

Եզակի	Յողիակի
Կը սիրէի	» սիրէինք
» սիրէիք	» սիրէիք
» սիրէք	» սիրէին

ԿԱՏԱՐԵԱԼ

Սիրեցի	Սիրեցինք
Սիրեցիք	Սիրեցիք
Սիրեց	Սիրեցին

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Պիտի սիրեմ	Պիտի սիրենք
Պիտի սիրես	Պիտի սիրէք
Պիտի սիրէ	Պիտի սիրեն

ԱՆԿԱՏԱՐ Ա.Պ. Համ Թէսկառ

Պիտի սիրէի	Պիտի սիրէինք
Պիտի սիրէիք	Պիտի սիրէիք
Պիտի սիրէք	Պիտի սիրէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՐՆ ԵԳԱՆԱԿ

Սիրէ'	Սիրէ'նք
	Սիրեցէ'նք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵԳԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Որ սիրեմ	Որ սիրենք
Որ սիրես	Որ սիրէք
Որ սիրէ	Որ սիրեն

ԱՆԿԱՏԱՐ

Որ սիրէի	Որ սիրէինք
Որ սիրէիք	Որ սիրէիք
Որ սիրէք	Որ սիրէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Անիքեւոյք — Սիրել

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Ներկայ՝ Սիրող — Անցեալ՝ Սիրած, սիրել
Ապանի՝ Սիրելիք

ՆԱԽՕԹ. — Այս Բ. ԸՆՈՐԴՈՒԹԻԱՆ ՀՆԱԿԵՆՊ ԱՌՈՐԱԿԱՆ բայերն են՝
բռնել, գործել, գրել, լսել, խարել, կապել, կարել, հրամայել, դրկել,
հանել, ուզել, պատմել, սրել, վիճել, տնիկել, ցանել, քննել, են.։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Խոնարհել բոնել եւ ուղել բայերուն բոլոր ժամանակները :
2. Խոնարհել Սահմ. Ներկայ եւ Ապանի ժամանակները սա
խօսին. ես կը պատրաստեմ դասս ու կ'արտասանեմ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱՀՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Զօրացորագոյնին իրացուելիք

Երկու փոքրիկներ, մին հինգ տարեկան եւ միւսը երեք,
դրասեղանի մը առջեւ քով քովի նստած՝ կը թղթատէին մէյմէկ
պատկերազարդ զիրքեր։ Անգրանիկը աւելի շուտ աւարոսած ըւ-
լալով իր զործը, առաւ նաեւ կըսաեր եղրօր զիրքը։ Այս վեր-
ջնը, ինչողէս զիւրին է դուշակել, բողոքեց եղած յափշտակու-
թեան զէմ։ Միւսին ալ իիդնը շատ հանգիստ չըլլալով ըսածին
համար եւ ուղելով ապահովնալ տարիքոտ մէկու մը հաւանու-
թեամբ, զիմեց իր հօրը. «Սա պղտիկ եղայրս միթէ իրաւունք
ունի՞ այսքան աղմուկ հանելու, ըսաւ, քանի որ իմ տարիքս
հինգ է եւ ինք զեռ երեք տարեկան հազիւ կայ. Ես իրմէ աւելի
զօրաւոր եմ, եւ իր զիրքը առնելով՝ կարծեմ անիրաւութիւն
մը չըրի։» Ամէն կերպով իրաւացի է ըսածդ, ըսաւ հայրը, ու-

զելով բարոյականի դաս մը տալ իր զաւակին, իրաւունքը քու կողմէ է: Ուրեմն ես ալ քուկը կ'առնեմ: — Ա՛հ ... ինչո՞ւ համար արդեօք: — Վասն զի քեզմէ աւելի զօրաւոր եմ եւ դուն չես կրնար ինձի յաղթել:

Բարոյական: Բնաւ ներելի չէ որ մեր ուժը զործածենք անկարողներն ընկճելու համար, որովհետեւ իրաւունքը արդարութեան մէջ է եւ ոչ թէ նիւթակոն ուժի կամ մեծութեան:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Կրտսեր - տարիքով պղտեկ. ընկնել, բանի հագանդեցնել:

Լ Գ. Դ Ա Ս

ՊԱՏԿԵՐ Գ. ԼՇՈՐԴՈՒԹԵԱՆ

106. Գ. Լծորդութեան վերջաւորութիւնները որո՞նիք են.

Գ. Լծորդութեան վերջաւորութիւնները ասոնք են.

ԵԶԱԿԻ

Ասմէ. Ներկայ իմ, իս, ի

Անկատար էի, էիր, էր

Լատարեալ եցայ, եցար, եցու

ՅՈԳՆԱՏԻ

Ինք, իք, ին

Էինք, էիք, էին

Եցանք, եցաք, եցան

Պապոնի } Բացարձակ յար և նման Աահմ. Ներկային ու
Պնկատար } Անկատար Անկատարին՝ պիտի մասնիկով:

Հրամայական եղ. է՝ եցէք, ինք

Պտորադասական - նման Աահմ. Ներկայ ու Անկատարին որ մասնիկով:

Պնորոշ եղանակ - Ներկայ՝ ող

Անցեալ՝ ած կատ եր

Ապանիք՝ ելք

107. Օրինակ մը տո՞ւր Գ. Լծորդուքեան ու խոնարհէ' .
Գ. Լծորդուքեան տիպար օրինակ է խօսիլ բայց եւ կը խո-
նարհուի այսպէս .

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՊԱՆԱԿ

ՆԵՐԿԱԾ

Եզակի

Յոգնակի

Կը խօսիմ

Կը խօսինք

» խօսիս

» խօսիք

» խօսի

» խօսին

ԱՆԿԱՏԱՐ

Կը խօսէի

Կը խօսէինք

» խօսէիր

» խօսէիք

» խօսէր

» խօսէին

ԿԱՏԱՐԵԱԼ

Խօսեցայ

Խօսեցանք

Խօսեցար

Խօսեցաք

Խօսեցաւ

Խօսեցան

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Պիտի խօսիմ

Պիտի խօսինք

Պիտի խօսիս

Պիտի խօսիք

Պիտի խօսի

Պիտի խօսին

ԱՆԿԱՏԱՐ ԱՊ. Կամ ԹԵՇԱԿԱՆ

Պիտի խօսէի

Պիտի խօսէինք

Պիտի խօսէիր

Պիտի խօսէիք

Պիտի խօսէր

Պիտի խօսէին

ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի

Յողինակի

Խօսէ՛

Խօսինիք

Խօսեցէ՛ք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Որ խօսինիք

Որ խօսինիք

Որ խօսինիք

Որ խօսինիք

Որ խօսինիք

Որ խօսինիք

ԱՆԿԱՏԱՐ

Որ խօսէի

Որ խօսէինիք

Որ խօսէիք

Որ խօսէիք

Որ խօսէր

Որ խօսէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք — Խօսիլ

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Ներկայ՝ Խօսող — Անցեալ՝ Խօսած, Խօսեր

Ապանին՝ Խօսելիք

ԾԱՆՈԹ. — Այսպէս կը խոնարհուին նաև գանգատիլ, գանիլ, գար-
հուրիլ, զգուիլ, խուսափիլ, հալիլ, հաւնիլ, մաշիլ, նայիլ, վարանիլ, և
առանց նման շատ բայեր՝ որոնք Բ. Անցեալի եւ Ապանինի գերբայներուն
մէջ իրենց ի զերը ե-ի կը փոխեն, ինչպէս կ'երեւի զերեւ մեր տիպար
օրինակին մէջ. խօսեր, խօսնիք: Նոյնպէս կ'ըլլան նաև ասոնց ժխտական
ձեւերուն Սահմ. Անկատարները. (տե՛ս էջ 104):

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսերուն մէջ նշանակիլ շեղագիր բայերու
ժամանակը, թիւն ու դէմքը.

Երկու հարուստ վաճառականներ երէկ մեկնեցան քաղաքէն.
մեր թաղը կը բնակէին անոնք: Դուն կը գանգատիս միշտ: Լրա-

ծիդ հաւեկեցա՞ր : Ես կը զզուիմ անմաքուր և անկիրթ տղաք-
ներէն : Ողորմեցէ՛ աղքատներուն : Մարդիկ կը մեռնին, անբան-
ները կը սատկին : Ուսուցիչը կը ժպտէր՝ ևրբ նայեցաւ մեզի :
Ես իմ դասս կը սարվէի : Թիսի փախչէինք աշխատաթիւնէ՝ ևթէ
ծոյլ ըլլայինք : Երկրաշարժին օրը բոլոր չենքերը կը սարսէին
իրենց հիմերէն :

Օրինակ . Մեկնեցան=կատարեալ, յողնակի և բորորդ դէմք . . .

2. Նոյն հրահանգին յոզնակի բայերն եզակի դարձնել, եւ
եզակիները՝ յոզնակի .

Օրինակ . Հարուստ վաճառական մը մեկնեցաւ քաղաքէն . . .

ԲՆԹԵՐՅՑՈՒՄ ԵՒ ԲԱԹԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ճնական գործիքներ

Ո՞ր գործիքն է որ կը ծառայէ՝

Շիշերու խիցեր հանելու
Սուր ծայրեր միւելու
Մխուած դամեր քաշելու
Դուռեր բանալու
Մատիտի մը ծայրը սրելու
Լաթ կամ կտաւ կտրելու

Հաղուստներ կարելու
Զղեսաեղին հարթելու
Ծառեր յօսելու
Դաշտ մը հերկելու
Փայտ կտրելու
Խոտ հնձելու

Ասոնց ամէն մէկին առջեւ դնել պատկանող բառը սա նը-
շանակուածներէն .

Արդուկ, մանկազ, աքցան, կտրոց, մկրաս, խցան, բա-
նալի, յօսոց, մուրճ, կացին, ասեղ, արօր :

Օրինակ . Շիշերու խիցեր հանելու գործիքն է՝ խցիան :

ԴԼ. ԴԱՍ

ԹՈՂՈՒԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

108. Արդի հայերէնի մէջ միակ ու վերջացող բայը ո՞րն է
եւ ի՞նչպէս կը խոնարհուի.

Արդի հայերէնի մէջ միակ ու վերջացող բայն է՝ բողոք
եւ կը խոնարհուի այսպէս.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

Յոգնակի

ԿԸ թողում
» թողուս
» թողու

ԿԸ թողունք
» թողուք
» թողուն

ԱՆԿԱՏԱՐ

ԿԸ թողուի
» թողուիք
» թողուր

ԿԸ թողուինք
» թողուիք
» թողուին

ԿԱՏԱՐԵԱԼ

թողուցի (թողի) թողուցինք (թողինք)
թողուցիր (թողիր) թողուցիք (թողիք)
թողուց թողուցին (թողին)

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌԵՆ

Պիտի թողում
» թողուս
» թողու

Պիտի թողունք
» թողուք
» թողուն

ԱՆԿԱՏԱՐ Ա.Պ. Կամ ԹԷԱԿԱՆ

Պիտի թողուի
» թողուիք
» թողուր

Պիտի թողուինք
» թողուիք
» թողուին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՊԱՆԱԿ

Եզակի

Յոգնակի

Թող'զ

Թողուհնք

Թողուցէ'ք (Թողէ'ք)

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՊԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Որ թողում

Որ թողունք

» թողուս

» թողուք

» թողու

» թողուն

ԱՆԿԱՏԱՐ

Որ թողուի

Որ թողուինք

» թողուիր

» թողուիք

» թողուր

» թողուին

ԱՆՈՐՈՇ ԵՊԱՆԱԿ

Աներեւոյք — թողուլ

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Ներկայ՝ թողող — Անցեալ՝ թողած, թողուցած, թողեր
Ապառնի՝ թողելիիք

109. Ուշ վերջաւորութեամբ ուրիշ բայեր ալ կա՞ն արդիօք
եւ կրնա՞ն գործածուիլ նոյնութեամբ.

Թողուլ բայէն զատ նոյն վերջաւորութեամբ շատ մը բայեր
կան գրաբարէն մնացած, որոնց երբեմն Սահմ. Ներկան, Անկա-
տարն ու Աներեւոյթը բացառաբար կը գործածուին. օրինակ,
երդնուլ, զարքնուլ, զքունուլ, ընթեռնուլ, ևն. բայց դիանալու
է որ ում ձեւը կ'անհետանայ հետզհետէ ևւ անոր տեղ զուտ աշ-
խարհաբար կը գործածուին. օրինակ, երդնուլ՝ երդութեամալ,
զարքնուլ՝ արքնեալ, զքունուլ՝ խաղալ, ընթեռնուլ՝ կարդալ,
յենուլ՝ կրքնիլ, ոստիուլ՝ ցատկել, առնուլ՝ առնել, ևն.:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւալ խօսիերուն մէջ շեղագիր բայերուն ժամանակը ,
քիւն ու դէմքը որոշել .

ԶԵՐ ԱՍՏՈՒԹՅՈՒՆ քարերու երկրպաղութիւն կ'ընէիք :
Տէր , քո՛ղ մեղի մեր պարտքերը , ինչպէս մենք կը քողունք մեր
պարտապաններուն : Յիսուս ըստա . քո՛ղ տուէֆ որ այդ մանուկ-
ները ինձի դան : Անառակ որդին քողուց հայրենի տունը եւ հե-
ռու աշխարհ դնաց : Պետրոս եւ Անդրէաս ուռկանները քողուցին
եւ Յիսուսի հետեւեցան : Քեզի պիտի չքողում որ ասկէ անցնիս :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Խոնարհութիւն

Պարտէզին մէջ փոքրիկ տըղան
Փոքրիկ տըղան ծաղկասէր
Լուռ կը ալնկէր ճերմակ չուշան
Սիրուն տըղան ոսկեհեր :

Թարմ արմատներն աղնիւ բոյսին
Նախ տըղմին մէջ կը պատէր ,
Հուսկ կը շարէր գիրկը հողին
Ինչպէս ուլի ակռաներ :

Պատուհանէն զայն կը գիտէր
Ժըպտուն պապիկը անձայն .
Փոքրիկ տըղան լուռ կը ալնկէր
Սիրուն ծաղկեկը գարնան :

«Ինչո՞ւ, որդեակ, պապիկն ըստ,
Տիղմ կը պատես արմատին»:
— Որովհետեւ տըղմին մէջ լաւ
Արմատ կ'առնեն ու կ'աճին:

— Այո՛; տըղաս, այսպէս սըրտի
Խոնարհութեան մէջ միայն
Առաքինին կը բողընջի
Ինչպէս ծաղիկը չուշան:

Հ. Վ. ՅՈՎԱՆՆԵԿՍԵԱՆ

ԲԱՌԱԳԻՏՏՈՒԹԻՒՆ

Ոսկեհեր՝ սոկի մաղերով. ժառում — խնդում երես. պապիկ — մեծ-
Հայր. տիղմ — ցեղ. բողընջին — ծլիւ:

L E. ԴԱՍ

ԺԵՏԱԿԱՆ ԽՈՆԱՐՃՈՒՄ

110. Ե՞րբ քայ մը ժխտական կ'ըստի.

Բայ մը ժխտական կը կըսուի՝ երբ կը մերժուի դորձողու-
թիւն մը չ զերը բային առջեւ դնելով:

Օրինակ. Զեյ, չ'ուզեր, չ'իմանար, չեղած, չվախցող:

111. Բայերուն ո՞ր ժամանակները ժխտական կ'ըլլան այս
չ գիրը միայն առնելով.

Հաստատական ձեւերուն սկիզբը չ զերը դնելով ժխտական
կ'ըլլան բայերուն բոլոր ժամանակները՝ բացի Սահմ. Ներկայէն
ու Անկատարէն: Օրինակ. Զգրեցիր, չկարդացինք, պիտի չու-

զես, պիտի չուզէին, չտարակուսինք, չվայելող, չվայելած, չվայելելիք, չկարդալ, չգրել, չխօսիլ, և և և ։

112. Խնճպէս ժխտական կ'ըլլան Սահմ. Ներկան ու Անկատար.

Բայերուն Սահմ. Ներկան ու Անկատարը ժխտական կ'ըլլան
Եմ բայցին ժխտական ձեւով եւ իրենց Աներեւոյթին ծայրի 1
զիրը թ-ի փոխելով: Օրինակ. չեմ զրեք, չես կարգար, չենք
զրեք, չէ՞ կարգար, չէ՞ զրեք, չեն կարգար, չինք զրեք եւն::

113. Խ՞ԱՀԱՊԻՆ կը գործածուի չ ժխտականը Սահմ. Ներկայի երրորդ դիմքեն առաջ.

Զ զիբը՝ որ ոչ ժխտականին կը ճատուած ձեւն է, Սահմ. Ներկայի եղակի երրորդ դէմքէն առաջ չի կ'ըլլայ՝ երր բայը բաղաձայն գրով կը սկսի, իսկ ձայնաւորով սկսելու պարագային՝ ի-ին տեղ ապաթարց կը դրուի: Օրինակ. Ուսումնասեր տղան դպրոցէն երթեք չի բացակայիր, կանոնի դէմ չի գործեր, ժամանակը պարապ չ'անցրներ եւն::

ԳԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀԸՆՀԱՆԳԱՅԻ

1. Ժխտականի վերածել յաջորդ հաստատական բայերուն ձևերը:

Ես կը կարծեմ : Դուք կ'երգէիք : Անոնք զիտեն : Դուք պիտի
տեսնէք : Մենք կը խօսակցինք : Ան կ'ուզէ խաղալ : Դուք կրնաս
ընկերել : Եղբայրդ թող դրէ այս նամակը : Ես անոր գրին կը
հաւանիմ : Պիտի զարմանային ուսուցիչները՝ եթէ տեսնէին դայն :

Օրինակ՝ ես չեմ կարծեր, ուու չէիր երդեր, անոնք չեն դիմումներ...

2. Կրկնել նոյն իրահանգը եղակի խօսքերուն յոզեակի ձեւ
տալով եւ յոզեակիմերուն՝ եղակի:

Օրինակ. Մենք չենք կարծեր, դուք չեմք երդեր, ան չեմք...

ԺԽՏԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Չ Է Լ Լ Ա Լ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

	Եզակի	Ցողնակի
ա.	Դէմֆ ԶԵՄ ԸԱՄՐ	ԶԵՆՔ ԸԱՄՐ
թ.	» ԶԵՄ ԸԱՄՐ	ԶԷՔ ԸԱՄՐ
գ.	» Զ'ԸԱՄՐ	ԶԵՆ ԸԱՄՐ

Ա.ՆԿԱ.ՏԱ.Ր

ա.	Դէմֆ ԶԷՒ ԸԱՄՐ	ԶԷՒՆՔ ԸԱՄՐ
թ.	» ԶԷՒՐ ԸԱՄՐ	ԶԷՒՐՔ ԸԱՄՐ
գ.	» ԶԷՒ ԸԱՄՐ	ԶԷՒՆ ԸԱՄՐ

ԿԱՏԱՐԵԱԼ

ա.	Դէմֆ ԶԵՂԱՋ	ԶԵՂԱԽՔ
թ.	» ԶԵՂԱԲ	ԶԵՂԱՔ
գ.	» ԶԵՂԱՌ	ԶԵՂԱԽ

ԲԱՑԱՐՁԱԿ Ա.ՊԱ.ՌՆԻ

ա.	Դէմֆ ՊԵՄԻ ԸԲԱՄՐ	ՊԵՄԻ ԸԲԱՄՆՔ
թ.	» ՊԵՄԻ ԸԲԱՄՍ	ՊԵՄԻ ԸԲԱՄՔ
գ.	» ՊԵՄԻ ԸԲԱՄՋ	ՊԵՄԻ ԸԲԱՄՆ

Ա.ՆԿԱ.ՏԱ.Ր Ա.ՊԱ.ՌՆԻ

ա.	Դէմֆ ՊԵՄԻ ԸԲԱՄՋԻ	ՊԵՄԻ ԸԲԱՄՋԻՆՔ
թ.	» ՊԵՄԻ ԸԲԱՄՋԻՐ	ՊԵՄԻ ԸԲԱՄՋԻՔ
գ.	» ՊԵՄԻ ԸԲԱՄՐ	ՊԵՄԻ ԸԲԱՄՋԻՆ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եղակի

Յողօնակի

մ. Դէմք Մի՛ ըլլար

Մի՛ ըլլաք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

մ. Դէմք Որ չըլլամ

Որ չըլլանք

թ. » Որ չըլլաս

Որ չըլլաք

գ. » Որ չըլլայ

Որ չըլլան

ԱԿԱՏԱՐ

մ. Դէմք Որ չըլլայի

Որ չըլլայինք

թ. » Որ չըլլայիր

Որ չըլլայիք

գ. » Որ չըլլար

Որ չըլլային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք — Զըլլալ

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Ներկայ՝ Զեղող, Անցեալ՝ Զեղած,
Ապառնի՝ Զըլլալիք

ԶԳԻՏՆԱԼ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

մ. Դէմք Զեմ զիտեր

Զենք զիտեր

թ. » Զես զիտեր

Զէք զիտեր

գ. » Զի զիտեր

Զեն զիտեր

ԱԿԱՏԱՐ

մ. Դէմք Զէմ զիտեր

Զէնք զիտեր

թ. » Զէմբ զիտեր

Զէնք զիտեր

գ. » Զէմ զիտեր

Զէն զիտեր

ԿԱՏԱՐԵԱԼ

Եզակի

Յոգմակի

ա. ԴԵՄՖ ԶԳԻՄԳԱՅ

ԶԳԻՄԳԱՆՔ

թ. » ԶԳԻՄԳԱՐ

ԶԳԻՄԳԱՔ

գ. » ԶԳԻՄԳԱՆ

ԶԳԻՄԳԱՆ

ԲՍ.ՑԱ.ՐՁԱԿ Ա.ՊԱ.ՌՆԻ

ա. ԴԵՄՖ ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱԺ

ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՆՔ

թ. » ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱԺ

ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՔ

գ. » ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՋ

ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՆ

Ա.ՆԿԱ.ՏԱՐ Ա.ՊԱ.ՌՆԻ

ա. ԴԵՄՖ ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՋԻ

ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՋԻՆՔ

թ. » ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՋԻՐ

ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՋԻՔ

գ. » ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՐ

ՊԼՄԻ ՀԳԻՄՆԱՋԻՆ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ

թ. ԴԵՄՖ ՄԻ՛ ՊԼՄՆԱՐ

ՄԻ՛ ՊԼՄՆԱՔ

ԱՏՈՒՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ

ՆԵՐԿԱՅ

ա. ԴԵՄՖ ՈՐ ՀԳԻՄՆԱԺ

ՈՐ ՀԳԻՄՆԱՆՔ

թ. » ՈՐ ՀԳԻՄՆԱԺ

ՈՐ ՀԳԻՄՆԱՔ

գ. » ՈՐ ՀԳԻՄՆԱՋ

ՈՐ ՀԳԻՄՆԱՆ

Ա.ՆԿԱ.ՏԱՐ

ա. ԴԵՄՖ ՈՐ ՀԳԻՄՆԱՋԻ

ՈՐ ՀԳԻՄՆԱՋԻՆՔ

թ. » ՈՐ ՀԳԻՄՆԱՋԻՐ

ՈՐ ՀԳԻՄՆԱՋԻՔ

գ. » ՈՐ ՀԳԻՄՆԱՐ

ՈՐ ՀԳԻՄՆԱՋԻՆ

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿԻ

Աներեւոյք — ԶԳԻՄՆԱԼ

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Ներկայ՝ ԶԳԻՄԳԱՂ, Անցեալ՝ ԶԳԻՄԳԱԾ,
Ապանի՝ ԶԳԻՄՆԱԼԻՔ

ԶԵՐԳԵԼ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

	Եղակի	Յոզենակի
ա.	Դէմֆ Զեմ Էրդեր	Զենք Էրդեր
թ.	» Զես Էրդեր	Զէք Էրդեր
գ.	» Զ'երդեր	Զեն Էրդեր

ԱՆԿԱՏԱՐ

ա.	Դէմֆ Զէր Էրդեր	Զէինք Էրդեր
թ.	» Զէիր Էրդեր	Զէիք Էրդեր
գ.	» Զէր Էրդեր	Զէին Էրդեր

ԿԱՏԱՐԵԱԼ

ա.	Դէմֆ Զերդեցի	Զերդեցինք
թ.	» Զերդեցիր	Զերդեցիք
գ.	» Զերդեց	Զերդեցին

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌԵՒ

ա.	Դէմֆ Պիտի չերդեմ	Պիտի չերդենք
թ.	» Պիտի չերդես	Պիտի չերդէք
գ.	» Պիտի չերդէ	Պիտի չերդեն

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌԵՒ

ա.	Դէմֆ Պիտի չերդէի	Պիտի չերդէինք
թ.	» Պիտի չերդէիր	Պիտի չերդէիք
գ.	» Պիտի չերդէր	Պիտի չերդէին

ՀԲԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

թ.	Դէմֆ Մի՛ Էրդեր	Մի՛ Էրդէք
----	----------------	-----------

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եղակի

Յոզեմակի

ա.	ԴԵՄԲ ՈՒ ՀԵՐՊԵԼՄ	ՈՒ ՀԵՐՊԵԼՆՔ
թ.	» ՈՒ ՀԵՐՊԵԼՄ	ՈՒ ՀԵՐՊԵԼՔ
գ.	» ՈՒ ՀԵՐՊԵԼՔ	ՈՒ ՀԵՐՊԵԼՆ

ԱՆԿԱՏԱՐ

ա.	ԴԵՄԲ ՈՒ ՀԵՐՊԵԼՔԻ	ՈՒ ՀԵՐՊԵԼՆՔ
թ.	» ՈՒ ՀԵՐՊԵԼՔԻՐ	ՈՒ ՀԵՐՊԵԼՔ
գ.	» ՈՒ ՀԵՐՊԵԼՔՐ	ՈՒ ՀԵՐՊԵԼՆ

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւայք — ԶԵՐՊԵԼ

ԴԵՐԲԱՅՑՆԵՐ

Ներկայ՝ ԶԵՐՊՈՂ, Անցեալ՝ ԶԵՐՊԱԾ,
Ապանի՝ ԶԵՐՊԵԼՔ

Չ Ա Յ Ֆ Լ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եղակի

Յոզեմակի

ա.	ԴԵՄԲ ԶԵՄ ՆԱՅԻՐ	ԶԵՆՔ ՆԱՅԻՐ
թ.	» ԶԵՄ ՆԱՅԻՐ	ԶԵՆՔ ՆԱՅԻՐ
գ.	» ԶԵՄ ՆԱՅԻՐ	ԶԵՆ ՆԱՅԻՐ

ԱՆԿԱՏԱՐ

ա.	ԴԵՄԲ ԶԵԼ ՆԱՅԻՐ	ԶԵԼՆՔ ՆԱՅԻՐ
թ.	» ԶԵԼ ՆԱՅԻՐ	ԶԵԼՔ ՆԱՅԻՐ
գ.	» ԶԵԼ ՆԱՅԻՐ	ԶԵԼՆ ՆԱՅԻՐ

ԿԱՏԱՐԵԱԼ

Եզակի

Յոզմակի

ա. Դէմֆ Զնայեցայ

Զնայեցանք

թ. » Զնայեցար

Զնայեցաք

գ. » Զնայեցաւ

Զնայեցան

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

ա. Դէմֆ Պիտի չնայիմ

Պիտի չնայինք

թ. » Պիտի չնայիս

Պիտի չնայիք

գ. » Պիտի չնայի

Պիտի չնային

ՆԵՐԿԱՅ

ա. Դէմֆ Պիտի չնայէի

Պիտի չնայէինք

թ. » Պիտի չնայէիր

Պիտի չնայէիք

գ. » Պիտի չնայէր

Պիտի չնայէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՊԱՆԱԿ

թ. Դէմֆ Մի՛ նայիր

Մի՛ նայիք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՊԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

ա. Դէմֆ Որ չնայիմ

Որ չնայինք

թ. » Որ չնայիս

Որ չնայիք

գ. » Որ չնայի

Որ չնային

ԱՆԿԱՏԱՐ

ա. Դէմֆ Որ չնայէի

Որ չնայէինք

թ. » Որ չնայէիր

Որ չնայէիք

գ. » Որ չնայէր

Որ չնայէին

ԱՆՈՐՈՇ ԵՊԱՆԱԿ

Աներեւոյք — Զնայիլ

Դերբաջներ

Ներկայ՝ Զնայող, Անցեալ՝ Զնայոծ,
Ապանի՝ Զնայելիք

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Գրասիրու տղան

Վահրամիկ դեռ ութը տարեկան էր՝ երբ օր մը գպրոց երթալէ առաջ իր մեծ հօրմէն պարզեւ ստացաւ վայլուն դաշեկան մը, եւ ուրախութեամը զայն զբանը դրած՝ մեկնեցաւ տունէն։ Միտքը դրած էր այդ զբամով զնել խոշոր ու կարմիր խնձոր մը, մէկը անոնցմէ՝ զոր միշտ կը տեսնէր ցուցադրուած իր ճամբուն վրայ եղող պտղավաճառէն։ Նոյն առաւօտ օդը գեղեցիկ չէր, թանձր ու խոնաւ մշուշ մը պատած էր ամէն կողմ։ Բայց ան կ'երագէր քայլերը՝ խորհելով իր զնելիք խընձորին վրայ, երբ յանկարծ տեսաւ ծեր աղքատ մը՝ դողդոջուն եւ գունատ, որ խեղճուկ ձայնով « Ողորմութիւն, ողորմութիւն » կ'աղաղակէր։ Տղան կանդ առաւ անոր մօտը ու դիտեց . . . : Հալած մաշած կմախքի մը կը նմանէր. անշուշտ կամ հիւանդ էր կամ անօթի չեմ — ըստ ինքնիրեն — նախաճաշ ըրի եւ շատ հանդիստ եմ, իսկ այս թշուառ մարդը մէկ դաշեկանով կրնայ հաց մը զնել եւ անցընել իր անօթութիւնը »։ Եւ չուտ մը զբանէն հանեց իր վայլուն դահեկանը եւ մուրացիկին ափը դրաւ՝ ըսելով. « Ահա քեզի պղտիկ ողորմութիւնս, կրնաս ասով հաց մը զնել »։ Յետոյ վաղեց ուղղակի գպրոց՝ առանց ետեւ նայելու։

ԲԱՌԱԴԻՑՈՒԹԻՒՆ

Գրասիրու — զութ ունեցող. կմախք — մարմնի սոկորները. դողդոջուն — զողզողացող. զունատ — զոյնը նետած. ափ — թաթ. ուղղակի — չփշչիսակ։

ԼԶ. ԴԱՍ

ԲԱՐԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

114. Ի՞նչ տեսակ ժամանակները բաղադրեալ կ'ըսուին .

Բայերուն մինչեւ հոս նշանակուած ձեւերը , թէ՛ հաստատական եւ թէ՛ ժխտական՝ կը կոչուին պարզ ժամանակներ . բայց կայ բաղադրեալ ժամանակներու ձեւ մըն ալ՝ որ Պարզերէն կը տարբերի բառական յաւելումով :

115. Ի՞նչպէս կը ձեւանան բաղադրեալ ժամանակները .

Բայերուն բաղադրեալ ժամանակները կը ձեւանան՝ անոնց անցեալ գերբայները անփոփոխ պահնելով ու ամէն մէկ ժամանակի մէջ խոնարհնելով եմ , Կ'ըլլամ էականները կամ Ունիմ բայց : Օրինակներ . Գրած եմ , կարդացած էիր , լսած եղաւ . զըրած պիտի ըլլամ , լսած պիտի ըլլայիր՝ եթէ կարդացած ըլլար : Նմանապէս՝ ժխտական ու հարցական ձեւերով . գրած չեմ կամ չունիմ , տեսա՞ծ ես կամ տեսած ունի՞ս , լսած պիտի ըլլամ , կարդացած պիտի ըլլայի՞ն՝ եթէ զըրած ըլլային , եւն . :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Ստորագծել հետեւեալ խօսքերուն մէջ բայերուն բաղադրեալ ժամանակները .

Ճամբուն վրայ խոնուած էր ահագին ամբոխ մը : Ժողովորդին մէջ կար մարդ մը որուն ձեռքը չորցած էր : Դուք կատարած պիտի ըլլայիք պարտքերնիդ՝ եթէ մեղ պատուած ըլլայիք ձեր փոխաղարձ այցելութեամբ : Շքեզօրէն կազմուած էին այն՝ գիրքերը՝ զոր հայրիկս բերած էր Փարիզէն : Կարմիր ձուկեր տեսա՞ծ էր . մեր պարտէզին աւաղանը լեցուած է անոնցմով : Շատեր ուղղագրել չեն սորված որովհետեւ ուշադրութեամբ հետեւած չեն քերականութեան դասերուն : Ինծի զըրած նամա-

կէդ կը հասկնամ որ դու ջանք խնայած չես այդ ժասին։ Պարտաճանաչ աշակերտները միշտ սիրուած են իրենց դաստիարակներէն։

Օրինակ. Խոհուած էր . . .

2. Բերանացի խոնարհել դառնալ, զրկել եւ հասնիլ բայերուն Սահմ. Ներկայ, Անկատար եւ Ապառնի բաղադրեալ ժամանակները։

Օրինակ. Դարձած կամ դարձեր եմ . . . զրկած կամ զրկեր էի . . . հասած պիտի ըլլամ . . . հասած պիտի ըլլայի . . .

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵԻ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ըսէ՞ք անունը անոր՝ որ զրկուած է

Աչքէ, ականջէ, լեզուէ, թեւէ, մէկ աչքէ, մազերէ, ծընողքէ, Հարսառութենէ, ազատութենէ, ուսումէ, առողջութենէ, երջանկութենէ։

Լրացնել հետեւալ խօսքերը՝ կեսերուն սեղ դնելով վերը նշանակուածներուն համապատասխանող սաւ բառերէն մէկը. գերի, աղքատ, համր, ճաղաս, խուլ, թեւատ, կոյր, հիւանդ, միականի, դժբախտ, որր, անուսում կամ աղէտ։

Աչքէ զրկուածը՝ . . . կը կոչուի, ականջէ զրկուածը՝ . . ., լեզուէ զրկուածը՝ . . ., թեւէ զրկուածը՝ . . ., մէկ աչք ունեցողը՝ . . . Հարսառութենէ զրկուածը՝ . . ., երջանկութենէ զրբկուածը՝ . . ., մազերէ զրկուածը՝ . . . ուսումէ զրկուածը՝ . . ., ծնողքն զրկուածը՝ . . .։

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Թեւուն - թեւէ զրկուած, միականի - մէկ աչք ունեցող։

L E. ΤΑΥ

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՅԵՐ

116. Ո՞ր բայերը Ներգործական կ'ըստին.

Ներգործական կ'ըսուին այն բայերը՝ որոնք ուղղակի գործողութիւն կը կատարեն իրենց առարկայ եղող անձերու և իրերու վրայ։ Օրինակ. Արշաւիր ծեծեց Գրիգորը, Արեւը կը լուսաւարէ աշխարհ։

117. Ո՞րն է Ներգործական բայերում գործողութեան առարկան և ի՞նչ հոլովով կը ներկայացնի.

Ներգործական բայերուն գործողութիւնն առարկան է անոնց ուղղակի լրացուցիչը կամ սեփի խնդիրը՝ որ կ'ըլլայ միշտ հայցական հորով։ Ռւսոսի վերի օրինակներուն մէջ Գրիգորը և Աշխարհը ուղղակի խնդիրներ են ծեծեց ու կը լուսաւարէ ներգործական բայերուն։

118. Ներգործական բայով կազմուած խօսքերու մէջ չե՞ն կրնար արդեօֆ անուղղակի խնդիրներ ալ գտնուիլ.

Ներգործական բայերը՝ իրենց այս ուղղակի խնդիրէն դատ՝ կրնան ունենալ նաև անուղղակի կամ բնութեան խնդիրներ՝ երրաւելի ընդարձակենք խօսք մը։ Օրինակ. Հայրս երէկ նամակ մը զրեց անապարանեով։ Ծեղաղիր բառերը անուղղակի խնդիրներ են զրեց բային։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսքերուն մէջ նշանակել ներգ. բայերը։

Երկրագործը կը մշակէ դաշտերը, և դաստիարակը՝ մանուկներու միտքն ու սիրոը։ Դամոկիէս կը տեսնէր սուր մը զրյանուն վերեւ կախուած։ Յովար երէք նետերով սպաննեց Արիստոմը։ Աղամ արդիլուած պտուղը կերաւ եւայի սիրոյն համար։

Ան որ ուրիշները չի յարգեր՝ ինք ալ յարգանք չի ստանար : Գրի-
դոր Լուսաւորիչ կործանեց բոլոր կուռքերուն բազիները : Զիե-
րուն բերանը սանձ կը դնեն հնազանդեցնելու համար : Մըջիւնին
օրինակը կը խրատէ ծոյլերը : Սամփոսն բանեց առիւծին բերնին
ու պատուեց զայն : Պօղոս առաքեալը հրեաներուն կը գրէր . Կ'ա-
զաչեմ ձեզի Աստուծոյ ողորմութեամբ : Ստախօս են անոնք որ
երդումով բան մը կը խսոսանան ու չեն կատարեր :

Օրինակ . կը մշակէ . . .

2. Յոյց տալ վերի խօսքերուն մեջ շեղագիր նշանակուած
խնդիրներուն տեսակները :

Օրինակ . կը տեսնէր սուր մը (սեռի խնդիր) , գլխուն վերեւ
(անուղղակի խնդիր) . . .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Պահապան հրեշտակիս

Ով պահապան հրեշտակ սիրուն
Որ երկընքէն կ'իջնես իմ քոյլ,
Բոք' , ի՞նչ է քու սուրբ անունն
Որ զայն կանչեմ զուրդուրանքով :

Արշալուխին՝ ձեռքով քընքուչ
Բա՛ց , կ'աղաչեմ , աչքս ու լեզուս ,
Եւ իրիկուն քուն մը անուշ
Վարձք սոսւր յողնած իմ քայլերուս :

Երբ աղօթքներս երկինք տանիս,
Բեր փոխարէն շընորհք եւ սէր,
Ու ներշընչէ անզօր ուրստիս
Բարի խորհուրդ, բարի գործեր:

Մոլորական թէ թափառիմ
Մութ ու խոտոր ճամբաներով,
Յոյց տուր ինձի լոյսն երկընքին,
Քայլերս ուղղէ՛ հոն ապահով:

Մերժէ՛ ինձմէ չարն ու փորձանք,
Վարդեր ցանէ՛ ճամբուս վլրան.
Էլլամ բարի, ծնողքիս հըրճուանք,
Հայրենիքիս արի պաշտպան:

Հ. Ե. Փէջիկելև

ԲԱՌԱԳԻՏՏՈՒԹԻՒՆ

Գուրգուրանի - մեծ սէր. ներշնչել - թելադրել. մոլորական - ճամբէ՛
դուրս. բափառիլ - ասդին անդին քաշել. խոտոր - չեղ, ծուռ, արի - քաջ:

Լ Ը. ԴԱՍ

ԿՐԱՆՈՐԱԿԱՆ ԲԱՑԵՐ

119. Ե՞րբ Կրաւորական կ'ըստի բայ մը.

Կրաւորական կը կոչուի բայ մը՝ երբ կրել կը նշանակէ, այսինքն ենթակային վրայ գործողութեան մը կատարուիլը կ'եմացնէ։ Օրինակ Անկարդ Սուրբէն պատժուեցաւ ըսել է՝ պատիւի գործողութիւնը կատարուեցաւ անկարդ Սուրբէնի վրայ՝ որ ենթական է պատժուեցաւ բային։

120. Կրաւորական բայերը իրենց ի՞նչ հոլով կ'ուզեն իրենց խնդիր։

Կրաւորական բայերը իրենց ինդիր կ'ուզեն բացառական հոլովը։ Ուստի առնելով վերի խօսքը՝ երբ ուզենք հասկցնել թէ Սուրբէն որմէ՞ պատժուեցաւ, առջեւը կ'աւելցնենք բացառական հոլով բայ մը, օրինակ՝ ուսուցչն, որ կ'ըլլայ խնդիրը պատժուեցաւ բային։

121. Կրաւորական բայերը որոնցմէ՞ կը ձեւանան եւ ի՞նչ կերպով։

Կրաւորական բայերը կը կազմուին Ներգործականներէն, ու կը ձեւանան այսպէս = Ա. Լծորդութեան բայերուն ալ եւ նաև վերջաւորութիւնները կ'ըլլան ացուիլ եւ ցուիլ, ինչպէս կարդալ՝ կարդացուիլ, մոռնալ՝ մոռցուիլ։ Իսկ ել, իլ, ուլ վերջացողները կ'ըլլան պարզապէս ուիլ։ Օրինակ Տեսնել՝ տեսնուիլ, խօսիլ՝ խօսուիլ թողու՝ թողուիլ։

122. Ուրեմն ի՞նչպէս կը խոնարհուին կրաւորական բայերը։

Այս տեսակ բայերը ունին պարզ ու միաձեւ խոնարհում մը՝ յար եւ նման Գ. Լծորդութեան։ Օրինակներ.

ՄՈՌՆԱԼ — ՄՈՌՑՈՒԻԼ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

Ներկայ Կը մոռցուիմ, ցուիս, ցուի, եւն..:
 Անկատար Կը մոռցուէի, ցուէիր, ցուէր, եւն..:
 Կատարեալ Մոռցուեցայ, ցուեցար, ցուեցաւ, եւն..:
 Ապառնի Պիտի մոռցուիմ, ցուիս, ցուի, եւն..:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Մոռցուէ՛ Մոռցուի՛նք
 Մոռցուեցէ՛ք Թող մոռցուի, ցուին

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

Ներկայ Որ մոռցուիմ, ցուիս, ցուի, ցուինք:
 Անկատար Որ մոռցուէի, ցուէիր, ցուէր, ցուէինք:

ԴԵՐԱՅՑՆԵՐ

Մոռցուող - Մոռցուած, Մոռցուեր - Մոռցուելիք

ՏԵՍՆԵԼ — ՏԵՍՆՈՒԻԼ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ

Ներկայ Կը տեսնուիմ, նուիս, նուի, եւն..:
 Անկատար Կը տեսնուէի, նուէիր, նուէր, եւն..:
 Կատարեալ Տեսնուեցայ, նուեցար, նուեցաւ, եւն..:
 Ապառնի Պիտի տեսնուիմ, նուիս, նուի, եւն..:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Տեսնուէ՛ Տեսնուի՛նք
 Տեսնուեցէ՛ք Թող տեսնուի, նուին

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

Ներկայ Որ տեսնուիմ, նուիս, նուի, եւն։
Անկատար Որ տեսնուէի, նուէիր, նուէր, նուէինք, եւն։

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Տեսնուող - Տեսնուած, տեսնուեր - Տեսնուելիք

ԹՈՂՈՒԼ - ԹՈՂՈՒԻԼ

ՍՍՀՄԱՆԱԿԱՆ

Ներկայ Կը թողուիմ, ուիս, ուի, եւն։
Անկատար Կը թողուէի, ուէիր, ուէր, եւն։
Կատարեալ Թողուեցայ, ուեցար, ուեցաւ, եւն։
Ապանի Պիտի թողուիմ, ուիս, ուի, եւն։

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Թողուէ՛	Թողուի՛նք
Թողուեցէ՛ք	Թող թողուի, ուին

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ

Ներկայ Որ թողուիմ, ուիս, ուի, ուինք, եւն։
Անկատար Որ թողուէի, ուէիր, ուէր, ուէինք, եւն։

ԴԵՐԲԱՅՆԵՐ

Թողուող - Թողուած, Թողուեր - Թողուելիք

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսմերուն ներգործական բայերը նշանակել մէկ ստորագիծով եւ կրաւորականները երկուքով .

Դաւիթ տապալեց Գողիտթը : Հողեփեռնէս սպաննուեցաւ Յուղիթէն : Տիսոս պաշարեց ու կործանեց Երուսաղէմը : Անի քաղաքը անուեցաւ Յոյներէն : Բարի մարդիկ օրէնքը կը պահն, յանցաւորները անկէ կը պատժուին : Դպրոցին զանգակը կ'իմացնէ զասաժամերը : Կանոնադահ աշակերտները տեսուչէն կը վարձապրուին : Զմեռը կը տառապեցնէ աղքատներն ու հետանլները : Գարունով բնութիւնը բոլորովին կը նորոգուի :

2. Միեւնոյն իրահանգին ներգործական խօսմերը կրաւորականի վերածել եւ կրաւորականները ներգործականի .

Օրինակ . Գողիար տապալուեցաւ Դաւիթէն . Յուղիր սպաննեց Հողեփեռնելով . . .

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՌ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Անհնագանդուքեան պատիմը

Սկսած էր գոլոցական արձակուրդը, եւ ինչպէս ամէն աշակերտ՝ իրենց տունը կը մնային նաեւ որբեւարիի մը երեք փոքր զաւակները : Օր մը ասոնց մայրը հարկադրուած ըլլալով քիչ մը ատեն դուրս ելլել՝ պատուիրած էր որ իրենց պարտէղին մէջ խաղան առանց բացակայելու մինչեւ իր վերադարձը : Բայց հաղիւթէ ան կը մեկնի, պղտիկ անառակները կ'ելլեն կ'երթան դէպի հեռաւոր ծառաստան մը, եւ հոն ձող մը յարմարցնելով հինգած ծառի մը կոճղին վրայ՝ կը ուկին նորնորուկ խաղալ հո'փ հո'փ կանչելով : Սակայն իրենցմէ մէկը յանկարծ ցնցուելով կը կորսնցնէ գժրախտաբար իր հաւասարակշռութիւնը ու

կը զլորի վար կ'իյնայ գլխու վրայ, ծանրապէս վերաւորուած ու մարած վիճակի մէջ: Անցորդներ կը փութան անմիջական օդ-նութիւն ընելու խեղճին՝ որ ինքովինք գտնելուն պէս՝ վա՛յ, մայրի՛կ, վա՛յ, կ'աղաղակէ լալով...: Քիչ յետոյ կը հասնի մայրերնին ու անմիջապէս դայն հիւանդանոց փոխադրել կու տայ, իսկ միւս երկուքը տրտում տիսուր կը վերադառնան դէսլի սուն:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Հարկադրուած – ստիպուած. ձող – երկայն փայտ. հաւասարակըշ-ուորիւն – կըսի կամ ծանրութեան հաւասարութիւն. բացակայիլ – հե-սանալ. նորնորուկ – (թուրքերէն՝ տանկարակիշտի):

L թ. ԴԱՍ

ԶԵԶՈՒ ԲԱՅԵՐ ԵՒ ԻՐԵՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

123. Ի՞նչ տեսակ բայեր Զէզուք կ'ըսուին եւ ո՞ր լծորդու-րեան կը պատկանին.

Զէզուք կ'ըսուի բայ մը՝ որուն դործողութիւնը կը կատարուի միայն իր ենթակային վրայ, ուրիշի չ'անցնիր: Այս տեսակ բայեր մասնաւոր լծորդութեան չեն պատկանիր, եւ ընդհանրապէս իրենց Աներեւոյթները նաև կամ իլ կը վերջաւորուին, ինչպէս դատնալ, տաքնալ, չորնալ, հալիլ, մաշիլ, պառկիլ:

124. Ո՞րն է Զէզուք բայերուն լրացուցիչը եւ ի՞նչ հոլու.

Զէզուք բայերը կ'առնեն անուղղակի լրացուցիչ կամ բնու-թեան խոդիր՝ որ կը ներկայացուի ամէն մէկ բայի պահանջած հոլովով:

125. Զէղոք բայերէն որո՞նք տրական հոլով լրացուցիչ կ'առ-
նեն, որո՞նք բացառական եւ որո՞նք գործիական .

Սպասել, առաջնորդել, կարօտնալ, հանդիպիլ, նախաճակիլ,
փափաքիլ, օգնիլ եւ ասոնց նմաններ՝ կ'առնեն տրական հոլով
լրացուցիչ կամ խնդիր. — զգուշանալ, հեռանալ, մեկնիլ, փախ-
չիլ՝ բացառական հոլով. — իսկ գրադիլ, հետաքրքրուիլ՝ գոր-
ծիական :

126. Լրացուցիչները ե՞րբ ուղղականի ձեւով կը ներկայաց-
ուին.

Լրացուցիչները ուղղականի ձեւով կը ներկայացուին՝ դեպի
կամ մեջը նշանակութեամբ: Օրինակ. Ես դպրոց կ'երթամ. Հայ-
րըս տունը կ'աշխատի. Գողերը բանս կը դրուին. Ամէնէն կա-
տաղի գաղանները Ավրիլիկ կը զտնուին: — Շեղադիր բառերը
լրացուցիչներն են իրենց բայերուն:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Կրկնել ի՞լ. դասին 1. իրահանգը, նշանակելով այս ան-
գամ բայերուն ժամանակները, թիւերն ու դէմքերը:

2. Բերանացի խոնարհել զբաղել, փախչիլ, օգնել բայերը:

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱԹԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ի՞նչ նիշը կը շինուին

Շիշեր, սեղաններ, գրչածայրեր, կողովներ, կօշիկներ, զի-
նի, հաց, պանիր, կարաղ, շամպիկներ, զուրպաններ, գամեր:

Լրացնել հետեւեալ խօսքերը՝ կէտերու տեղ գործածելով վե-
րի բառերուն սա համապատասխանները. սեր, կտաւ, ողոր,
կաշի, պողպատ, ապակի, կաթ, ալիւր, տախտակ, խաղող, եր-
կաթ, գերձան:

**Շիշերը կը չինուին ・・・ով, սեղանները՝ ・・・ով, դրչածայ-
րերը՝ ・・・ով, կողովները՝ ・・・ով, կօչիկները՝ ・・・ով, հացը՝
・・・ով, գինին՝ ・・・ով, պանիրը՝ ・・・ով, շաղիկները՝ ・・・ով,
դուրպանները՝ բուրդի կամ բամբակի ・・・ով, կարաղը՝ ・・・ով,
գամերը՝ ・・・ով :**

ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Ոզոր - փոքրիկ ծառ կամ թռոփ՝ որուն կակուզ սասերով կը չինուին
կողովներ. պողպատ - թրջուած և կարծրացած երկաթ:

Խ Դ Ա Ս

ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅԵՐ

127. Ո՞ր բայերը Անցողական կը կոչուին եւ ի՞նչպէս կը
ձեւանան .

Անցողական կ'ըսուին այն բայերը՝ որ դործողութեան մը
ուրիշի ձեռքով կատարուելը կը նշանակեն, ու կը ձեւանան՝ բայ-
աբժաններու վրայ ցնել մասնիկը աւելցնելով, ինչպէս՝ մոս-
ցնել, սիր-ցնել, փախ-ցնել, և ան . :

128. Ներգործական բայերէն շատեր ուրիշ ի՞նչ կիրառվ
Անցողական կ'ըլլան .

Ներգործական բայերէն շատեր՝ տալ բայով Անցողական
կ'ըլլան: Օրինակ. բերել տալ, բանալ տալ, գոցել տալ, մաքրել
տալ, և ան . : Այս ձեւով Անցողականներու մէջ միայն տալ բայը
կը լոնտահուի, միւսը անփոփոխ կը մնայ միշտ, ուստի յաճախ
կ'ըսուի. Բժիշկ մը բերել պիտի տամ. Մեր ցորենը աղալ տուինք .
Շինել տուիք սա կոտրած աթոռները, և ան . :

ԾԱՆՈԹ. - Իւ վերջացող գ. Լծորդութեան բայերը անցողական եղած առեն իրենց ի գիրք ե-ի կը փոխեն: Օրինակ Անցնիլ՝ կ'ըլլայ անցընել կամ անցնիլ տալ. Դադրիլ՝ դադրեցնել կամ դադրիլ տալ:

129. Ո՞ր բայերը չունին անցողական ձեւ. Եմ, ըլլամ, զամ, կամ; կրօնամ և ունենամ բայերը բնաւ չեն դործածուիր անցողական ո՛ր և է ձեւով:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Անցողական ընել հետեւեալ բայերը ցնել վերջաւորութամբ.

Խաղալ, խնդալ, սիրել, բարկանալ, խօսիլ, ձանձրանալ, ապրիլ, իմանալ, աշխատիլ, կշտանալ, սորմիլ, տեղեկանալ, խոսուլանիլ, քնանալ:

Օրինակ. խաղնել, խնդացնել . . .

2. Անցողականի վերածել նոյնպէս սա բայերը ցնել կամ տալ յաւելումներով՝ պահանջին համեմատ:

Մոռնալ, կանչել, խօսիլ, բերել, պոռալ, խարել, հաւնիլ, պարել, չետեւիլ, աղօթել, ամշնալ, մուրալ, դիտնալ, պատռել, ճանչնալ:

Օրինակ. մոռնալ մոռցնել, կանչել կանչել տալ . . .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Կամք եւ գործ

Թռչունի թեւ կ'ուզեմ ես,
Ճըսուողական դայլայլիկ,
Ծաղիկներու բոյրն ու տես
Գոյն քան ըզդոյն գեղեցիկ:

Կ'ուղեմ ևս թագ ոսկեհուռ,
Արքայական ծիրանի
Մէծ միտքերուն հանձար սուր,
Անոնց համբաւն անուանի :

Դիւցաղներու կ'ուղեմ գեռ
Ունենալ միառքի ու պարծանք,
Դարձեալ ամէն բանէ վեր՝
Պատիւ անձիս ու յարդանք :

Կ'ուղեմ... ևս ալ ի՞նչ զիտնամ,
Բայց խենդ միայն ուղելու,
Պարտքերուս մէջ շատ անդամ
Կը զըտնըւիմ զանցառու :

Ի՞նչ շահ միայն ուղելէն
Եթէ ոչ խօլ մի պատրանք,
Քանի որ գեռ լըրջօրէն
Չունիմ տոկուն աշխատանք :

— Ոչ, կամք միայն չի բաւեր,
Եթէ սոսուզիւ կ'ուղեմ ևս
Դիրք մունենալ պատռարեր՝
Հարկ է քրրտնիմ մեծապէս :

ԲԱՌԱԳԻՏԻՑՈՒԹԻՒՆ

Բոյր — անոյշ հատ. տես — տեսք. ոսկիհուռ — ոսկիով հիւսուած.
գոյն քան զգոյն — մէկ գոյնը միւսէն աւելի. ծիրանի — թագաւորի զգեստ.
զանցառու — զանց ընող, չկատարող. խօլ — յիմար. տոկուն — դիմացկուն.
պատրանք — ինքնախարութիւն. պատռարեր — պատիւ բերող. դիւցազն —
մէծ կորիմ, հերոս :

ԽԱ. ԴԱՍ

ԴԵՐԲԱՅՆԵՐ ԵՒ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԻՒՆԸ

130. Բայերու ո՞ր ձեւերը Դերբայ կը կոչուին եւ ի՞նչպէս կը գործածուին .

Դերբայ կը կոչուին բայերու Անորոշ Եղանակին պատկանող ձեւերը՝ ինչպէս տեսանք ամէն խոնարհումներուն մէջ, եւ կը դորժածուին թէ՛ անոնց գիմաւոր ժամանակներուն տեղ եւ թէ՛ իրը անուն :

131. Դիմաւոր բայով խօսքեր ե՞րբ կը ներկայացուին Դերբայներով .

Դիմաւոր բայով կազմուած խօսքեր չառ անդամ Դերբայներով կը բացատրուին՝ խօսքը աւելի կտրուկ ընելու համար : Օրինակ . Զեզի այցելող հիւրերը, այսինքն՝ հիւրերը որոնք ձեզի կ'այցելեն . — Ինձի գրած նամակդ, նամակը՝ զոր ինձի գրած ես . — Ընելիքդ ըրէ՛, ինչ որ պիտի ընես՝ ըրէ :

132. Դերբայները կրնա՞ն նաեւ իբր գոյական եւ ածական գործածուիլ .

Դերբայները կը դորժածուին նաեւ իրը կոյական եւ ածական, եւ անոնց պէս յօդ կ'առնեն եւ կը հոլովուին :

133. Աներեւոյքները ի՞նչպէս կը հոլովուին .

Աներեւոյքները ընդհանրապէս եղակի կը հոլովուին . Կարդալ, կարդալու, կարդալէ, կարդալով, սիրել, սիրելու, սիրելէ, սիրելով . խօսիլ, խօսելու, խօսէլէ, խօսելով : Երբեմն նաեւ յոդնակի . Կարդալներ, կարդալներով, սիրելներ, սիրելներով . խօսիլներ, խօսիլներով, եւն . :

134. Ի՞նչպէս կը հոլովուին ող, ած եւ լիք վերջացող Դերբայները .

Ող, ած եւ լիք վերջացող ներկայ, Անցեալ եւ Աղասոնի Դեր-
բայները կը հոլովուին եղակի թէ յոզնակի հետեւեալ օրինակնե-
րուն պէս.

Եղակի			
Ուդի. Հայց.	Սին. Տրակի.	Բացառական	Գործիական
Գործողը	Գործողին	Գործողէն	Գործողով
Տեսածը	Տեսածին	Տեսածէն	Տեսածով
Բաելիքը	Բաելիքին	Բաելիքէն	Բաելիքով
Յոզնակի			
Գործողները	Գործողներուն	Գործողներէն	Գործողներով
Տեսածները	Տեսածներուն	Տեսածներէն	Տեսածներով
Բաելիքները	Բաելիքներուն	Բաելիքներէն	Բաելիքներով

ՄԱՆՈՒԹ. Եր վերջացող Անցեալ գերբայներն ու թէպէտ կը գործած-
ուին ած վերջացողներուն պէս բաղադրեալ ժամանակներ կազմելու, բայց
չն հոլովուիր:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսիերուն մեջ որոշել դերբայները.

Արթնաւով տեսայ որ արեւը ծագեր էր: Յիսուսի ծնանելու
տաեն Արեւելքէն մողեր հասան Երուսաղէմ: Երէկ կարդացինք
Արլահամ խսասովանողին վարքը: Նախ տղաք չեն մտածեր դա-
մբքը, երկրորդ՝ տղայամիտ մարդիկ: Դուն չես մտներ ու մըս-
նողներուն դէմը կեցած կ'արդիւս: Քեզմէ փոխ առնել ուղղին
երես մի՛ գարձներ: Առանց սորմելու մարդ գիտուն չըլլար, եւ
կը սորդի կարդալով ու դիտելով:

2. Դերբայները դիմաւոր բայի վերածել.

Աշխատողը մուրացիան չըլլար: Զեր հայրը աղատողը մեր
բարեկամն է: Քեզի ըսելիք մը ունիմ: Ընելիքդ շուտով ըրէ:

Գրած նամակս ձեռքդ հասա՞ւ: Զիս չտեսնողներն ու ինծմէ չլսողները երանի պիտի տան ձեղի: Անցած ժամանակը ետ չի գտանար: Ուրիշին հոր փորողը՝ ինք կ'իյնայ մէջը: Ուզան ըսողը յաճախ չուզածը կը լսէ:

Օրինակ Աշխատողը = ան որ կ'աշխատի ...

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱՀՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Բարի սամարացին

Մարդ մը երուսաղէմէն երիքով երթարու ատեն, կ'ըսէ Աւետարանը, աւազակներու ձեռքն ինկաւ, որոնք յափշտակելով անոր բոլոր ունեցածը, վիրաւորեցին զայն ու կիսամահ թողուցին: Քահանայ մը որ նոյն ճամբէն կ'անցնէր, տեսաւ զանիկա եւ ճամբան շարունակեց: Ղեւտացի մըն ալ անցաւ անկէ, տեսաւ եւ նոյնափս առաւ քալեց: Բայց Սամարացի մը երբ եկաւ տեսաւ այն թշուառը՝ գութը չարեցաւ. մօտեցաւ անոր եւ ձէթ՝ ու զինի գնելով՝ պատեց վէրքերը: Յետոյ զայն իր գրաստին վրայ զրած՝ պանդոկ մը տարաւ եւ խնամեց: Յաջորդ օրը, հարկ ըլլալով իր ճամբան շարունակել, զրպանէն երկու գահեկան հանեց եւ պանդոկապետին տալով ըսաւ. «Հոդ տար այս մարդուն, եւ ինչ ծախք որ ընես անոր համար՝ վերադարձիս քեզի կը վճարեմ»:

Ահա զեղեցիկ օրինակ մը եղբայրսիրութեան, որուն պէտք է ջանանք նմանիլ մեր կարելիին չափով՝ ամէն անդամ որ առիթն ունենանք:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կիսամահ – կէս մեռած. առաւ քալեց – անցաւ գնաց. զրաստ – անառուն (ձի, էշ, ջորե):

ԽԲ. ԴԱՍ

ՄԱԿԲԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐ ՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ

135 Ո՞ր բառերը Մակրայ կ'ըստին եւ ի՞նչ կը նշանակեն.

Մակրայ կ'ըսուեին այն անփոփոխ բառերը՝ որոնք բայերուն քով գրուելով՝ կ'իմացնեն զործողութեան ժամանակը, տեղը, որակը եւ քանակը, եւ անոնց համեմատ կ'ըսուեն ֆամանակական, Տեղական, Որակական և Քանակական։ Օրինակ. կանուխ արթննալ, դուրս ելլել, սաստիկ յանդիմանել, քիչ աշխատիւ, եւն։ Կան ալ որ կը կոչուին Հարցական, Հաստատական, Ժըտական և Երկրայական մակրայներ՝ որոնցմէ կը հասկցուի իւրաքանչիւրին նշանակութիւնը։

136. Որո՞նք են զլիաւորները այն Մակրայներուն՝ որ Ճամանակ եւ Տեղ կը ցուցինեն.

Ճամանակ ցուցնող են՝ Առաջ, յետոյ, նախ, իմաս, ետքը, յանախ, ստէպ, շուտ, ուշ, միշտ, արդ, մերք, երբեմն, հերու, երեկ, այսօր, վաղը, եւն։ — Տեղ ցուցնող կամ Տեղական կոչուածներն են՝ Հոս, հոտ, հոն, հովը, մօտք, ուր, վերը, վարը, առջեւ, վերեւ, վրան, տակը, դուրսը, ներսը, եւն։

137. Որո՞նք են Որակական եւ Քանակական կոչուածներուն զլիաւորները.

Որակական կամ զործելու կերպը ցոյց տուող Մակրայներն են՝ Արէկի, լաւ, գէշ, յորի, ուժգին, սաստիկ, մեղմով, յիրաւի, բռնի, սովորաբար, ընդհանրապէս, ուղղակի, կողմնակի, յանկարծակի, հիմնովին, վերիվերանց, հարեւանցի, բերանացի, այսպէս, այդպէս, այնպէս, նոյնակէս, եւն։ — Զափ կամ քանակ նշանակող մակրայներն են՝ շատ, քիչ, ամելի, նուազ, հերիք, ալ, սակաւ, պակաս, բաւական, կարն, այսքան, այդքան, նոյնիքան, որքան, լիուլի, երկար, եւն։

138. Թանի մը օրինակ տո՛ւր նաեւ Հարցական, Հաստատական, Ժիտական ու Երկրայտական մակրայներէն.

Ահա քանի մը օրինակ առանց խրաքանչիւրէն.

Հարցական = ինչո՞ւ, ի՞նչպէս, ինչո՞ւ համար, ո՞ւր, ուրիշ, ո՞ր առեն, քանի՞ անզամ:

Հաստատական = Այո՛, անշուշտ, յիրաւի, նշմարիտ, արդարեւ, իրաւ որ, ահա՛, ահաւասիկ:

Ժիտական = Ո՛չ, չե՛, մի՛, բնաւ, երբեք, բաւ լիցի, բընաւ երբեք, ամենեւին, բացարձակապէս:

Երկրայտական = Գուցէ, քերեւս, հաւածօրէն, արդեօֆ, ասով հանդերձ, ենթադրելով, ևն . :

ՔԵՐՍԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Որոշել հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր մակրայներուն տեսակները.

Փառաէր ժարդը երբեք դո՛չ չըլլար իր վիճակէն: Շատ լսելն ու քիչ խօսիլը նշան է խոհեմարար գործելու: Դուք չափազանց կը զանդազիք, արագ շարժելու էք: Երբեք վաղուան մի յետաձգեր գործ մը զոր այսօր կրնաս ընել: Բնաւ այո՛ մի ըսէք բանի մը համար՝ երբ ոչ է ան ձեր սրտին մէջ: Ժամանակը ետ չի դառնար, սորվինք լաւ գործածել զայն: Ան որ անխորհրդարար կ'ըսէ իր բոլոր զիտցածը, քիչ ատենէն պիտի ըսէ նաեւ ինչ որ չի դիտեր: Ուշադրութեամբ լսեցէք ձեր ծնողներուն խրատները եւ նշդօրէն գործադրեցէք: Հազիւ երբեք պիտի զրկուէինք մեր կարեւոր բաներէն՝ եթէ աւելորդներու համար վատնած չըլլայինք մեր ժամանակն ու դրամը: Անփութութիւնը ուշ թէ շտու կը զտնէ իր պատիժը:

Օրինակ՝ Երբեք՝ Ժիտական, Հաստ ու քիչ՝ քանակական . . .

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Գործածելով առորեւ դրուած բայերէն մէկը՝ նշանակել
քէ ի՞նչ կ'ընէ այն ժարդը որ ձուկ կամ վայրի կնողանիներ կը¹
բռնէ. անիկա՝ որ վարէն վեր կ'երթայ. անիկա՝ որ վերէն վար
կու գայ. անիկա՝ որ խոտեր կը կտրէ. անիկա՝ որ իր զաղա-
փարը կը յայտնէ խօսքով. անիկա՝ որ բուրդը թելերու կը վե-
րածէ. ան որ նկար կը չնէ. ան որ ձեւ ու կերպարանք կու
տայ պինդ առարկաներու. ան՝ որ առիթ մը իր շահուն կը
յատկացնէ. եւ ան՝ որ ետեւէ կ'ըլլայ բան մը դոնելու:

Կը հնձէ, կը մանէ, կը քանդակէ, կ'որսայ, կ'իջնէ, կը
խօսի, կը նկարէ, կ'ելլէ, կը հետապնդէ, կը շահագործէ:

Օրինակ. Անիկա որ ցորեն կը կտրէ՝ կը հնձէ. անիկա որ
բուրդը թելերու կը վերածէ՝ կը մանէ...

2. Նմանապէս վարի բայերէն յարմարները գործածելով ցոյց
տալ քէ ի՞նչ կ'ընեն շարժելու համար՝ թուշունը, ձուկը, հե-
տեւակը, եղնիկը, լուն, օձը, դնդակը, ծուխը, հողմացոյցը,
գետը, շատրուանը, անձրեւը, ջրվեժը, կառախոռնմբը, բալլիի-
րը, սաւառնակը:

Կը սահի, կը ցայտէ, կը զլորի, կը քալէ, կը սուրայ, կը
տեղայ, կը լողայ, կը բռչի, կը ցատկէ, կը հոսի, կը սողայ,
կը դառնայ, կը բարձրանայ, կ'ոստոսուէ, կ'օդաչուէ, կը գա-
հավիճի:

Օրինակ. Բալլիիրը կը սահի, շատրուանը կը ցայտէ...

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Հետեւակ – ոռքով գնացող զօրք. ջրվէժ – ջուրի սաստիկ հոսանք՝
բարձր ժայռէ. բալլիիր – տեսակ մը կառք ձիւնի եւ սառի վրայ սահող.
հողմացոյց – հովերուն ուղղութիւնը ցուցնող զործիք. շատրուան – ցայ-
տուն չլուզ աւաղան, աղրիւր. սաւառնակ – օդանաւ. տեղալ – անձրեւել.
գահավիճի – բարձրէն վար թափիւ. ոստոսել – ցատկուել. օդաչուել –
օդին մէջ ճամբուզել:

Խ Գ. Դ Ա Ս

ՀՈԼՈՎԱՌՈՒԻ ԲԱՌԵՐ ՈՒ ԽՆԴՐԱՌՈՒԻԹԻՒՆՆԵՐ

139. Ի՞նչ տեսակ բառեր Հոլովառու կ'ըստին եւ ի՞նչպէս կը գործածուին.

Հոլովառու կը կոչուին պարագայ ցուցնող բառեր՝ որոնք առանձին չեն գործածուիր, այլ միշտ զոյականի կամ դերանունի հետ՝ իր իրենց խնդիրը։ Օրինակ. Դպրոցին մէջ, դրասեղանին առջեւ, մինչեւ իրիկուն, դասի համար, ծառին վրայ, դետէն անդին, եւն։ Այս զոյդ բառերէն չեղադիրները Հոլովառու բառեր են ևւ քովինները՝ իրենց խնդիրը։

140. Հոլովառու բառերը իրենց խնդիրներէն առաջ կը դըրուին թէ ետքը.

Հոլովառու բառերէն կան որ առաջ կը դըրուին իրենց խընդիրներէն՝ կան որ ետքը, կան ալ որ թէ՛ առաջ կը դըրուին եւ թէ՛ ետքը, եւ իրենց զիրքին համեմատ՝ կը կոչուին նախադաս, Յետադաս, Կրկնակարգ։ Նախադասներն են սա վեց համար. Դէպի, իբրեւ, քան, բաց ի, մինչեւ, առանց։ Յետադաս են շատ մը բառեր՝ հետեւեալներուն պէս. դէմ, մօտ, հետ, մէջ, առաջ, ետքը, քով, տեղ, աւելի, նուազ, վերջ, յետոյ, առջեւ, ետեւ, միջեւ, վերեւ, ներքեւ, շուրջ, ասդին, անդին, մէկսեղ, միասին, ատեն, մէջտեղ, բոլորտիք, եւն։ Իսկ հանդերձ, հեռու, նման, հանդեպ, հակառակ, փոխանակ՝ կըրկնակարգ կ'ըստւին, վասնդի կրնան իրենց խնդիրէն թէ՛ առաջ դըրուիլ եւ թէ ետքը։ Օրինակ. Ասով հանդերձ, հանդերձ ասով, մեղմէ հեռու, հեռու մեղմէ, ասոր նման, նման ասոր, մեղի համեմատ, համեմատ մեղի, վարձքի փոխարէն, փոխարէն վարձքի, եւն։

141. Ի՞նչ հոլով-խնդիր կ'առնեն Հոլովառու բառերը.

Ամէն Հոլովառու բառ կ'առնէ յատուկ Հոլովով խնդիր մը, ինչու կը տեսնուի հետեւեալ օրինակներէն։

Ուղղական կամ Հայցական = իրբեւ արդար, որպէս յիմար, գէպի ծով :

Բացառական = Ասլէ զառ, դէպէն առաջ կամ ետքը, բացի ձեզմէ, կարողութենէն վեր կամ վար, գիտցածէն աւելի կամ պահսս, մեզմէ հեռու :

Սեռական = Ջրագին քով, պարկին մէջ, դրան առջեւ, աւազանին շուրջ, ծառին տակ, բլուրին ետեւ, գործի պատճառով, մեր ձեռքով :

Տրական = Ինծի պէս, ձեզի մօտ, մարդու հետ, մազի չափ, հրեշտակի նման, մեծերու հանդէպ, յանցանքի համար, փոխանակ կռուելու :

Գործիական = Ասով մէկտեղ, լնտանիքով միասին, բարեկամներով հանդերձ, եւն :

Այս դոյդ բառերէն շեղագիրները խնդիրներ են իրենց կեց հոլովառուներուն :

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Նշանակել սա խօսքերուն մէջ Հոլովառու բառերը .

Երկիրը կը դառնայ արեգակին շուրջ : Այս մարդը կ'ապրի առանց բարեկամի : Կևսար կռուեցաւ Պոմպէսոսի դէմ : Յիսուս կը բազմի Հօր Աստուծոյ աջակողմը : Հօրեղորորդիս կ'աշխատի գերձակի մը քով : Աստուծած երկինքն ու երկիրը ստեղծեց վեց օրուան մէջ : Նապաստակի մը ձագը դերնուեցաւ անտառէն դուրս : Մենք մեր բարեկամներուն հետ ենք միշտ : Քրիստոս մեռաւ քաղաքէ դուրս՝ խաչին վրայ : Ծիծեռնակները ամառուան եղանակին մեր մօտը կը բնակին : Աշունէն ետքը անոնք կը թռչին կ'երթան ծովերէ անդին ցուրտին պատճառով : Մեր ամարանոցը կը գտնուի բլուրի մը ստորոտը : Հոսմ քաղաքը չինուած է Հռոմուլոսի եւ Հռեմոսի ձեռքով :

Օրինակ . Շուրջ, առանց . . .

2. Ստորագիծով նշանակել վերի Հոլովառու քառերուն խընդիրները եւ իւրաքանչիւրին հոլովլ.

Օրինակ. Արեգակին՝ սեռական, Բարեկամի՝ տրական . . .

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

.. Աստուած օրհնէ՛ք քեզ ''

Եւղձ ծերուկ . . . անցաւ ձըմեռը դաժան,
Եւ դու կ'ապրիս գեռ մըտքէս անբաժան:
— Դեկտեմբեր ամիսն եկած էր տըժգոյն
Բերելու բնութեան մահաչքաւէր քուն.
Մեր տան առջեւէն ըստէպ դայթ ի դայթ
Ան կու վար կ'անցնէր յոպնած ու վըհատ,
Բայց օր մը դողդոջ ծունկերուն յանկարծ
Ուժն ըսպառելով՝ վար ինկաւ մընաց:
Հոն երկու տըզաք անըզգայ ու բիրտ
Տեսան, խնդացին, բայց ելաւ իմ սիրտ.
Վաղեցի ու վեր առի փութապէս,
Եւ մըրմընջեց ան. «Աստուած օրհնէ քեզ».
Կը դողար . . . ըրի զիս նեցուկ իրեն.
— «Օրհնէ՛ քեզ Աստուած» լըսեցի նորէն:
Առաջնորդեցի մինչեւ իր տընակ.
Ան կըկնեց. «Օրհնեա՞լ ըլլաս միշտ, որդեակ»:

ՈՒՆԱԼԾԻ

ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Դաժան – խիստ. տժգոյն – գոյնը նետած. մահակաւէր – դէպի մահաւորող. զայր ի զայր – անհաստատ քայլերով. դողդոյն – երերուն. մըրմնջել – կամացուկ, ցած ձայնով ըսել:

Խ Դ. Դ Ա Ս

ՇԱՂԿԱՊ ԵՒ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

142. Ո՞ր տեսակ բառերը Շաղկապ կը կոչուին.

Շաղկապ կ'ըսուին այն անփոփոխ բառերը՝ որ իրարու կը կապեն բառեր ու խօսքեր:

143. Շաղկապներէն որո՞նիք պարզ կը կոչուին եւ որո՞նիք բաղադրեալ.

Փարզ կը կոչուին այն Շաղկապները՝ որ մէկ բառ են, եւ բաղադրեալ անոնք՝ որ կը բաղկանան մէկէ աւելի բառերէ: Օրինակ, պարզ են՝ ու, ու, կամ, բայց, սակայն, մանաւանդ՝ բաղդրեալ են՝ թէնւ, թէպէտեւ, այսինքն, նոյնիսկ, երէ ոչ, որպէսզի, վասնիք, քանի թէ, բայց երէ, եւն.:

144. Ի՞նչ է Զայնարկութիւնը.

Զայնարկութիւն կ'ըսուին զգացում եւ կիրք յայտնող բառեր կամ ձայներ: Օրինակ. Ա՛յ, վա՛յ, ա՛լ, ո՛հ, մե՛ղք, ափս'ս, իցի՛ւ, օ՛ն, կեցցե՛ս, եւն.:

Պարագային համաձայն, ո՞ր եւ է կիրք յայտնող բառ Զայնարկութիւն կ'ըլլայ՝ երբ կը ներկայացուի երկարով կամ շեշտով: Օրինակ. կ'ողբա՛մ զքեղ, Հայոց աշխարհ:

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Հետեւեալ խօսիքուն մէջ որոշել Շաղկապները.

Գարունն ու աշունը հաճոյալի եղանակներ են: Աշխատեցէք, տղաք, որպէսպէս յաջողիք: Օդը թէնւ չօշափելի չերեւիք, բայց ունի ծանրութիւն՝ միւս մարմիններուն պէս: Պէտք չէ արհա-

մարհել կամ ձանձրացնել ուրիշները։ Աղամանդը հաղուագիւտէ եւ թանկապին։ Ուղղեցէք ձեր թերութիւնները, եթէ ոչ մը պիտի զղջաք։ Ծեր կամ երիտասարդ, հարուստ կամ աղքատ՝ ամէնքս ալ ունինք մեր ցաւերը։ Մեծ թռչունները, մանաւանդ արծլուը՝ բարձր ժայռերու վրայ կը չինսն իրենց բոյնը։

2. Նշանակել վերի պարզ շաղկապները մէկ առորագիծով եւ բաղադրեալները՝ երկուենով։

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱՒՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Պղտիկ գողլ

Բարի զիւղացի մը՝ թումաս անունով՝ տէր էր զեղեցիկ աղարակի մը զարդարուած ծառերով ու տեսակ տեսակ պառուղներով, եւ ասոնց մէջ կային համով ու տեսքով հրաշալի գեղձեր՝ որոնց մէծաքանակ վաճառումով կ'ունենար բաւական կլոր շահ մը։ Ուստի յատուկ հոգածութեամբ կը խնամէր զանոնք, եւ վա՛յ անոր որ անոնց դպչէր։ Իր զաւակները գիտէին թէ անոնցմէ հատ մը իսկ ուտեկ՝ մտքէ անցնելիք բան չէ։ Սակայն իրենց դրացիին աղան Փօղոս ամէն անդամ անկէ անցնելուն՝ աչքը գէպի վեր էր միշտ եւ բերնին ջուրերը կը վաղէին՝ գեղձերուն հրամուրիչ տեսքն։

Վերջապէս չկրնալով փորձութեանը յաղթել, առաւօտ մը կը պահուըտի ցանկապատին համեւ ու կը սպասէ մինչեւ որ թումաս աղարակէն հեռանայ, ու երբ ապահով է որ զինք ա՛լ մարդ չի տեսներ, կը նետէ քար մը ծառերէ մէկին վրայ՝ եւ անկէ երկու գեղձ վար թափելով՝ կ'ուտէ ու կ'անցնի կ'երթայ։ Յաջորդ առաւօտ նորէն կը պահուըտի նոյն ցանկապատին համեւ, ու կարծելով դարձեալ թէ մարդէ չի տեսնուիր՝ թա՛ք . . . կը նետէ քարը եւ գեղձերը անմիջապէս վա՛ր . . . Սակայն հաղիւ գետնէն կը իւլէ զանոնք գոհ եւ ուրախ, յանկարծ կը զգայ որ մէկը կը բոնէ իր բաղուկը, եւ ահա ինքը թովմասն է որ չուտով վրայ

Հասած, «ԱՇ սրիկայ, դո՞լ աւազակ» կը կանչէ եւ ձեռքի վայտովը լաւ տփոց մը կու տայ անոր: Յետոյ կ'ըսէ: «Դու ինք զինքը մինակ կարծեցիր, մինչ ես ծածկուած էի ու տեսայ քեզ. բայց եթէ ես ալ չտեսնէի՝ քեզ կը տեսնէր Աստուած որ ամէն տեղ ներկայ է»:

Պօղոս տուն դարձաւ լալով ու սաստիկ մահացած: Անկէ ետքը ամէն անդամ երր ասիթը ունենար զողութիւն կամ ո'րեւէ չարութիւն մը զործելու՝ «Եթէ մարդիկ զիս չտեսնեն՝ Աստուած կը տեսնէ» կ'ըսէր: Այս կերպով կրցաւ յաղթել իր անբարի յօժարութիւններուն:

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ազարակ – Հող, կալուած. մեծաքանակ – մեծ չափով. տփոց տալ – լաւ մը ծեծել:

ԽԵ. ԴԱՍ

ՎԵՐԼՈՒԾՈՒՄ

145. Ի՞նչ է Վերլուծումը եւ ինչպէս կը ներկայացուի. Վերլուծում կ'ըստի խօսքի մը մասերուն զրաւոր կամ բերանացի բացատրութիւնը: Խօսք մը քերականօրէն լուծել՝ կը նշանակէ որոշել անոր մէկ բառին բնոյքը, տեսակը, պաշտօնը եւ ուրիշ հանդամանքները՝ տրուած կանոններու համաձայն:

146. Ի՞նչ ըսել է որոշել բառի մը բնոյթը.

Բառի մը բնոյքը որոշել՝ ըսել է ցուցնել թէ խօսքի մասերէ ո՞ր մէկին կը պատկանի. զոյական անո՞ւն է, ածակա՞ն է, զերան՞ւն է, յօ՞գ է, զերբա՞յ է, եւն..:

147. Ի՞նչ ըսել է որոշել բառի մը տեսակը.

Բառի մը տեսակը որոշել՝ կը նշանակէ ցոյց տալ զոյականի մը համար՝ հասարա՞կ է թէ յասուկ, նիւթակա՞ն թէ վերացա-

կան . ածականի համար՝ որակակա՞ն է արդեօք , թուակա՞ն թէ գերանուանական , եւն . : Այսպէս նաև խօսքի մը միւս մասերուն համար :

148. Ի՞նչ ըսել է բարի մը պաշտօնը որաշել .

Բասի մը պաշտօնը որոշել՝ ըսել է նշանակել անոր մասնաւոր գերը խօսքի մը մէջ , ըսել գոյականի մը համար՝ թէ ո՞ր բայի ենթական , լրացուցիչը կամ ստորոգելին է , ածականի մը համար՝ թէ ո՞ր բառին յատկութիւնը կամ որպիսութիւնը կ'իմացնէ , եւն . :

ՆԱՆՈԹ . — Քերականական վերլուծումներու մէջ սովորութիւն է նըշանակել նաև ձայնաւոր ու բաղաձայն տառերուն ուղղագրութեան եւ առողանութեան պատճառները :

Վերլուծումի օրինակներ ու ձրահանգներ

1. Առաջին սպահութիւնը կայէնով կը սկսի .

Առաջին = Դաստիան թուական , եղակի ուղղական հոլով , ածական սպահութիւնը զոյականին .

Սպահութիւնը = Հասարակ զոյական , եղ . ուղղական՝ որոշիչ յօդով , ենթակայ կը սկսի բային .

Կայէնով = Յառուկ անուն՝ եղ . զործիական հոլով , անուղղակի լրացուցիչ կը սկսի բային :

Կը սկսի = Զէզոք բայ՝ սահմ . ներկայ , եղ . երրորդ գէմք՝ յառաջադրիր կը մասնիկով , կը պատկանի Գ . Լծորդութեան :

2. Աստուած կը հոգայ բոլոր աշխարհի պէտքերը .

Աստուած = Յառուկ անուն , եղ . ուղղ . հոլով , ենթակայ կը հոգայ բային . կը հոգայ = Ներդործական բայ , սահմ . ներկայ . եղ . Գ . գէմք , կը պատկանի Ա . Լծորդութեան .

Բոլոր = Ածական աշխարհի զոյականին , եղ . ուղղական հոլով .

Աշխարհի = Հասարակ զոյական , եղ . սեռական հոլով , յատկացուցիչ պէտքը զոյականին .

Պէտքերը = Հասարակ զոյական , յօդն . հայցական որոշիչ յօդով , ուղղակի լրացուցիչ կը հոգայ բային :

3. Սուրբ Մեսրոպ հնարեց մեր լեզուին գիրերը աղօք-քով.

Սուրբ = Ածական Մեսրոպ յաստուկ անունին, եղ. ուղղական հոլով.
 Մեսրոպ = Յաստուկ անուն, եղ. ուղղական հոլով, Ենթակայ հնարեց բային.
 հնարեց = Ներգործական բայ, սահմ. կատարեալ, եղ. Գ. դէմք, կը պատ-
 կանի Բ. Լծորդութեան:
 մեր = Ստացական ածական, յոդն. սեսական հոլով, յատկացուցիչ լեզուին
 գոյականին:
 լեզուին = Հասարակ գոյական, եղ. սեսական՝ և որոշիչ յօդով.
 գիրերը = Հասարակ գոյական, յոդն. Հայցական որոշիչ յօդով, ուղղակի
 լրացուցիչ հնարեց բային.
 աղօք-քով = Հասարակ գոյական, եղ. դործիական հոլով, անուղղակի լրա-
 ցուցիչ հնարեց բային:

4. Զինուորները կը պատերազմին հայրենիքը պաշտպանելու
 համար.

Զինուորները = Հասարակ գոյական, յոդն. ուղղական՝ որոշիչ յօդով,
 Ենթակայ կը պատերազմին բային.
 կը պատերազմին = Զէղոք բայ, սահմ. Ներկայ յոդն. Գ. դէմք, կը պատ-
 կանի Գ. Լծորդութեան.
 հայրենիքը = Հասարակ գոյական, եղ. Հայցական՝ և որոշիչ յօդով, ուղ-
 ղակի լրացուցիչ պաշտպանել բային.
 պաշտպանելու = Ներգործական բայ աներեւոյթ եղանակ՝ տրական հոլով
 խոդիր համարին, կը պատկանի Բ. Լծորդութեան.
 համար = Հոլովառու բայ՝ յետազաս եւ տրական խոդրով:

5. Ծոյլերը չեն ուզեր աշխատիլ, բայց յետոյ պիտի զլօան.

Ծոյլերը = Որակական Ածական գոյականի տեղ զրուած, յոդն. ուղղական՝
 որոշիչ յօդով, Ենթակայ չեն ուզեր բային.
 չեն ուզեր = Ժիտական-Ներգործական բայ, սահմ. Ներկայ, յոդն. Գ.
 դէմք, կը պատկանի Բ. Լծորդութեան.
 աշխատիլ = Աներեւոյթ Հայցական հոլով, ուղղակի լրացուցիչ չեն ու-
 զերին, կը պատկանի Գ. Լծորդութեան.
 բայց = Պարզ չափկաս.
 յետոյ = Ժամանակ ցուցնող ժակրայ.
 պիտի զլօան = Զէղոք բայ սահմ. սպասնի յոդն. Գ. դէմք, կը պատկանի
 Ա. Լծորդութեան:

6. Մայրը օրօք երգելով կը քնացնէր նորածին մանկիկը .

Մայրը = Հասարակ դոյտական, եղ. ուղղական՝ և որոշէ յօդով, ենթակայ երգելով զործիական աներեւոյթին.

օրօք = Հասարակ դոյտական, եղ. հայցական, ուղղակի լրացուցիչ երգելով աներեւոյթին.

երգելով = զործիական հոլով երգել ներգործական աներեւոյթին, կը պատկանի Բ. Լծորդութեան.

կը քնացնէր = Անցողական բայ, սահմ. անկատար, եղ. Գ. դէմք, քնանալ չէղոքն կազմուած՝ ցնի մասնիկով.

նորածին = Բարդ ածական յաջորդ զոյտանին, եղ. հայցական հոլով.

մանկիկը = Հասարակ դոյտական իլ մասնիկով եւ ը յօդով, եղ. հայցական հոլով ուղղակի լրացուցիչ կը քնացնէր բային:

7. Ընկերներս պիտի չպատժուէին՝ երէ սորված ըլլային իրենց դասերը .

Ընկերներս = Հասարակ դոյտական, յողն. ուղղական՝ և դիմորու յօդով, ենթակայ յաջորդ բային.

պիտի չպատժուէին = Կրաւորական բայ՝ ժխտական ձեւով, անկատար ապանի յողն. Գ. դէմք.

երէ = Թէկան շաղկապ:

սորված ըլլային = Ստորագասական անցեալ անկատար յողն. Գ. դէմք սորվի ներգծ. բային, կը պատկանի Գ. Լծորդութեան.

իրենց = Ստոցական ածական յողն. սեռական, յատկացուցիչ յաջորդ դոյտանին.

դասերը = Հասարակ դոյտական՝ և որոշէ յօդով, յողն. հայց. հոլով, ուղղակի լրացուցիչ սորվի բային:

Տըուած օրինակներուն պէս լուծել հետեւեալ իոսքերը .

Մեղուն եւ մբջիւնը աշխատակը են: Նոյ շինեց տապանը Աստուծոյ հրամանով: Երէ գտնես անձնուէր բարեկամ մը՝ կը բնա լիովին վստահիլ անոր: Եկեղեցիներու զանգակները երբ հնչեն՝ բարեպաշտ քրիստոնեաները կը հրաւիրուին ալօր-ֆի: Պիտի է հեռու կենալ այն մարդէն՝ որուն բերանը քէ՛ պաղ կը փչէ քէ՛ տաֆ: Յիսուս Քրիստոս մեռաւ խաչին վրայ՝ փրկելու համար մեղատը մարդկութիւնը:

ՀՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Արմեստական գործիքներ

Մանգաղ . խարազան . խրան . վրձին . քերիչ . կլոց . աղամանդ . հերիւն . ծեփիչ . խարտոց . ուռկան :

Ճետեւեալ կետերուն տեղ պատշաճօրէն նշանակել թէ որո՞նք կը գործածեն այս վերի առարկաները եւ ինչո՞ւ համար :

Զուշակը . . . կը գործածէ՝ կտաւեղէն հիւսելու համար : Որմնադիրը . . . կը գործածէ՝ շաղախը վակցնելու եւ տեղաւորելու համար : Հողագործը . . . կը գործածէ՝ եղները վարելու համար : Ապակի շնողը կը գործածէ . . . ապակիները կտրելու համար : Նկարիչը . . . կը գործածէ՝ զայներ ձեւացնելու համար : Զկնորսը . . . կը գործածէ՝ ձուկեր բռնելու համար : Ձիաւորը . . . կը գործածէ՝ իր ձին վարելու համար : Կօշկակարը . . . կը գործածէ՝ կաշիներ ծակելու համար : Հնձողը . . . կը գործածէ՝ խոռ հնձելու համար : Հիւսը կը գործածէ՝ . . . տախտակներ հարթելու համար : Երկաթագործը . . . կը գործածէ՝ երկաթ կամ պողպատ յղկելու համար :

Օրինակ . Զուշակը կլոց կը գործածէ՝ կտաւեղէն հիւսելու համար : Որմնադիրը . . . :

ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆ

Որմնադիր - պատ շնող . շաղախ - շաղուած հոգ եւ կիր . ծեփիչ - շաղախը տեղաւորելու երկաթ . հերիւն - կաշի ծակելու գործիք . խարտոց - փայտ կամ երկաթ մաշեցնող գործիք . ուռկան - ձուկեր որսալու ցանցառ հիւսուածք . քերիչ - տախտակ յղկելու գործիք . խրան - փայտի ծայրը անցըւած սուր երկաթ . կլոց - փայտ փոքր գործիք՝ կտաւ հիւսելու համար :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ ԴԱՍԵՐՈՒԻ

ԿԱՆՈՒՆԵՐ ԵՒ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

		Եջ
	Երկու խօսք	5
	Նախագիտելիք	7
Ա. Դաս -	Հայերէն գիրերը կամ այրուբնը	9
Բ. »	Զայնաւոր եւ բաղամայն գիրեր	12
Գ. »	Ե եւ Է ձայնաւորներուն հնչումները	14
Դ. »	Գործածուրիւն « եւ « ձայնաւորներուն	16
Ե. »	Կէտեր եւ կէտադրուրիւն	18
Զ. »	Կէտեր եւ կէտադրուրիւն (Շաբ.)	20
Լ. »	Վաճիկ, բառ, խօսք	22
Բ. »	Անուն կամ զոյական	25
Թ. »	Գոյական եւ Ածական	27
Ճ. »	Եզակի եւ յոզմակի	29
ԺԱ. »	Հոլով եւ որոշում Ռւզգականի եւ Հայցականի	31
ԺԲ. »	Զանազանուրիւն մնացած հոլովներուն	33
ԺԳ. »	Հոլովումի կանոնաւոր ձեւեր	36
ԺԴ. »	Հոլովումի անկանոն ձեւեր	40
ԺԵ. »	Որոշիչ եւ անորոշ յօդ	43
ԺԶ. »	Անորոշ յօդ մը կամ մըն	45
ԺԷ. »	Թուական ածականներ	47
ԺԸ. »	Դերանուն եւ անձնական դերանուններ	50
ԺԹ. »	Յուցական դերանուններ եւ ածականներ	52
Ի. »	Մտացական ածականներ ու դերանուններ	55
ԻԱ. »	Յարաբերական դերանուն	59
ԻԲ. »	Անորոշ դերանուններ ու ածականներ	62
ԻԳ. »	Բայ եւ գլխաւոր պարագաները	64
ԻԴ. »	Բայերու ժամանակներն ու եղանակները	67
ԻԵ. »	Լրացուցիչ ուղղակի եւ անուղղակի	69
ԻԶ. »	Էական բայ եւ ստորոգելի	72
ԻԷ. »	Խոնարհում, բայարմատ, վերջաւորուրիւն	75
ԻԸ. »	Մասնիկիմ գործածուրիւնը	78

	էջ
իթ. Դաս - Գործածութիւն պիտի մասնիկին	80
լ. » Կանոնադր բայերու Ա. Լծորդութիւն	82
լԱ. » Պատկեր Ա. Լծորդութեան	84
լԲ. » Պատկեր Բ. Լծորդութեան	88
լԳ. » Պատկեր Գ. Լծորդութեան	91
լԴ. » Թողուլ բային խոնարհումը	95
լԵ. » Ժխտական խոնարհում	98
լԶ. » Բաղադրեալ ժամանակներ	107
լԻ. » Ներգործական բայեր	109
լԸ. » Կրաւորական բայեր	112
լԹ. » Զէզով բայեր եւ իրենց լրացուցիչները	116
ի. » Անցողական բայեր	118
իԱ. » Գերբայներ եւ իրենց գործածութիւնը	121
իԲ. » Մակրայի տեսակներ ու զործածութիւն	124
իԳ. » Հոլովառու բառեր ու խնդրառութիւններ	127
իԴ. » Շաղկապ եւ Զայնարկութիւն	130
իԵ. » Վերլուծում	132

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒ ՑՈՒՑԱԿԸ

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԳՐԱԿՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ

	եջ
Մեծ մայրը	11
Կատուն	17
Մանուկն ու վարդը	22
Գող՝ սիրտը դող	26
Շունը	30
Աբազաղը	42
Հաւն ու իր վառեակները	49
Աշակերտն ու դեղանիկը	58
Արրահամ նահապետին գոհը	66
Առաւտեան աղօքը	74
Ինքնամոլը	81
Զօրաւորագոյնին իրաւումքը	90
Գրասիրտ տղան	106
Անհնազանդուրեան պատիժը	115
Բարի սամարացին	123
Պղտիկ գողը	131

ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ


Մարդկային մարմինը	13
Զգայարանիներ	20
Չեռքը	32
Հացը	39
Կարը	44
Հաւաքառեղիներ	52
Խօնչ կ'ըսն	61
Պողատու ծառեր եւ պտուղներ	68
Մեր զգեստները	77
Արիեստաւորներ	83


	Եջ
Տնական գործիքներ	94
Անդամազուրկներ	108
Խօնչ նիւրէ կը շինուին	117
Յասուկ բայ ամէն մէկ գործողուրեան.	126
Արհեստական գործիքներ	136


ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ


Հայ դպրոցը	8
Մանուկն ու խոտը	15
Ճրագն ու լապտերը	24
Գեղեցիկ՝ բայց չար	28
Տղան եւ կատուն	35
Խայրող մեղուն	46
Աղաւնին ու մրջիւնը	54
Հոգիով գեղեցիկը	63
Փոքրիկ մանուկի մը երազը	71
Մանուկ եւ առուակ	79
Բարի օրինակը	87
Խոնարհուրիւն	97
Պահապան հրեշտակին	110
Կամք եւ գործ	120
Աստուած օրինէ՛ ժեզ	129












[604]

400

Կյուլս
760

ԳԱԱ Եիմնարար Գիտ. Գրադ.



901000760